


SII

U-16

5512

571
4-16





1344-62

510
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ

ԹԱԴԵՎՐՈՒՅՈՒԹԻՒՆ

ԳԱՐԾՆԱԿԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՈՒՔԻ ԱՐԴՅՈՒՆՈՒՅՆ

Ի ՄԻՒԹՈՒՄ. ՄԻԱՅՆԱԿ.



2004

Խ Ա Յ Ե Ւ Ե

Ի ՄԻՒԹՈՒՄԵԱՆ ՏՊԱՐԱՆ

1831

9923

15898

516
200-11

ALBION LIBRARY

ALBION LIBRARY

ALBION LIBRARY ALBION LIBRARY

ALBION LIBRARY ALBION LIBRARY

Յ Ե Ա Յ Ա Յ Ա Յ Ա

Յառաբանութիւնը մարդկային ընկերութեան շատ օգտակար ու հարկաւոր ըլլալով . Աւրոպացիք պէսպէս եղանակներ գտան իրենց ազգին առ գիտութիւնս դիւրին կերպով սորվեցնելու : Մենք ալ միշտ մեր ազգին օգտին ու յառաջադիմութեան բաղձալով , առ համառօտ գործնական Յառաբանութիւնը տպեցինք , յուսալով շատերուն օգուտ ընել . մանաւանդ արհեստի գացողներուն . որովհետեւ այսպիսիները առանց Թուաբանութիւն սորվելու տուրեառի (ալըշվերիշի) մէջ առաջ շեն կրնար երթալ :

Աս Թուաբանութեանս մէջ շատ գործողութիւններուն նախ՝ կանոնները կըդնենք ու ետքը օրինակները . որպէս զի նոր սորվողը նախ՝ կանոնները լաւ միտք առնելով ետքը կարող ըլլայ անոնց զօրութեամբը օրինակնե-

բուն գործողութիւնները գտնել, և ինքն
ալ անոնց յարմարցնել : Ի՞այց ան գործողու-
թիւնները՝ որոնք որ դժուար էր խմանալ,
մենք գործողութիւնները ընելէն վերջը՝ տա-
կը մեկնութիւն ալ դրինք, որպէս զի ամ-
մէն մարդ առանց աշխատանաց կարող ըլլայ
հասկընալ :

Դուցէ առջի բերան սորվողին քեշ մը
դժուարին երեայ մեր դրած կանոնները հաս-
կընալը, բայց մէջ մը որ վարժելու ըլլայ.
կըտեսնէ թէ ինչ դժուարին հաշիւներ ա-
նոնցմով դիւրաւ կընայ գտնել : Այսոյդ է ինչ
և իցէ գիտութիւն, և կամ արհեստ որշափ
որ բացայայտ գրուելու ըլլայ, սորվող մը
առանց առաջնորդի թէ կաշխատի, թէ ժա-
մանակ կըկորսնցնէ, և թէ նոյն գիտութիւնը,
կամ արհեստը անկատար կըսօրվի : Անոր հա-
մար առկից սորվողները կըտորդորենք որ իրենց
մէկ առաջնորդ մը գտնեն, ու անոր առաջնոր-
դութեամբ սորվին : Ի՞այց եթէ դժբաղդու-
թեամբ չեն կընար մէկը գտնել, և կուզեն
ալ սորվիլ, անոնց ալ հարկաւոր է որ աս գըգիս
գլխէն սորվիլ սկսին, և մէկ կանոնը չի հա-
կըցած միւսը շըսկսին կարդալ . ինչու որ
ամմէն կանոն մէկզմէկու հետ կապակցութիւն

ունենալով՝ երբոր մէկը առաջինը չի հաս-
կրցած ետևինները կարդանէ, հեշ բան չի
սորվիր : Աւ աս միայն բաւական չէ, հաղա-
տանց վարպետի սորվողը պէտք է որ չի ձանձ-
րանայ ու չի յուսահատի շուտով մը՝ եթէ
կանոնները չի հասկնարնէ, հաղա ետևէն
իյնայ, շատ անգամ՝ նոյն չի հասկրցածը կար-
դալով օրինակներ շինէ, փորձելով միանգա-
մայն հասկրցած կանոններն ալ, և եթէ մէկը
աս փութով ջանք ընելու ըլլայ, չէ թէ մի-
այն աս թյուարանութիւնս, այլ նաև մեծ
և դժուարին գիտութիւններ ալ կրնայ սոր-
վիլ, ու առաջ երթալ . վասն զի ինչպէս
իմաստունները կրսեն, լուշեատութիւնն յաղ-
թող է յամենայնի՛ լուշեատութիւնը ամմէն
բանը կըյաղթէ :

Հոս աս գըքէս սորվողներուն երեք գի-
տելիք կրգնենք որոնք որ գուցէ կարդալու-
ժամանակնին չեն հասկրնար :

‘Սախ’ ամմէն կոտորակներուն առջեր, եր
ամբողջին անունը գըքած ենք, ինչպէս աս տե-
սակ չ զուռուշի կոտորակին առջեր զուռուշ
դըինք . նոյնպէս ալ աս ։ օխային կոտորակին
առջեն ալ օխայ դըինք . ուստի մէկը աս տե-
սակ կոտորակները տեսնելու ըլլայ՝ կրնայ տա-

բակուսիլ, թէ ինչու ասոնց առջեր փարայ, և տրամ շենք դրած, որովհետև իրօք առաջին կոտորակը 20 փարայ կընշանակէ, իսկ միւսը 100 տրամ: Բայց պէտք է գիտնալ որ թառարանները ոչ երբէք փոքր տեսակ թիւի անուն կուտան մէկ ամբողջի կոտորակին, մինչև որ նոյնը իրօք փոքր շեն ըներ այսինքն՝ փարայ, տրամ և այլն: Անոր համար մենք ալ ան կոտորակները՝ որոնք որ փոքր տեսակին չենք դարձուցած, այլ միայն կոտորակի ձեռով դրած էինք, անոնց առջեր երենց ամբողջին անունը դրինք:

Երկրորդ՝ համեմատութեան վրա իստած ժամանակնիս (Արև 76) կանոն տուինք թէ ամմէն համեմատութիւն պէտք է որ շորս անդամ ունենայ. բայց նոյն գործողութիւններուն մէջը՝ նաև որոնք որ երկու անդամ ունեին՝ զանոնք ալ համեմատութիւն կոչեցինք: Աւստի պէտք է գիտնալ որ ամբողջ համեմատութիւնը միշտ շորս անդամ կունենայ. իսկ երկու անդամ ունեցող համեմատութիւնները իբր թէ ամբողջ համեմատութիւններուն մասունքներն են. բայց մասնաւոր անուն շունենալնուն համար մենք զանոնք ալ համեմատութիւն անուանեցինք:

Երբորդ՝ աս ալ պէտք է գիտնալ, որ
ասոր մէջի ամմէն դրած օրինակներնիս, մա-
նաւանդ որոնք որ գնելու, կամ ծախելու
կըվերաբերէին, անոնց բուն գնոյն չի նայե-
ցանք. վասն զի մենք ասոր համար միայն օրի-
նակները դրինք, որպէս զի տուած կանոններ-
նուս ստուգութիւնը ցըցունենք, և միանգա-
մայն անոնցմով սորվողներուն աւելի դիւ-
րութեամբ. կարող ըլլանք հասկըցնել. բայց
մէկը որ կանոնները, ու անոնց գործողու-
թիւնները լաւ հասկընալու ըլլանէ, ինչ
և իցէ թիւով նոյն գործողութիւնը կընայ
ընել. ինչպէս զնենք թէ մենք՝ 1 օխայ թիւ-
բէն 44 դուռուշ գնելով հաշիւ մը ըրած
ենք. աս նոյն գործողութիւնը լաւ սորվողը
կընայ նաև 40 դուռուշով ալ ան հաշիւը
ընել:

Այսչափ բառական կըհամարիմ հոս խօ-
սիլ. և բոլոր աշխատութիւննիս մեր աղգին
օգտին նուիրելով՝ կըյուսանք որ աս աշխա-
տանաց պտուղը՝ աղգերնուս յառաջադիմու-
թիւնը կըլլայ, որ մենք ալ տեսնելով ու-
րախանանք, և քաջալերինք նաև ուրիշ ու-
սումնական գլուխը ալ դուրս հանել 'ի փառս
Աստուծոյ:

ու առաջնական է պահանջ առ առ պատճենի
առ ամենի առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ

Ուսումն թուականութեան, յորմէ բոլորն ուսումն
ական արհեստ՝ յառաջ խաղացեալ տարրականաց:

Գ. Հ. Ե. Ա. Ա. Հ. Ե. Պ. :

ՀԱՄԱՍՏՈՏ

ԹԱԼԵՐԸ ԵՎ ԵՎԻԿԻՆ

ԳԱՐ ԴԱ Ե Կ Կ Ե :

Թալերանութիւնը ան արհեստը, և կամ դիտութիւնն է, որ ճանչցուած թիւերով չիձանչցուած թիւերը գտնել կըսորվեցընէ : Օզրօրինակ չըբ, եօլը, և ինը որ կըձանչցուին, կըսորվեցընէ որ՝ մէկ տեղ առնուելու ըլլաննէ քան կընեն :

Աս դիտութեան դիխաւոր գործողութիւնները չորս են, Պատմաք, (Ճ'էմ), Հանում, (Չըրգմա), Բաղմապատկութիւն, (Օարաք), և Բաժանումն, (Խապսիմ) : Ասոնք երկու կերպ կընան ըլլան՝ կամ մարտը՝ և կամ դրով՝ Եշրոր գրով կըման, զանազան նշաններ կըդործածուին որ թիւերը, կամ համբաները կըցուցընեն : Մննք հոս տեղս գրով թուարանութեան վրա միայն կըխօսինք, և նախ համբելու վրա սկսինք :

Գ Լ Ո Ւ Ե .

Հ Ա Ր Ե Լ Ա Տ Հ Ա Ր :

Ամեն մեծ թիւերը՝ որ հաշիւներուն մէջ կըդանուին, տասը նշանէ բաղկացած են. որոնց ձեզ, ու նշանները ասոնք են.

0. զրո. որ առանձին բան չինշանակէր :

- | | |
|-----------|----------|
| 1. մէկ. | 6. վեց. |
| 2. երկու. | 7. եօթը. |
| 3. երեք. | 8. ութը. |
| 4. չորս. | 9. ինը. |
| 5. հինգ. | |

Եթէ ասոնք զատ զատ զրուելու ըլլան, իրենց ունեցած յատուկ նշանակութիւննէն աւելի բան չեն ցըցունէր, բայց եթէ կարդաւ մէկզմէկու քով զաննէ մէկ տողի մէջ, ան ատենը իւրաքանչիւր թիւը՝ զատ զատ տեղ ունենալով, իրենց նշանակութիւննին ալ տասը տասը համեմատութեամբ կըդիտին : Ուստի եթէ մէկըզմէկու քով զրուած թիւ մը կուզես կարողալ, պէտք է զիտնաս որ ան թիւին՝ նկատմամբ քեզի աջ կողման առաջին նշանը՝ միշտ մէկ պարզ միութիւն մը կը նշանակէ, և կըսուի հոսոք. անոր ետեւէն եկածը՝ կընշանակէ տասը, և կըսուի դաստիարք. երրորդը՝ Հարիւրուր. չորրորդը՝ հայուրուր. վեցերորդը՝ հարիւր հայուրուր. եօթներորդը՝ Քէնօնուր. և այլն. զորօրինակ 4792153. Յը, և միաւոր. 5ը, տասնաւոր. 1ը, հարիւրաւոր. 2ը, հազարաւոր. 9, տասը հազարաւոր. 7, հարիւր հազարաւոր. 4ը, միլիոնաւոր. ուստի և կընէ Չորս միլիոն, եօթը հարիւր իննըսուն և երկու հազար՝ հարիւր յիսուն և երեք :

Բայց որպէս զի նոր սորվողները կարենան ասոնց նշանակութիւնները աղէկ մը իմանալ, հօս տեղս մէկ երկու օրինակներ կըդնենք, որոնց մէջը կերևայ, թէ

բնչպէս մի և նոյն թիւը՝ տեղը փոխելով, նաև իրեն նշանակութիւնն ալ կը փոխէ:

4. միաւոր, այսինքն՝ չորս.

40. տասնաւոր, այսինքն՝ քառասուն.

400. հարիւրաւոր, այսինքն՝ չորս հարիւր.

4000. հազարաւոր, այսինքն՝ չորս հազար.

40000. տասն հազարաւոր, յո՞ւ քառասուն հազար.

400000. հարիւր հազարաւոր, յո՞ւ չորս հարիւր հազար.

4000000. միլիոնաւոր, այսինքն՝ չորս միլիոն.

Այս աս օրինակիս մէջը բացայացած կերևայ, որ մի և նոյն թիւը է, պէսպէս նշանակութիւններ ունեցաւ, միայն իրեն տեղը փոխելուն համար, առաջին տեղը միաւոր եղաւ, երկրորդ տեղը տասնաւոր և այլն:

Աս կանոնով իւրաքանչիւր ոք ամմէն փոքր թիւերը կը նայ զիւրութեամբ կարգալ, ինչպէս ասի 4578, որպէսեւու կարգացողին նկատմամբ աջ կողման առաջին թիւը՝ միաւոր է. երկրորդը՝ տասնաւոր. երրորդը՝ հարիւրաւոր. չորրորդը՝ հազարաւոր. ասոր համար ձախ կողմէն սկսեալ բնչպէս միշտ սովորութիւն է՝ կարգանել, ամմէնը միատեղ կընէ Չորս հազար հինգ հարիւր եօթանասունը ութը. այսպէս ալ 4002, Չորս հազար երկու. 660, Ա եց հարիւր վաթասուն. և այլն:

Տայց եթէ մէկը ուղինայ նաև երկայն թիւերը կարգալ, որոնց նշանակութիւնը դժուար է մէկ տեսութեամբ մը ըմբռնել, անոր ալ մէկ ուրիշ կանոն մը կատանք, որ երեք թիւը կարգալով, կարող ըլլայ նաև. երկայններն ալ կարգալ:

Աւտոի երբոր այսպիսի թիւ մը կը հանդիպի, սկսէ՛ աջ կողմէն երեք երեք բաժանել զանոնք, այսինքն աջ կողման տառաջին երեքին ետեւը մէկ կէտ մը զիր, իսկ երկրորդին՝ ստորակէտ, նոյնպէս երրորդին՝ կէտ. չորրորդին՝ երկու ստորակէտ. և այսպէս շարունակէ մինչև որ ձախ կողման վերջի թիւը հասնիս, որ երեւնն երկու կրմայ, երբեմն մէկ, և երբեմն ալ հառաւար, բայց միշտ կէտերուն հարանքը նոյն պահելով ստորակէտը մէկ մէկ աւելցաւք: Աս

այսպէս ընելէդ Ետքը՝ սկսէ ձախ կողմէն կարգալ, և որ
թիւն առջեր ստորակէտ զրուած է, անի կընշանակէ
միլիօն, և այնչափ կրկնապատկեալ միլիօն՝ որչափ որ
ստորակէտ կոյ, իսկ որուն առջեր կէտ՝ անի ալ հազարա-
ւոր կընշանակէ. զօրօրինակ առ թիւմ՝ 32666425907675.
Եթէ կուղես կարգալ, նախ երեք երեք բաժանէ զնե-
լով մէջերնին կէտ, և ստորակէտ վերի կանոնին ըսա-
ծին պէտ. և կըլլայ, 32,666.425,907.675 ուստի և
կընէ Երեսուն և երկու երկիլիօն, վեց հարիւր վաթսուն և
վեց հազար՝ չորս հարիւր քսանը հինգ միլիօն, ինը հարիւր
եօթը հազար՝ վեց հարիւր եօթանասունը հինգ: Այսպէս
ալ հետեւեալ թիւերը, 9,,456.200,,807.674,505.101
ինը եռիլիօն, չորս հարիւր յիսուն: և վեց հազար՝ երկու.
հարիւր երկիլիօն, ութը հարիւր եօթը հազար՝ վեց հա-
րիւր եօթանասունը չորս միլիօն, հինգ հարիւր հինգ. հա-
զար՝ հարիւր մէկ: Եշնապէս ալ 20,,000.000,000.000
• Բան երկիլիօն:

ԳԼՈՒԽ Բ.

ԳԱՅԻՆԸ ՇՆԵՐԸ ՀՅ-:

Գումար ընելը ուրիշ բան չէ, բայց եթէ շատ թիւերը
մէկ տեղ համրել, ինչպէս 2, 4, և 5 կընեն 11:

Են թիւերը՝ որոնք որ զատ զատ զրուած են, և
կուղենք մէկ տեղ համրել, կըսուին ԳԱՅԻՆԸ ՀՅ-: իսկ
բոլոր մէկ տեղ ելածը՝ ԳԱՅԻՆԸ կըսուի. ինչպէս վերի
օրինակին մէջ՝ 2, 4, և 5 թիւերը՝ ԳԱՅԻՆԸ ՀՅ- են, իսկ
11ը՝ ՀՅ-:

Հառաջ քան կանոն տալերնիս ուղիղ գումար ընե-
լու՝ հստեղս նոր սորվողներուն զիւրութեան համար
աղիւսակ մը կըդնենք, որուն մէջը կըսորվին, թէ մէկ
թիւ մը՝ ուրիշն վաս աւելցնելով՝ որչափ անոր զօրու-
թիւնը կաւելնայ:

Եղիշեալ գումարներն :

1	և	1	կընէ	2	4	և	4	կընէ	8
1	„	2	„	3	4	„	5	„	9
1	„	3	„	4	4	„	6	„	10
1	„	4	„	5	4	„	7	„	11
1	„	5	„	6	4	„	8	„	12
1	„	6	„	7	4	„	9	„	13
1	„	7	„	8	5	„	5	„	10
1	„	8	„	9	5	„	6	„	11
1	„	9	„	10	5	„	7	„	12
2	„	2	„	4	5	„	8	„	13
2	„	3	„	5	5	„	9	„	14
2	„	4	„	6	6	„	6	„	12
2	„	5	„	7	6	„	7	„	13
2	„	6	„	8	6	„	8	„	14
2	„	7	„	9	6	„	9	„	15
2	„	8	„	10	7	„	7	„	14
2	„	9	„	11	7	„	8	„	15
3	„	3	„	6	7	„	9	„	16
3	„	4	„	7	8	„	8	„	16
3	„	5	„	8	8	„	9	„	17
3	„	6	„	9	9	„	9	„	18
3	„	7	„	10	10	„	10	„	20
3	„	8	„	11					
3	„	9	„	12					

Կառմաք ընելու կանոնները ասոնք Են :

Այսօք դատ դատ համբանքները անանել պէտք է մէկզմէկու տակը զրել, որ միաւորը՝ միաւորին, տասնաւորը՝ տասնաւորին, հարիւրաւորը՝ հարիւրաւորին տակը անմիջապէս իշխան :

Երկրորդ՝ պյսպէս կարգելէն եաբը, պէտք է դիծ քաշել առ թիւերուն տակը, ու աչ ձեռաց կողմանէ :

Հաշիւ ընել վարէն դէպ 'ի վեր նախ՝ միաւորները, երկորդ՝ տասնաւորները և այլն, ու ելած գումարը իւրաքանչիւր տողերէն՝ իրենց տակը նշանակել :

Երբորդ՝ եթէ մէկ տողին գումարը իննէն աւելի է, պէտք է միայն ան աւելի միաւորը դնել տողին տակը, իսկ տասնաւորը՝ կամ հարիւրաւորը՝ հետևորդ տողին թիւերուն հետ միատեղ գումար ընել :

Չորրորդ՝ եթէ մէկ տողին գումարը պարզ 30, կամ 40, կամ 100 էնէ, այսինքն՝ եթէ այնպիսի թիւեր են՝ որ ամեննեին միաւոր չունին, ան ատենը պէտք է տողին տակը մէկ զո՞ մը դնել, ու քանի տաօր կանէ՝ այնչափ միութիւն ալ յաջորդ տողին թիւերուն վրա զարնել : Առանկ պէտք է իմանալ, եթէ տող մը վերէն 'ի վար զրօ կրւանէ :

Հնդերորդ՝ վերջի տողը գումար ընելէն ետքը, անկից որչափ որ թիւ կելլէ, եթէ տասնաւոր, և եթէ միաւոր, ամենն ալ պէտք է տողին տակը դնել : Վասն զի անկից վերջը հետևորդ թիւ չիկայ՝ որ կարող ըլլանք տասնաւորը՝ անոր վրա զարնել :

Առ կանոններուս բացատրութիւնը հետևեալ օրինակներս կը ցըցունեն :

Օրինակ ա. Անրուս մէկը հարուստի մը քոյ չորս տարի ծառայութիւն ընելավ վաստրկած էր առջի տարին 50 դուռ . երկորդ տարին 100 դուռ . երրորդ տարին 9726 դուռ . իսկ չորրորդ տարին 32350 դուռ . ամենը միատեղ քանի դուռուշ կընէ :

Հաշիւ .

50

100

9726

32350

Պատասխան . 42226 դուռուշ .

Օրինակ բ. Ա աճառական մը պարտական էր մէկու մը 70 դուռ . մէկաղին 640, իսկ մէկ ուրիշի մընալ 9400, որչափ է ուրեմն տաօր բոլոր պարագը :

Հաշիւ.

70

640

9400

Պատասխան . 10110 դուռը .

Եթէ գումարելի համրանքները պյուստի շատ են՝, որ մէկզմէկու տակ գրութենէ խիստ երկայն կրուան, ան ատենք պէտք է թիւերը երկու, կամ երեք անգամ բաժնել . և զատ զատ հաշիւ ընելէն եաբը՝ անոնցմէ ելած գումարը գտնել :

Օրինակ զ . Դնենք թէ մէկը իր զինէտան մէջը 30 տակառ . (Փըզը) զինի ունի՝ որոնց մէջը կայ պյուստի Պաման . *) 17, 19, 18, 29, 25, 12, 19, 17, 26, 14, 12, 28, 27, 18, 26, 19, 21, 36, 43, 56, 26, 18, 17, 15, 19, 18, 83, 43, 39, 26: Ասոնց ամենքնը միասնեղ քանի՛ Պաման կընէ :

Հաշիւ.

17 12 26

19 28 18

18 27 17

29 18 15

25 26 19

12 19 18

19 21 83

17 36 43

26 43 39

14 56 26

Գումար մասնաւոր տողերուն . 196 286 304

196

286

304

Գումար բոլորին . 786

Պատասխան . 786 Պաման .

*) Ո՞ւ՞ի Պամանը իւլում 6 օկտ .

Գումարին ուղղութիւնը իմանալու համար, պէս պէս փորձեր կան, բայց ամենը դրեթէ մի և նոյն բան է: Անկա ապահովութեան համար երեք փորձ կըդնենք՝ որոնց առաջինը աս է:

Եթէ գումարելի բաները ուկի, արծաթ, և կամ ասոնց նման թանգ բաներ են, պէտք է որ մի և նոյն հաշիւր երեք, կամ չորս հօգի առանձին առանձին ընեն, որոնց եթէ գումարը համաձայն մէկզմէկու կելլէ, յայտնի է, թէ ուղիղ է ան եղած հաշիւր:

Երկրորդ փորձն է, գումար ընելէն վերջը, վերի առջի տողը գումարելի թիւերուն՝ գծովմը զատէ, ու մասցածը դարձեալ գումար ըրէ, ետքը ասկից ելածին հետ վերի կտրած թիւն ալ դիր, որոնց եթէ գումարը՝ առաջին բոլոր գումարին հետ համաձայն կելլէ, զիտցիր որ ուղիղ է հաշիւր. ինչպէս աս օրինակս կըցըցունէ:

Հաշիւ.	Փորձ.
4082	4082
5672	5672
4400	4400
<hr/> 14154	<hr/> 10072
	4082
	<hr/> 14154

Երրորդ փորձը՝ թէպէտ պատռական է, բայց հանում ընել ալ կըպահանջէ զիտնալ, ասոր համար թէպէտ հոս կըդնենք աս փորձո, սակայն ուսուցիչը իր աշակերտներուն զիւրութեանը համար՝ հանմանէ ետքը սորվեցընելը՝ մէզի աւելի աղջէկ կերևայ: Ես փորձը այսպիսի եղանակաւ կըլլայ: 'Ասի՛ ամէն գումարելի թիւերը իրենց կարգաւը շարէ, միաւորը՝ միաւորին տակ, տասնաւորը՝ տասնաւորին, և այլն: յետոյ ասոնց տակը երկու դիմքաշէ քիւմը մէկզմէկէ բայց, ու օկսէ աջ կողմէն գումար ընել առաջին տողը՝ ինչպէս որ հասարակօրէն սովորութիւն

9948 է . զորօրինակ . աս օրինակիս առաջին աջ կող
 8969 ման տողին գումարը 28 է , դիր 8 միաւորը ա-
 4926 ռաջին գծին տակը , ու 2 տասնաւորն ալ երկրորդ
 2765 գծին , բայց վերի տողին տասնաւորին շխտկու
 26608 թեամբ : * Այսպէս երկրորդ տողն ալ գումար
 322 ըրէ , և կելլէ 20 , դիր առաջին գծին տակը 0 , ու
 2 տասնաւորը միւս երկրորդ գծին թիւնն քովո ,
 և այսպէս շարունակէ մինչև որ հաշիւը լմնայ : Ական
 եարը գարձեալ ձախ կողմէն հաշիւ ընել առաջին տողը
 նոյն գումարելի թիւերուն , և կելլէ 23 , աս թիւս հանէ
 տակի 26 գումարէն , կրմայ 3 . բաղդատէ աս 3ըս երկ-
 րորդ գծին տակին՝ քու ձախ կողման առաջին թիւնն
 հետ՝ որ եթէ նոյն է ամենելին , ինչպէս որ օրինակին
 մէջ կըտեսնես , նշան է թէ ան տողը ուղիղ է :

Ական գարձեալ երկրորդ տողը գումար ընել ,
 կելլէ 34 , հանէ աս թիւս տակի 36 գումարէն , *)
 կրմայ 2 , ուստի յայտնի է որ աս տողս ալ ուղիղ է ,
 վասնցի վարի գծին 3ին քովի թիւն ալ 2 է . և այսպէս
 շարունակէ մինչև որ բոլոր թիւերը լմնան , և եթէ միշտ
 միօրինակ կելլէ մնացորդը՝ երկրորդ գծին տակի թիւե-
 րուն հետ , ան ժամանակ բոլոր հաշիւը ուղիղ է :

ՅՕԴ-ԱՄ-Ը-Ծ :

Հանումը մէկ թուարանական գործողութիւն մընէ , որով
 պղտիկ թիւ մը մեծէն կըհանենք , որպէս զի անօնց մէջի
 եղած տարրերութիւնը՝ կարող ըլլանք իմանալ , ինչպէս
 9 հանէ 10էն՝ կրմայ 1 :

Են թիւը ուսկից որ պիտոր հանենք , կըսուի՝ հեծ-
 էն . և հանելու թիւը՝ չոտք լին . իսկ անկից աւելցածը՝

*) Տ. Եղիշե Գումարելին մէջ սուսանիւ 36 լիւ չկայ ,
 բայց առ հոգին մէջ սուսանութեան ըստը մասն բացառ
 հանումըն հայուրտը՝ Գումարելին հետ միացնել ,
 պարզմատու լրին մասն 3 հայուրտը՝ Գու-
 մարելին մէջ եղած 6 լիւն ուղիղ դնենակ՝ լըսայ 36 :

Հայոցը . ինչպես վերի օրինակին մեջ 10 հեծ լիւ է , 9 էւր լիւ , իսկ 1ը՝ հայոցը :

Տղաց համար՝ կրզնենք հանման աղիւսակ մը :
Եղիւսակ հանման :

1	1էն	կրմաց	0	4	4էն	կրմաց	0	7	7էն	կրմաց	0
1	2էն	,	1	4	5էն	,	1	7	8էն	,	1
1	3էն	,	2	4	6էն	,	2	7	9էն	,	2
1	4էն	,	3	4	7էն	,	3	7	10էն	,	3
1	5էն	,	4	4	8էն	,	4	7	11էն	,	4
1	6էն	,	5	4	9էն	,	5	7	12էն	,	5
1	7էն	,	6	4	10էն	,	6	7	13էն	,	6
1	8էն	,	7	4	11էն	,	7	7	14էն	,	7
1	9էն	,	8	4	12էն	,	8	7	15էն	,	8
1	10էն	,	9	4	13էն	,	9	7	16էն	,	9
2	2էն	,	0	5	5էն	,	0	8	8էն	,	0
2	3էն	,	1	5	6էն	,	1	8	9էն	,	1
2	4էն	,	2	5	7էն	,	2	8	10էն	,	2
2	5էն	,	3	5	8էն	,	3	8	11էն	,	3
2	6էն	,	4	5	9էն	,	4	8	12էն	,	4
2	7էն	,	5	5	10էն	,	5	8	13էն	,	5
2	8էն	,	6	5	11էն	,	6	8	14էն	,	6
2	9էն	,	7	5	12էն	,	7	8	15էն	,	7
2	10էն	,	8	5	13էն	,	8	8	16էն	,	8
2	11էն	,	9	5	14էն	,	9	8	17էն	,	9
3	3էն	,	0	6	6էն	,	0	9	9էն	,	0
3	4էն	,	1	6	7էն	,	1	9	10էն	,	1
3	5էն	,	2	6	8էն	,	2	9	11էն	,	2
3	6էն	,	3	6	9էն	,	3	9	12էն	,	3
3	7էն	,	4	6	10էն	,	4	9	13էն	,	4
3	8էն	,	5	6	11էն	,	5	9	14էն	,	5
3	9էն	,	6	6	12էն	,	6	9	15էն	,	6
3	10էն	,	7	6	13էն	,	7	9	16էն	,	7
3	11էն	,	8	6	14էն	,	8	9	17էն	,	8
3	12էն	,	9	6	15էն	,	9	9	18էն	,	9

Աս ազիւսակս սորվելէն վերջը, որպէս զի կարող բայց նոր սորվողը շնաակ հանում ընել պէտք է որ հետեւալ կանոններն ալ միտք տանու:

Կախ՝ այնպէս պէտք է փոքր թիւը մեծ թիւին տակը շարել, որ միաւորը՝ միաւորին, տասնաւորը՝ տասնաւորին, հարիւրաւորը՝ հարիւրաւորին և այլն, տակը իյնան, ինչպէս գումարին համար վերը ըսմէք (Աշեն 5):

Արկրորդ՝ այսպէս շարելէն վերջը՝ անոնց տակը պէտք է զիծ մը քաշել, ու աջ կողմի թիւէն սկսեալ հանում ընել վարի պղտիկ թիւերը՝ վերի մեծերէն, ու ամմէն մէկ մնացորդը՝ գծին տակը իրենց շնտկութեամբը գնել:

Արրորդ՝ եթէ մէկ պղտիկ թիւ մը մեծ թիւէն կը հանուի, ու ամենենին բան չառելնար, ան տանը մնացորդին մէջ զրո մը դնելու՝ ու հաշիւը շարունակելու է:

Չորրորդ՝ եթէ հանման ժամանակ, փոքր թիւին մէջ մէկ մեծ թիւ մը քան դվերինը կրհանդիպի, և կամ վերինին մէջը մէկ զրո մը կրգանուի՝ որ վարինը վերին չելեր, ան ժամանակ վերինին վրա մորեդ պէտք է մէկ 10 մը՝ փոխ առնելով իրեն քովի թիւէն՝ առելցնել, ու այնպէս հանում ընել: Ի՞սկ առ այլ պէտք է զիտնալ որ, ետեւ մեծ թիւին համբանիքը որմէն որ փոխ առիրնէ՝ մէյ մը կրպակսի, ուստի եթէ առաջ 8 էր կրմայ 7. ինչպէս որ հետեւալ երկրորդ օրինակին մէջ կրտեսնես:

Հինգերորդ՝ եթէ պղտիկ համբանիքին մէջ կրգանուի զրո՝ անոր վրայինը եթէ զրո ըլլայ, և եթէ թիւ՝ պէտք է առանց հանում ընելու գծին տակը նոյն վերինը դնել:

Ի՞սկ առի ան առնը կրպայ, երբոր ձեռքդ ուրիշ թիւ չունիս, իսկ եթէ ունենանէ՝ նոյն ունեցածդ զիր:

(Օրինակ ա. ԱՌէկը իր զրացիկն 937 դուռուշ պարտք առած էր, ու երկրորդ տարին վճարած էր միայն 724 դուռուշ. հիմա առ մարդուս պարտքը որչափ մնացած է:

Հաշիւ .

937

724

Պատասխան . 213 դուռուշ .

Օրինակ թ . Գ. Բնել-Վաճառքներ մէկը ուներ իր զինեւ տան մէջ 80509 Պաթման զինի, ասկից ծախելով 437 Պաթմանը, կուղէ իմանալ, թէ որչափ իր քովը զինի մացած է :

Հաշիւ .

80509

437

Պատասխան . 80072 Պաթման .

Այս օրինակիս մէջ նախ վարի փոքր թիւն 7, վերի մէջ թիւն 9էն հանեցինք՝ մնաց 2, և առ 2ը դրինք գծին տակը : Ետքը 3 փոքր թիւը՝ որովհետեւ 0էն չեր ելլեր՝ անոր համար մոտքով 10 աւելցուցինք առ զրոյիս վըա՝ փոխ առնելով քովի թիւէն, ու անկից հանեցինք աս 3 թիւս, և մնաց 7 . ինչպէս որ մնացորդին մէջ կը տեսնես : Իսոյց վերի թիւը որ առաջ 5էր, ան ալ 4 մնաց՝ որովհետեւ մէյ մը փոխ առնելով անկից՝ ուստի և վարի փոքր թիւն ալ 4 ըլլալով՝ 4ը՝ 4էն հանեցինք մնաց 0, որն որ մնացորդին մէջը դրինք :

Հետոյ փոքր թիւն մէջ ուրիշ թիւ չիմալով մէջ թիւերէն հանելու համար, ինչ որ աւելցանէ՝ դրինք մնացորդին մէջը, ինչպէս որ միշտ սովորութիւն է՝ և այսպէս եղաւ մնացորդը 80072 :

Օրինակ գ . Իսանուորին մէկը երկու տարուան մէջ վաստրկած էր 6002 դուռուշ + Եւ աս ստակէն խարճած էր 2008 դուռուշը, հիմա կուղէ զիտնալ, թէ որչափ ստակ մնացած է իր քովը :

Հաշիւ .

6002

2008

Պատասխան . 3994 դուռուշ .

Ուրիշ զիւրին եղանակաւ. հանումը ընելու կանոն
մընալ կայ, այսինքն թիւերը իրենց կարգաւոր շարելէն
վերջը, փոքր թիւը իր մեծ թիւին հառասարելու. համար
որչափ պէտք է նէ, դիր այնչափը գծին տակը, որ ստոյդ
անոր մնացորդը կրպեց:

Խնդիր առ օրինակիս մէջ կերևոյ:

937

724

213

Բայց երբոր կըտեսնեա՛ թէ վարի թիւը մեծ ըլլա-
լով վերինէն չելլեր. զորօրինակ 8 վարի օրինակին մէջ՝
2էն չելլեր, նայէ որ 8էն մինչև 10 որչափ կայ, յայտնի է
թէ 2. առ երկուքն ալ միացնուր վերի երկուքին հետ՝
կրնէ 4, դիր գծին տակը 4, վերջը զրոյին տեղը դիր
ձնոքի ունեցած 1 թիւդ. *) Բայց որովհետեւ 1ը զրոյին
չելլեր՝ անոր համար նայէ որ 1էն մինչև 10 որչափ
կայ, յայտնի է թէ 9, և մեծ թիւին մէջը ուրիշ թիւ.
չոլալուն համար՝ իր շիտկութեամբ գծին տակը գրէ 9.
և այսպէս շարունակէ մինչև որ հաշիւը լմնայ. ինչպէս

6002

2008

3994

Հանումը ընելէդ վերջը՝ եթէ կուղես փորձ ընել
անոր ուղղութիւնը իմանալու. համար, մնացորդին տակը
գիծ մը քաշէ. ու վերջէն պղտիկ թիւին հետ գումար
ըրէ, որոնց գումարը մեծ թիւին հետ հաւասար կելլէ,
շիտակ է հանումը. զորօրինակ կուղենքը իմանալ, թէ
առջի սկզբնաւորութիւնը Նայոց թագաւորութեան որ-
շափ առաջ էր՝ քան դիրիստոսի ծնունդը:

*) Երբոր թէ նէ և առ հործողութեան թէը գլուխին
չելլեր, առ հանելը համար մինչև 10 իւրեայ, առ ժա-
մանակ յիւսուն մէջն թէյ և ուսնեցուի, ինչու օրինակին
թէլ լըդեանէ:

Պատրոյք առաջին թագաւորեն շայոց, մինչեւ հիմա է տարի	2580
Խոկ Վ. Բիստոսի թուականն է	1831
	749
մորձ. 2580	

Պատասխան. 749 տարի.

Աս օրինակիս մէջ 1831ը հանեցինքնէ 2580էն,
մեաց 749: Ասոր ստուգութիւնը իմանալու համար, աս
մեացորդին տակը զիծ մը քաշեցինք, ու հանման փոքր
թիւին պյսինքն՝ 1831ին հետ գումար ըրբինք՝ որ ելաւ. 2580:
Աս ելած գումարը համաձայն ըլլալով հանման մէծ թիւին
հետ. նշան է որ բոլոր հանումն ալ շնոտակ է եղեր:

ՅՈՒՆԻԵՆ Բ.

Ինչու պատրիունան դաս :

Բազմապատկութիւնն է, որով մի և նոյն թիւը շատ ան-
գամ կրկնելով՝ անոր նշանակութիւնը կրբազմացնենք.
ինչպէս 4 փարան 2 անգամ կրկնելով՝ կրնէ 8 փարայ:

Աս զբած օրինակէս կերեայ որ՝ բազմապատկու-
թեան մէջ երեք թիւ պէտք է ըլլալ: Ան թիւը՝ որն որ
շատ անգամ կրկրենաւի՝ կրսուի բազմապատկութիւնը. և որն որ
կրկրենէ՝ բազմապատկութիւն. խոկ ասոնցմէ ելածը՝ արդարութաւ.
ինչպէս վերի օրինակին մէջ 4ը՝ բազմապատկութիւնը է. 2ը՝
բազմապատկութիւն. խոկ 8 արդարութաւ:

Ամեն հաւասար թիւ՝ միշտ հաւասար արագմագրեալ
կունենայ, ասոր համար բազմապատկելին, ու բազմա-
պատկիչը մէկզմէկու տեղ միշտ կրրնան զրուիլ՝ մի և նոյն
արտադրեալ ունենալով. ինչպէս 3 անգամ 4 փարան,
12 փարայ կրնէ. նոյնպէս ալ 4 անգամ 3 փարան, 12
կրնէ: Խայց հասարակօրեն միշտ սովորութիւնն է, մէծ
թիւը բազմապատկելի ընել, ու պզտիկը բազմապատկիչ:

Այժէ թիւ մը 1 միութեամբ կրբազմապատկենքնէ,
ամեննեին ան թիւին զօրութիւնը չիփոխուիր, այլ միշտ

մի և նոյն կրթություն, բնագէս որ յառաջ գործորնեակ 1 անգամ 6ին արտադրեալը՝ է 6: Իսկ եթէ թիւ մը 0ի հետքազմապատկելու ըլլանքնէ, արտադրեալը կելլէ դարձեալ 0, բնագէս 8 անգամ 0 կընէ 0:

Որպէս զի նոր սորվող մը զիւրաւ մեծ թիւերը բաղմապատկէ, պէտք է որ հետևեալ աշխատակը լսաւ միայն առնու:

Առաջանակ բառապատճեննեան :

1	անգամ	1	կընէ	1	5	անգամ	5	կընէ	25
2	"	2	"	4	5	"	6	"	30
2	"	3	"	6	5	"	7	"	35
2	"	4	"	8	5	"	8	"	40
2	"	5	"	10	5	"	9	"	45
2	"	6	"	12	5	"	10	"	50
2	"	7	"	14	6	"	6	"	36
2	"	8	"	16	6	"	7	"	42
2	"	9	"	18	6	"	8	"	48
2	"	10	"	20	6	"	9	"	54
3	"	3	"	9	6	"	10	"	60
3	"	4	"	12	7	"	7	"	49
3	"	5	"	15	7	"	8	"	56
3	"	6	"	18	7	"	9	"	63
3	"	7	"	21	7	"	10	"	70
3	"	8	"	24	8	"	8	"	64
3	"	9	"	27	8	"	9	"	72
3	"	10	"	30	8	"	10	"	80
4	"	4	"	16	9	"	9	"	81
4	"	5	"	20	9	"	10	"	90
4	"	6	"	24	10	"	10	"	100
4	"	7	"	28	10	"	100	"	1000
4	"	8	"	32					
4	"	9	"	36					
4	"	10	"	40					

Վա աղիւսակը աղեկ միտք առնելէն ետքը՝ ուղիղ բազմապատկելու համար, պէտք է նաև գիտնալ հետեւ ևալ կանոնները :

Ա, ախառաջին՝ եթէ բազմապատկիցը մի միայն թիւ է, դիր անի անմիջապէս բազմապատկելին միաւորին տակը, բայց եթէ աջ կողմը բազմապատկելին զրօներ կաննէ, ան ատենը բազմապատկիցը կըդրուի ան թիւին տակը՝ որն որ զրօներէն յառաջ դրուած է :

Եշկրորդ՝ բազմապատկելի թիւին աջ կողմը՝ եթէ զրօներ կաննէ, թաղ տուր անոնք մէկդի, ու մնացած թիւերը բազմապատկէ, և ետքը արտադրելոյն աջ կողմը շարէ այնչափ զրօ՝ որչափ որ վերը թող տուած էիր :

Երրորդ՝ բազմապատկութիւնը միշտ միաւորէն կըսկըսի, ու կարգաւ կը յառաջանայ, իւրաքանչիւրոց արտադրեալը իրենց տակը նշանակելով, բայց եթէ արտադրեալը տասնաւոր ըլլայ, և կամ քան զայն աւելի, ան ժամանակ գծին տակը զրօ, և կամ աւելցած միաւորը դնելով, տասնաւորը քովի թիւին արտադրելոյն վրա պէտք է զարնել :

Չորրորդ՝ ձախ կողման վերջի թիւին արտադրեալը, եթէ տասնաւոր ունենայ, եթէ չունենայ, պէտք է ամմէնն ալ գծին տակը նշանել, ինչու որ իրմէ ետքը ուրիշ թիւ չիկայ, որպէս զի տասնաւորը անոր վրա կարող ըլլանք աւելցնել :

Հինգերորդ՝ եթէ բազմապատկելի թիւին մէջ զրօ կըդանուի. վարի արտադրելոյն մէջն ալ զրօ պէտք է դնել, բայց եթէ ձեռքդ համրանք կունենամնէ, փոխանակ զրոյին՝ ան համրանքը զիր :

(Օրինակ ա. Եթէ մէկ կանգուն չուխան Զ զուռուշ կարժէ, 463 կանգունը ԲՇէ կարժէ :

Հաշիւ.

463

9

Աս նցյն համեր նաև գումար ընելով կելէ . բայց
շատ երկայն տևելուն համար , հնարած է առ բազմա-
պատկութեան գործողութիւնը , ինչպէս վերի օրինակը
գումարով գտնելու համար արտադրեալը՝ այսպէս պէտք
է շարել .

463

463

463

463

463

463

463

463

463

463

463

463

4167

Օրինակ թ . Աթէ Կերմանացւոց (Կեցէի) ար-
ծաթ՝ ֆիորինին արժէքը 8 դուռուշ էնէ , 780 արծաթ՝
ֆիորինը մըշտի կընէ :

Հաշիւ .

780

8

Պատասխան . 6240 դուռուշ .

Աթէ թիւ մը բազմապատկել կուզենք այնպիսի
բազմապատկելով , որ մինակ 1 միաւոր ըլլայ , շատ՝ կամ
քիչ զրօներով . այնպիսի թիւերուն արտադրեալը շու-
տավ կըգտնենք , եթէ ան միաւորին զրօները աջ կողմը
բազմապատկելի թիւերուն կըշարենք :

Օրինակ գ . Աթէ մէկ տեսակ աղնիւ քարի մը ար-
ժէքը 100 դուռուշ է , 39 համեն քանի՞ է :

Դիր 39 բազմապատկելին աջ կողմը՝ միաւորին
զրօները՝ և կընէ 3900 դուռուշ որ է ճշմարիտ արտադ-
րեալ առ բազմապատկութեան :

Աթէ բազմապատկելին , բազմապատկելին , և կամ
երկուքին ալ աջ կողմը զրօներ կաննէ , պէտք է հասարակ

թիւերը կարգաւ բազմապատկելէն վերջը՝ արտադրելոյն
աջ կողմը զնել ամմէն վերի զրօները :

(Օրինակ դ. Խնչ կարժէ 3600 խանդար ըրինծը,
եթէ 1 խանդարը 60 դուռուշ տալու ըլլաննէ :

Հաշիւ .

3600

60

—————

Պատասխան . 216000 դուռուշ .

Վատեսակ թիւերուն կարգը՝ ումանք տարրեր եղանակաւ կրշարեն, այսինքն՝ բազմապատկեցն զրօները, վերի բազմապատկելի թիւերուն զրօներէն վերջը կըդնեն այսպէս .

3600

6 0

—————

216000

Յէւ որ մէկ մէծ բազմապատկելի թիւ մը 5 բազմապատկիւով կուղենք դիւրին եղանակաւ բազմապատկել, պէտք է բազմապատկելի թիւին վերջը մէկ զրօնը դնել . ու յետոյ նոյն թիւը ձախ կողմէն սկսեալ 2ի վրա բաժնել, և ինչ որ անոնցմէ կելլէնէ, է ճշմարիտ արտադրեալ : Խնչպէս եթէ կուղեմ աս թիւս 74568407 · 5 թիւով բազմապատկել . պէտք է որ ըստ կարգի այսպէս շարեմ 745684070 ու յետոյ 2ի վրա բաժնեմ . և կելլէ արտադրեալը ^{*)} 372842035 :

^{*)} Եթէ առ հորդապուրնեան թշը թէի լին իւ անպայտ (լիւ) է՝ որ 2ի չը չէ բաժանեալիք . ան առինու պէտք է որոշե՞ որ առ լիւնին թշը 2 իւնի՝ նոյնաշնէ որ տարրեւոյն թշը դնել . իսի առելով 1 լիւը բայց հազարիւլին երիբորդ լիւնին չը առելուն . ինչնէ մէրէ օրինակին թշը, որովհետեւ յախ իւղին 7 առաջին լիւը անպայտ էր՝ և չէր բաժանեալիք ըստ մէնայնէ 2ի չըս, անոր համար արդարութիւն թշը դրին, 3 անգու 2, իսի հայած 1ը՝ բազմապատկիւլին երիբորդ լիւնին չը առելուցին, և այսպէս եղաւ 14, յէ-

Եթե բազմապատկից շատ թիւ ըլլանէ, նախ՝ պէտք է ասոնք այնպէս բազմապատկելին տակը շարեւս որ միտւորը՝ միաւորին, տանաւորը՝ տանաւորին, և այլն, անմիջապէս տակը կլնան. Բնչպէս որ հանման համար ըստնիք (Աշէս 11):

Երկրորդ՝ մկնէ առ թիւերը զատ զատ բազմապատկելին ամմէն թիւերուն հետ բազմապատկել, և նախ միաւորով, որուն արտադրեալը անմիջապէս իրեն շիտկութեամբ սկսէ զնել: Տանաւորին արտադրեալն ալ երկրորդ տողը՝ տանաւորին շիտկութեամբ: ‘Եղնպէս հարիւրաւորին ալ երրորդ տողը՝ հարիւրաւորին շիտկութեամբ: և այլն:

Երրորդ՝ եթե բազմապատկչին մէջ զրօներ կան, դիր դուն ալ արտադրելոյն մէջը զրօ, բնչու որ՝ ինչ և իցե թիւ, թէ որ բազմապատկես զրօյի հետ, արտադրեալը միշտ զրօ կելլէ:

Չորրորդ՝ բոլոր թիւերը բազմապատկելէն վերջը, ամմէն զատ զատ արտադրեալները մէկ տեղ գումար ըրէ, և ան ելածն է ճշմարիտ արտադրեալը բոլոր բազմապատկութեան:

Օրինակ եւ. Խշնան մը կուղէ իր բակը մէռմէռ քարով զարդարել: ‘Դնենք թէ առ բակիս մէկ երկայնութիւնը զոցելու համար պէտք է 3845 քար. իսկ լայնութիւնը՝ 256. Հիմա բոլոր բակին համար առ իշխանս որչափ քար պիտի դնէ:

Հաշիւ.

3845

256

23070

19225

7690

Պատասխան. 984320 քար.

Դա 14-ը բաժանեցին 2է հատ, և ելու 7, առաջի առաջին հատը ու 7, և այն:

Խնչպէս վերը կանոն տուինք, նոյն կերպով առ
օրինակիս 3845ը բազմապատկելով 256 թիւով, ելաւ
բոլորին արտադրեալը մէկ տեղ 984320. վասն զի առ
օրինակիս մէջ 3845ը բազմապատկելի ըլլալով, ու 256ը
բազմապատկիս, աս երկու թիւս նախ՝ ըստ կարդի՛ այ-
սինքն՝ միաւորը՝ միաւորին, տասնաւորը՝ տասնաւորին, և
հարիւրաւորը՝ հարիւրաւորին տակ շարեցինք: Առոք
սկսանք բազմապատկչին 6 միաւորով բոլոր բազմա-
պատկելի թիւերը բազմապատկել, ամենուն արտադ-
րեալները իրենց տակը գնելով. և այսպէս բոլոր միաւորին
արտադրեալը եղաւ 23070: Ես լրմնալէն վերջը դարձեալ
սկսանք բազմապատկչին տասնաւորովը բոլոր բազմա-
պատկելիները բազմապատկել, և ասոնց 19225 արտադ-
րեալներն ալ գնել առջի արտադրեալներուն տողին
տակը, բայց տասնաւորին շիտկութեամբ. ինչպէս օրի-
նակին մէջ կըտեսնեմ՝ որ աս երկրորդ տողին աջ կող-
ման 5ը, առջի տողին 7ին տակը դրած ենք և ոչ թէ
0ին, որովհետեւ 5ը տասնաւոր է. իսկ ան զրօն միաւոր:
‘Երյն եղանակաւ բազմապատկելիները դարձեալ բազմա-
պատկեցինք նաև 2 հարիւրաւորով բազմապատկչին, ա-
սոնց 7690 արտադրեալն ալ գնելով հարիւրաւորին շիտ-
կութեամբ՝ երրորդ տողին մէջ: Եւ երրոր լմնաւ ամ-
մէն բազմապատկութիւնը, երեք տողին արտադրեալները
միաւեղ գումար ըրբնք, և եղաւ բոլորը 984320:

Օրինակ զ. Եթէ ասղագործ մը օրը 12050 ասեղ
կըցինէ. 207 օրուան մէջ որչափ կրնայ շինել:

Հաշին.

12050

207

84350

241000

Պատասխան. 2494350 ասեղ.

Բազմապատկութեան փորձը բաժանման հետ մէկ
անը կըդնենք. որովհետեւ աս գործողութեան ստուգու-

Թիւնը իմանալու համար, բաժանում ալ պէտք է զիտնալ :

ՅՈՒՂԻՄ Գ.

Բաժանումն էլու :

Բաժանումը երկու բան մասնաւորապէս կըսորվեցընէ, մը մը՝ մէկ մեծ գումար մը շատ հոգւոյ վրա հաւասարապէս բաժնել, զօրօրինակ երրոր կուղենք իմանալ, թէ արդեօք 20 զուռուշը 4 հոգւոյ վրա բաժնենքնէ, քանի կան զուռուշ մարդ զլուխ կկյայ, յայտնի է թէ 5 զուռուշ, և երկրորդ՝ մէկ պղպատիկ թիւ մը քանի՞ անգամ արդեօք ուրիշ մեծ թիւի մը մէջ կըդտնուի. ինչպէս եթէ 1 կանգուն շէրիտը 9 փարայ կարժէ, 27 փարայով քանի՞ կանգուն կընանք զնել :

Հաշիւ.

27

9

—
18

9

—
9

9

—
5

Այս օրինակիս մէջ յայտնի կերեայ որ 27 փարայէն 3 անգամ 9 թիւը հանած ենք, ուստի և 27 փարայով 3 կանգուն շէրիտ կըդնուի : Ամեն բաժանման մէջ երեք թիւ պէտք է բլալ, ան թիւը՝ որ պիտի բաժնուի՝ կըսուի բաժնուիլ . և անի որ կըրաժնէ՝ բաժնուաբար. իսկ ասոնցմէ ելածը՝ բաժնուիլ . ինչպէս վերի օրինակներուն մէջ 20 և 27 են բաժնուիլ . 4 և 9 բաժնուաբար . իսկ 5 և 3ը՝ բախում :

Բաժանման մէջ քանորդը նցյն տեսակ կելլէ, ինչ տեսակ որ բաժանելին է. զօրօրինակ եթէ 8 զուռուշը բաժանեմնէ 2ի վրա, անկից ելած 4 քանորդն ուլ զուռուշ կընշանակէ :

Եթէ թիւ մը կուղես 1 միաւորի վրա բաժնել ,
քանորդը ըստ ամենայնի հաւասար կելլէ բաժանելիին
չետ . զորօրինակ 27 փարան՝ 1 փարայի վրա բաժնենաէ ,
քանորդը կելլէ՝ դարձեալ 27 փարայ : Այց որովհետեւ
զրօները մէկ թիւ մը չեն նշանակեր , անոր համար ինչ
թիւ որ զրոյին վրա բաժնենք , դարձեալ զրո կելլէ . ինչ
պէս երկու՝ 0ին մէջ , 0 անգամ կայ :

Ըստ անգամ կրպատահի՝ որ բաժանարար թիւը ,
բաժանելիին մէջ ըստ ամենայնի չի գտնուիր . զորօրինակ
Եթէ 7 փարան 2 հոգւոյ վրա բաժնենքնէ , երեք անգամ
կայ՝ և 1 կաւելնայ : Աստեսակ դիպուածներուն մէջ , միշտ
պէտք է քանի անգամ կանէ ան թիւը՝ քանորդին տեղը
դնել . ինչպէս աս օրինակիս մէջ 3 կրդբռւի և ոչ թէ 4 , ինու
որ 2 անգամ 4ը՝ 8 կրնէ և ոչ թէ 7 : Խոկ մնացորդը՝ եթէ
բաժնելու ուրիշ թիւ չի կանէ , պէտք է քանորդին քովը
դնել ու տակը զիծ մը քաշել , բաժանարար թիւն ալ
անոր տակը նշանակելով այսպէս 3 : Հոս պղտի տղոց
զիւրութեան համար , լաւ համարեցանք բաժանման ա-
զիւսակ մը դնել :

Tabel - 1. E = 0.001 m²/s

2	45°	allg.	2	mindestens	6	125°	allg.	2	mindestens
2	6,,	,,	3	,,	6	18,,	,,	3	,,
2	8,,	,,	4	,,	6	24,,	,,	4	,,
2	10,,	,,	5	,,	6	30,,	,,	5	,,
2	12,,	,,	6	,,	6	36,,	,,	6	,,
2	14,,	,,	7	,,	6	42,,	,,	7	,,
2	16,,	,,	8	,,	6	48,,	,,	8	,,
2	18,,	,,	9	,,	6	54,,	,,	9	,,
3	6,,	,,	2	,,	7	14,,	,,	2	,,
3	9,,	,,	3	,,	7	21,,	,,	3	,,
3	12,,	,,	4	,,	7	28,,	,,	4	,,
3	15,,	,,	5	,,	7	35,,	,,	5	,,
3	18,,	,,	6	,,	7	42,,	,,	6	,,
3	21,,	,,	7	,,	7	49,,	,,	7	,,
3	24,,	,,	8	,,	7	56,,	,,	8	,,
3	27,,	,,	9	,,	7	63,,	,,	9	,,
4	8,,	,,	2	,,	8	16,,	,,	2	,,
4	12,,	,,	3	,,	8	24,,	,,	3	,,
4	16,,	,,	4	,,	8	32,,	,,	4	,,
4	20,,	,,	5	,,	8	40,,	,,	5	,,
4	24,,	,,	6	,,	8	48,,	,,	6	,,
4	28,,	,,	7	,,	8	56,,	,,	7	,,
4	32,,	,,	8	,,	8	64,,	,,	8	,,
4	36,,	,,	9	,,	8	72,,	,,	9	,,
5	10,,	,,	2	,,	9	18,,	,,	2	,,
5	15,,	,,	3	,,	9	27,,	,,	3	,,
5	20,,	,,	4	,,	9	36,,	,,	4	,,
5	25,,	,,	5	,,	9	45,,	,,	5	,,
5	30,,	,,	6	,,	9	54,,	,,	6	,,
5	35,,	,,	7	,,	9	63,,	,,	7	,,
5	40,,	,,	8	,,	9	72,,	,,	8	,,
5	45,,	,,	9	,,	9	81,,	,,	9	,,

Աս աղիւսակէն ՚ի զատ, ուղիղ բաժնելու համար մէկ թիւ մը, պէտք է հետևեալ կանոնները լաւ միտք առնուլ :

Եախ և առաջ աս գործողութեան մէջ ամենեին տարրեր է թիւերուն կարգը, և կամ շարուածքը վերի ուրիշ թուարանական գործողութիւններէն, որովհետեւ ասոնց թիւը ոչ երբէք մէկզմէկու տակ կըդրուին . այլ բաժանելին մէջ տեղը, բաժանարարը անոր ձախ դին վերջակէտով մը զատած, իսկ քանորդը աջ դին քիչ մը բաժանելին զատած աս ։ գծով՝ որ հաւասարութիւն կընչանակէ . ինչպէս վարը կըդնենք :

Երրորդ՝ եթէ բաժանարարը մինակ մէկ թիւ է, փնտուէ բաժանելին առջի թիւին մէջ, թէ քանի՞ անդամ արդեօք աս թիւս կըդանուի, ու ելածը աջ կողմը քանորդին մէջ նշանակէ :

Երրորդ՝ եթէ բաժանարարը մեծ է քան առաջին թիւը բաժանելոյն, ան ատենը առ բաժանելի թիւերէն մէկ ուրիշ մընալ, ու անոնց մէջը փնտուէ, թէ քանի՞ անդամ արդեօք բաժանարարը կըդանուի :

Երրորդ՝ իւրաքանչիւր զտած թիւդ որ քանորդին մէջ կըդնես, պէտք է որ միշտ ետքը բազմապատկես բաժանարար թիւին հետ, ու արտազրեալն ալ դնես ան թիւին տակը՝ ուսկից որ քանորդը գտար :

Ենթերորդ՝ պէտք է որ ետքը անկից հանում ընես նոյն թիւը, ու մացորդին քովը գնես վերի բաժանարարէն մէկ ուրիշ թիւ մընալ ։ Այսոց եթէ հանմանէդ վերջը՝ ամենեին մացորդ չի մարնէ, ան ատենը դիր այսպէս զոյդ գիծ մը մացորդին տեղը, ու հաշիւդ վերի բաժանելի թիւերուն հետ յառաջ տար :

Ա եցերորդ՝ հանմանէ ետքը, եթէ մացորդը մեծագոյն կրմնայ քան զբաժանարարը, յայտնի նշան է թէ սխալերնս գործողութեան մէջ, ու քանորդը պղտիկ դրերես, քան որչափ որ ստուգիւ կանէ . ուստի ասի այնչափ մեծցունել պէտք է, որ հանում ընեսնէ մացորդը պղտիկ մասյ քան զբաժանարարը : Անանկ ալ երրոր

գտած քանորդդ կըրազմապատկես բաժանարարին հետ,
ու արտազրեալը մեծագոյն կելլէ քան զբաժանելի թիւը
ուսկից որ քանորդը գտար, դարձեալ նշան է՝ թէ սխա-
լերես, որովհետեւ հանում չենք կրնար ընել, ինչու որ
մեծ թիւը պղտիկէն չելլեր, ուստի և ան քանորդին
թիւը պէտք է պղտիկցունես:

Եթէ բաժանման մէջ կըհանդիպի,
որ բաժանարարը մեծ ըլլայ քան զբաժանելին, ան առնենք
առ վերի բաժանարարէն այնչափ թիւ՝ որչափ որ գէթ
մէկ անգամ բաժանարարը գտնուի ան բաժանելիին մէջ՝
բայց քանի անգամ որ վերէն թիւ վար կառնուա առանց
բաժմելու, միշտ պէտք է որ զրօ մը դնես քանորդին
մէջ. վասն զի բաժանման կանոնն է, որ քանի թիւ բա-
ժանելիէն վար կառնուի, այնչափ անգամ ալ քանորդին
մէջ թիւ պիտի զրուի:

Ուժերորդ՝ քանորդին մէջ 9էն վեր ու երրէք թիւ
կըդրուի, որովհետեւ եթէ բաժանարարը 10 անգամ կը-
դանուինէ բաժանելիին մէջ, հանում ընելէդ վերջը՝
մացորդը կամ հաւասար կելլէ բաժանարարին հետ, և
կամ աւելի՝ որ յայտնի սխալ է:

Աս զրած կանոններս աւելի հետեւեալ օրինակնե-
րովս կիմացուի:

(Օրինակ ա. Երկու Եղբարց՝ իրենց հօրմէն ժա-
ռանգութիւն (մէրաս) ինկաւ 2580 զուռուշ . ասոնք եթէ
առ ստակս հաւասարապէս բաժնել ուղենալու ըլլան,
ամէն մէկուն քանի՞կան զուռուշ արդեզք կիյնայ:

Հաշիւ.

Բաժանարար . 2 : Բաժանելի . 2580 = Կանորդ 1290

$$\begin{array}{r} 2 \\ \hline \div 5 \\ \hline 4 \\ \hline \div 18 \\ \hline 18 \\ \hline \div 0 \end{array}$$

Պատասխան . 1290 զուռուշ .

Առ վերի բերած օրինակիս ձախ կողման 2 թիւը
բաժանարար է . մէջ տեղի 2580ը բաժանելի , իսկ աջ
կողման ասոնցմէ ելած 1290ը՝ քանորդ . և առ քանորդու
նշն կերպով գտանք , ինչ կերպով որ վերը կանոն
տուինք . այսինքն՝ նախ և առաջ՝ 2 բաժանարար թիւը
առնեք ու քննեցինք , թէ քանի՛ անգամ արդեօք 2 բա-
ժանելի առջի թիւին մէջը կոյ , և տեսանկը որ մէկ անգամ
միայն . զրինք 1ը քանորդին տեղը , ու ետք առ 1ով
բազմապատկեցինք բաժանարար 2 թիւը՝ որ ելաւ 2 .
զրինք ասի բաժանելիին նոյն թիւին տակը՝ որմէն որ առ
1 քանորդը գտանք , յետոյ գիծ մը քաշեցինք առոր
տակը , ու հանում ըրինք անկից՝ և ամեննեին մնացորդ
չի մնաց , որովհետեւ 2ը 2էն կըհանես՝ բան չի մնար :
Ետքը վերի բաժանելիին երկրորդ թիւը որ էր 5 վար
առնեք , ու զարձեալ քննեցինք թէ առ 5 թիւիս մէջ
քանի՛ անգամ 2 կոյ , և տեսանկը որ 2 անգամ . զրինք
քանորդին մէջ 1ին քովը առ 2 թիւս , ու առով բազ-
մապատկեցինք բաժանարար 2 թիւը , և եղաւ 4 . զրինք
ասի 5ին տակը՝ ու գիծ մը քաշելով՝ հանում ըրինք 4ը
5էն , մնաց 1 : Ետքը վերի բաժանելիին երրորդ թիւն
ալ որ էր 8 վար առնեք , ու ան աւելցած 1 թիւին քովը
զրինք , եղաւ 18 . մնառուեցինք որ առ 18ին մէջը քանի՛ 2
կոյ , 9 կոյ . զրինք քանորդին մէջ 2ին առջեք առ 9
թիւս՝ ու բազմապատկեցինք 2ով , եղաւ 18 , զրինք ասի
ալ բաժանելիին 18ին տակը , և հանում ըրինք , բայց
բան մը ասոնցմէ չաւելցաւ , ինչու որ 18 , 18էն հա-
նեսնէ՝ բան չաւելնար : Հետոյ վար առնեք վերջի բա-
ժանելիին թիւը . բայց 0 ըլլալով , և ոչ մէկ անգամ
կըդանուէր 2 բաժանարար թիւը առոր մէջ , անոր հա-
մար քանորդին մէջն ալ 0 զրինք . ինչպէս որ բաժանման
եօմներորդ կանոնը կըսէ (Երեւ 25) և այսպէս բոլորը
բաժնելով եղաւ քանորդը 1290 դուռուշ :

Օրինակ բ. Տաճկի 160080 զուռուշը քանի՞ Կ.Եր-
մանացւոց Փիօրին կընէ : ^{*)}

$$\begin{array}{r}
 \text{8.} \\
 \underline{-} \\
 \text{16} \\
 \underline{-} \\
 = 008 \\
 \underline{-} \\
 \text{8} \\
 \underline{-} \\
 = 0
 \end{array}$$

Պատասխան . 20010 Փիօրին .

Այս օրինակիս մէջ 8 թիւը բաժանարար ըլլալով ,
բաժանելի թիւերուն առջի թիւին մէջ և ոչ մէկ ան-
գամ կրգանուէր . ինչու որ 8 մեծ է քան զ1 , անոր
համար բաժանելին երկու թիւ մէկ տեղ առինք , և
քննեցինք թէ արգեօք 16ին մէջը քանի՞ անգամ 8 կայ .
յայտնի է որ 2 անգամ . դրինք քանօրդին մէջը առ թիւս ,
ու բազմապատկեցինք 8ին հետ , և ելաւ 16 . դրինք առ
16 թիւս բաժանելի 16 թիւին տակը , ու հանեցինք ան-
կից . բայց բան մը չաւեցաւ , ուստի և երկու դիմ դրինք .
ինչպէս որ կըսէ հինգերորդ բաժանման կանոնը : Ետքը
վար առինք նախ՝ բաժանելի թիւերուն առաջին զրօն ,
ետքը՝ երկրորդն ալ , և տեսանք որ և ոչ մէկ անգամ
կրգանուի առնց մէջ 8 բաժանարար թիւը , ուստի քա-
նօրդին մէջն ալ երկու զրօն դրինք : Հետոյ վար առինք
նաև հինգերորդ բաժանելին թիւը , և քննեցինք թէ 8ին
մէջը 8 քանի՞ կայ , յայտնի է թէ 1 կայ . դրինք առ 1ը
քանօրդին մէջ , և բազմապատկեցինք 8ին հետ , որուն
արտադրեալը ելաւ դարձեալ 8 . դրինք ասի բաժանելին
8ին տակը , հանեցինք մէկզմէկէ , և մէկ բան մը չաւեցաւ :
Ետքը վար առինք նաև բաժանելին վերջի թիւը՝ որ եր
0 , և ասոր մէջը 8 ամենեին ըլլալուն համար , քանօր-

^{*)} Այս գումարու այսինքն՝ 160080 զուռուշը՝ 8ի հը բա-
ժանեցինք . Կ.Երմանացւոց հու ործուն ֆիորինը 8. զո-
ւուշը կենացրէ ելք :

զին մէջն ալ 0 դրինք . և սյսպէս բոլոր քանորդը ելաւ
20010 ֆիօրին :

Աթէ մէկը խիստ վարժ ըլլայ աս դործողութեանս
մէջ , և կուղէ քիչ թիւով անսխառլ բաժանում ընել ,
այէտք է մաօք միայն բազմապատկէ , ու հանում ընէ ,
միայն մնացորդը բաժանելի թիւերուն տակը դնելով .
ինչպէս վերի օրինակները վարժողը համառօտիւ սյսպէս
իրնայ բաժանել :

(Օրինակ ա .

(Օրինակ բ .

$$\begin{array}{c|c} 2: \quad 2580 = 1290 \text{ դուռ .} & 8: \quad 160080 = 20010 \text{ ֆիօրին .} \\ \hline \pm 5 & \pm 008 \\ \hline 18 & 10 \end{array}$$

Խէ որ մէկ թիւ մը կուղենք 2ի վրայ բաժնել ,
շատ դիւրին կըլլայ , եթէ ամմէն թիւերուն կէսը առնես ,
ու իրենց տակը դնես . ինչպէս 82574 դուռուշը 2 հոգւոյ
բաժնելու ըլլասնէ , սյսպէս պէտք է որ դնես .

(Օրինակ .

82574

41287

* Եամի՞ աս օրինակիս մէջ 8ին կէսը որ է 4 առինք
ու անմիջապէս իրենց տակը նշանեցինք , նոյնպէս ալ 2ին .
իսկ 5ը որովհետեւ 2ի վրա չի բաժանուիր՝ հապա մէյ մը
կաւելնայ , անոր համար տակը 2 դրինք . իսկ մնացած 1ը՝
քովի 7ին վրա զարկնիք , որը որ եղաւ 17 . բաժնեցինք
նոյն եղանակաւ ասի ալ 2ով , և դրինք տակը 8 , մնացած
1 թիւը զարնելով 4ին վրա , եղաւ 14 . առինք ասոր ալ
կէսը , և դրինք տակը 7 և սյսպէս դիւրաւ . հաշիւը լը-
մընցուցինք , և իմացանք որ իւրաքանչիւրոց առանձին
41287 դուռուշ կիյնայ : Բայց աս եղանակաւ ամմէն
թիւերը 2ի վրա չեն բաժնուիր , այլ միայն անոնք՝ որոնց
որ վերին թիւը կամ զոյդ (չիփտ) է , և կամ զըս :

* Դարձեալ դիւրին եղանակաւ կըբաժանին թիւերը
5ի վրա , եթէ բաժանելին աջ կողմէն սկսեալ՝ կրկնա-
պատիկը քանորդին մէջ կըդնենք , ու ամմէնը լըմնա-

լէն ետքը քանորդին աջ կողման վերջի զրօն կաւրենք .
ինչպէս որ աս օրինակիս մէջ կրտեանես : *)

(Օրինակ .

5 : 90780400 = 181560800

Աս օրինակիս մէջ բաժանելիին վերջի թիւը 0 է ,
անոր համար քանորդին ալ աջ կողմը 0 դրած ենք ,
ինչու որ զրցին կրկնապատիկը՝ դարձեալ զրօն կընէ :
Կողյակէս իմացիր երկրորդ զրցին համար ալ : Երրորդ
թիւը 4 , կրկնապատկելով՝ քանորդին մէջը 8 դրած ենք .
իսկ չորրորդը որովհետեւ 0 է , նմանապէս քանորդն ալ 0
դրած ենք : Հինգերորդ թիւը՝ կրկնապատկած դրած
ենք 6 , յը ձեռքը պահելով . իսկ ասոր քովի թիւն ալ
որ է 7 կրկնած , ու ձեռքի պահածն ալ վրան դնելով ,
եղած է արտադրեալը 15 . բայց մենք քանորդին մէջը
5 դրած ենք , տասնաւորը միւս բաժանելի թիւին վրա
զարնելու համար , աս եղանակաւ ամսմէն թիւը բաժանելով ,
ելած է ճշմարիտ քանորդը 18156080 այսինքն՝ վերջի զրօն
աւրելով , ինչպէս որ կանոն տուինք : Բայց պէտք է
զիանալ որ աս տեսակ բաժանումը 5ի վրա ան առենք
կրապայ , երբոր բաժանելի թիւերը՝ 5ի վրա կընան բա-
ժանուիլ առանց մէկ մնացորդ մը աւելնալու :

Հարիստը գիտելու խորհրդաց չը:

*ոս տեղս ուզեցինք նոր սորվողներուն՝ մէկ հա-
մառօտ տեղեկութիւն մը տալ կոտորակներուն ան դոր-
ծողութեանց վրա , որոնք որ բաժանման համար շատ
հարկաւոր են :

Կոտորակ ըսելով՝ ուրիշ բան չենք իմանար , բայց
եթէ մէկ ամբողջի մը մասսանքը . ինչպէս 20 փարան՝ կո-
տորակ կըսուի դուռուցին , որովհետեւ մէկ ամբողջ դու-
ռուցին կէսը՝ իրեն մասն է . նոյնապէս 100 տրամն ալ օխային :

*) Ա. ունակի գործողութեան հէջ , որունեւու բաժա-
նելու ժամանակ՝ բաժանելու բնիւրածն ոչ իշխու ու-
ժընութիւնն է բաժանել , ուստի համար անորոշին հէջն
ու դէռք և որ ոչ իշխու սիսիս բնիւրը ըրէլ :

Ամեն կոտորակ միշտ երկու թիւով կրբացատրուի, մէկը կրցրցունէ, թէ մէկ ամրող մը քանի՛ արդեօք մասունք բաժնուած է, և կրսուի շայտառոր. և միւսը՝ թէ այնչափ մասանց քանի՛ կրտորը առնուած է, և աս ալ կրսուի համարէն: Աս երկու թիւս սովորութիւն է միշտ մէկզմէկէ գծով մը զատել, մէկը գծին վերի կողմն, իսկ միւսը վարի կողմն զրելով. համարիչը միշտ վերը, իսկ յայտարարը վարը կրդրուի այսպէս չծ. բայց երբեմն քովէ քովէ կրդրուին, և միայն աս նշանով յ մէկզմէկէ կրբաժանին այսպէս 2/40. որ նոյն է վերինին հետ:

Կոտորակաց վրա պէտք է նախ՝ զիանալ, թէ ամմէն կոտորակ որոնց համարիչը ու յայտարարը նոյն է ամենենին, պյնպիսիները մէկ ամրող մը կրնշանակեն, զորօրինակ չծ մէկ ամրող զուռուշ ըսել է:

Երկրորդ՝ եթէ մէկ կոտորակ մը որուն համարիչը պղտիկ է քան զյայտարարը, անի մէկ ամրողէն պղտիկ է, և կրսուի ճշորչու խորոշու. և կամ յառաջի խորոշու. զորօրինակ չծ, չծ և այլն մէկ զուռուշէն քիչ կրնշանակեն:

Երրորդ՝ եթէ կոտորակի մը համարիչը մեծ ըլլայ քան իրեն յայտարարը, ան ատենը մէկ ամրողէն աւելի կրնշանակէ, և կրկոշուի անյառաւի խորոշու. զորօրինակ չծ, չծ և այլն մէկ ամրող զուռուշէն աւելի կրցրցունեն:

Չորրորդ՝ շատ սնգամ հաշուի մէջ կրպատահի որ կոտորակը իր քովը կունենայ նաև ամրող թիւեր, և կրսուի խորա խորոշու. ինչպէս 20 չծ, ըսել է 20 ամրող և չծ կոտորակ:

Կոտորակները եթէ ճիշդ քննելու ըլլանքնէ, ու թիշ բան չեն, բայց եթէ բաժանման մէկ տեսակ մը, որով համարիչը կրբաժանենք յայտարարին վրա. զորօրինակ աս կոտորակս զուռուշին չի կրնշանակէ 8 զուռուշ, 4ի վրա հառասարապէս բաժնած, որ կրնէ 2 զուռուշ: Աս կից կրհետեւի որ, ամմէն անյատուկ կոտորակները, հասարակ բաժանման պէս կրբաժանին, եթէ համարիչը բաժանելու ըլլանք իրեն յայտարարով, և եթէ անկից մնացորդ ալ աւելնալու ըլլայ, պէտք է կոտորակի ձևով

ամբողջին առջևը գնել, որ կրթայ խառն կոտորակ . զոր-օրինակ $\frac{1}{6}$ հաւաար է $3\frac{1}{6}$:

Եթէ կուղենք մէկ ամբողջ մը՝ անյատուկ կոտորակ ընել, պէտք է անի մէկ յայտարարով մը բազմապատկել, ու արտադրեալ՝ նոյն յայտարարին համարիչը ընել . զորօրինակ եթէ 2 զուռուշը՝ կոտորակ ընել կուղեա՝ որ դարձեալ նոյն զօրութիւն ունենայ, բազմապատկէ անի մէկ թիւով մը . զորօրինակ 4ով, կընէ 8, քաշէ ասոր տակը զիծ մը, ու 4ը զիր յայտարարին տեղ, և կրթայ այսպէս կոտորակ որ նոյնպէս 2 զուռուշ կընցանակէ:

Իսկ եթէ մէկ խառն կոտորակ մը, անյատուկ կո-տորակ փոխել կուղենքնէ, պէտք է ան ատենը ամ-բողջները բազմապատկել յայտարարով կոտորակին, ու արտադրելցն վրա գնել նաև նոյն կոտորակին համարիչը՝ անփոփոխ պահելով յայտարարը . զորօրինակ աս խառն կոտորակը 2 $\frac{1}{2}$ հաւաար է անյատուկ կոտորակին է:

Աչէ կոտորակի մը զօրութիւնը կամ նշանակութիւնը երկու եղանակաւ կընանք իմանալ, մէյ մը՝ նախ ան կո-տորակին ամբողջը յայտարարին վրա բաժնելով, ու անկից ելած քանօրդը բազմապատկելով համարիչին հետ, որուն արտադրեալը հաւաար կըլլայ ան կոտորակին. զորօրինակ աս կոտորակս զուռուշն է = 20 փարայի, վասն զի 2 : 40 = 20 \times 1 = 20 *): Դարձեալ $\frac{1}{2} = 40$ վասն զի 2 : 40 = 20 \times 2 = 40 :

Երկրորդ եղանակաւ կիմանանք՝ եթէ նոյն կոտո-րակին ամբողջը կըրազմապատկենք կոտորակին համա-րիչովը, և անկից ելած արտադրեալը՝ յայտարարին վրա կըրաժնենք . զորօրինակ աս նոյն վերի զուռուշն կոտո-րակը $\frac{1}{2}$ այսպէս կընանք դժունել:

$$\begin{array}{r} \frac{1}{2} \quad 40 \\ \quad 1 \\ 2 : \quad \overline{40} = 20 \end{array}$$

*.) Այ նշան = նշուի գլուխ ընկա Հայութական կանոնական իշխանութեաւ . իսի ասի \times բազմապատկենաւ, ուստի 20 \times 1 ըսկ է իս 20 իսկ 1-ը բազմապատկիւ:

Եղնապէս ալ աս կոտորակս .

$\frac{1}{2} \quad 40$

2

$$2 : \overline{80} = 40$$

Վայսափի կոտորակաց վրա խօսիլ հոս տեղս բաւական կը համարիմ . իսկ մնացեալ գործողութեանց վրա վարը համառօտիւ դարձեալ կը խօսինք . ուստի հիմա դառնանք բաժանման վրա :

Ձմիւ մը բաժանելէդ ետքը՝ թէ որ անկից մնացորդ կաւելնայ , պէտք է որ անի քանորդին քովը կոտորակի ձևով դնես . որուն համարիչ կը ւայ նոյն իսկ մնացորդը , իսկ յայտարար՝ բաժանարարը : Իսյց ոմանք ասանկ կոտորակները իրենց պզտի տեսակին կը դարձնեն , զորօրինակ եթէ դուռուշ էր , փարոյ կը նեն , փարան ալ ստակ , և այսպէս դարձեալ բաժանելով նոյն բաժանարին վրա , եւածը քանորդին քով ասանկ ո զոյգ ստորակէտով դատած կը դնեն , ինչպէս :

Օրինակ ա . Վզնուականին մէկը մեռնելու ժամանակ իրեն 3 որդւոցը 9311 դուռուշ ժառանգութիւն ձգած էր , ասկից ամմէն մէկուն քանի՞կան դուռուշ կիյնայ :

Հաշիւ .

$$3 : 9311 = 3103 \frac{1}{3} \text{ և կամ } 3 : 9311 = 3103,, 26,, 2.$$

$$\begin{array}{r} 3 \\ \hline 11 \\ 2 \end{array}$$

$$\begin{array}{r} 3 \\ \hline 11 \\ 2 \\ 40 \\ 3 : \overline{80} \\ \hline 20 \\ 2 \\ 3 \\ 3 : \overline{6} \\ \hline \end{array}$$

Պատասխան . 3103 դուռ . և ։ որ է 26 փար . և 2 ստակ .

Առ օրինակս երկու տեսակ բաժնեցինք : Ա, ախ մէջ մը 9311ը, Յի վրա բաժնելով, ելաւ քանորդը 3103 դուռուշ, և 2 ալ աւելցաւ, տատի քանորդին քով կոտորակի ձևով առ 2 թիւմ զրինք, յայտարար ընելով ասոր՝ նոյն իսկ 3 բաժանարարը :

Երկրորդ՝ առ նոյն բաժանելի թիւերը Յի վրա բաժնելն ետքը, աւելցած 2 դուռուշը, 40 փարայով բաղմասատկեցինք, ու փարայ ըրինք, որ եղաւ 80 փարայ . բաժնեցինք ասի գարձեալ Յի վրա, ելաւ քանորդը 26. առ 26 փարան ալ քանորդին մէջ դուռուշներուն քովը զրինք, զոյդ ստորակետով զատած մէկզմէկէ : Ի՞սպաց որովհետեւ նաև 2 փարայ ալ աւելցած էր, ասի ալ բաղմապատկեցինք 3 թիւով, ու ստակ ըրինք, այսինքն՝ 6 ստակ . բաժնեցինք ասի ալ Յով, եղաւ 2 ստակ, զրինք ասի ալ քանորդին մէջ փարաներուն քովը նոյնպէս զոյդ ստորակետով զատած մէկզմէկէ, և այսպէս իմացանք որ, ամեն մէկ որդւոցը կիյնայ եղեր 3103 դուռ. 26 փարայ, և 2 ստակ:

(Օրինակ բ. Կինէվաճառին մէկը 7 Պատման անոյշ գինի գնած էր 208 դուռուշով, հիմա կուզէ զիտնալ, թէ ամեն մէկ Պատմանը քանիկան դուռուշ իրեն եղած է:

Հաշիւ .

$$7 : \frac{208}{68} = 29 \frac{1}{5} \text{ և կամ } 7 : \frac{208}{68} = 29,, 28,, 1\frac{1}{5}.$$

$$\begin{array}{r} 68 \\ \hline 5 \\ \hline 40 \\ \hline 7 : \frac{200}{60} \\ \hline 4 \\ \hline 3 \\ \hline 7 : \frac{12}{5} \end{array}$$

Պատասխան . 29 դուռ. և $\frac{1}{5}$ որ է 28 փարայ . 1 ստակ և $\frac{1}{5}$.

Նս պէտք է գիտնալ, որ ասանկ կոտորակներու մէջ՝ որոնց յայտարարները չեն բաժանուիր իրենց ամբողջին հետ, ինչպէս աս վերի օրինակս չ որովհետեւ աս 7 յայտարարը չի բաժանուիր 40ին վրա, անոր համար հարկ է համարիչը բազմապատկենք իրենց ամբողջին հետ, և ետքը բաժանենք յայտարարին վրա, և այսպէս հաշիւը ուղիղ կելլայ. ինչպէս ասոր վրա ետքը կրիստոնիք:

Եթէ հաշիւ ընելու ժամանակդ, աս ետքի օրինակիս պէս պզատիկ ամբողջի մը կոտորակ կրհանդիպի, կրնաս անի բոլորովին մէկ դի թող տալ եթէ նիւթը կրվեցընէ, ինչպէս աս դրած օրինակիս վերջի կոտորակը կրնանք ձգել՝ որովհետեւ մէկ ստակին 7 մասին 5 մասը՝ աս օրինակիս մէջ շատ բան չըներ:

Եթէ բաժանարարին աջ կողմը զրօներ ըլլաննէ, դիւրաւ բաժանելու համար՝ պէտք է գծով մը անոնք զատել, և քանի զրօ եննէ՛ նոյնչափ ալ թիւ բաժանելիին աջ կողմէն կտրել, և մնացածը միայն բաժնել: Իսկ աս պէտք է նախ գիտնալ որ բաժանելի թիւերուն կտրելու չափը, բաժանարարին վերջի զրօներէն կառնուի, աս պատճառաւ, եթէ բաժանելիին վերջը չորս զրօ կայ, ու բաժանարարին երկու, աս երկուքը միայն կրնանք կտրել, և ոչ թէ չորսն ալ:

Երկրորդ՝ պէտք է գիտնալ, թէ որ բաժանելի թիւերը բաժանելէդ ետքը ամեննեին անկից բան մը չաւելնար՝ բաց ՚ի զրօներէն, ան ատենը որչափ աւելցած զրօներ կաննէ, բոլորն ալ դիր քանորդին մէջը, որով կիմացուի անոր մէծութեան չափը: Խակ եթէ բաժանարարին վերջն ալ այնչափ զրօ զատած ես՝ որչափ որ բաժանելիէն, պէտքը չէ բաժանումը լրմնակէն վերջը՝ նոյն զատած զրօներդ դարձեալ քանորդին մէջ դնել, ինչու որ արդէն բաժանարարին մէջէն ալ՝ նոյնչափը մէկ դի ձգած ես. զորօրինակ, կուզեմ իմանալ թէ 9800 տրամ չէքերը քանի՞ օխայ կընէ, պէտք է որ այսպէս բաժանեմ:

$$\begin{array}{r} \text{•աշխ.} \\ 4(00) : \frac{98(00)}{18} = 24\frac{1}{3} \end{array}$$

Պատասխան . 24 $\frac{1}{3}$ որ է 24 ու կես օինայ :

Աս օրինակիս մէջ յայտնի կերպոյ դրած կանոննիս , ինչու որ նախ՝ բաժանելիին երկու զրոները գծով մը զատեցինք , վասն զի բաժանարարին մէջն ալ երկու զրո կար , ետքը կարճ եղանակաւ բաժանում ըրբնք , ու ինչ որ մասցորդ անկից մնաց , կոտորակի ձևով քանորդին քովը դրբնք , որ կընշանակէ կես օինայ :

(Օրինակ գ . թագաւորին մէկը իրեն 6 խիստ բարեկամներուն՝ որ գացած էին իր անունը շնորհաւորելու՝ պարզեւ տուած էր 828000 զուռուշ , պատուիրելով՝ որ աս ստակս իրենց մէջը հաւասարապէս բաժնեն , հիմա կուզեն իմանալ , թէ մարդ զլուխ որչափ կկյնայ աս ստակէն :

$$\begin{array}{r} \text{•աշխ.} \\ 6 : \frac{828000}{22} = 138000 \\ \hline 48 \\ \text{զ զ 138000} \end{array}$$

Պատասխան . 138000 զուռուշ :

Աս օրինակիս մէջ որովհետև ամենաին մասցորդ չի կար , և միայն բաժանելիին մէջ զրոներ աւելցած էին , անոր համար բոլորն ալ քանորդին տեղը դրբնք . ինչպէս վերի կանոնն ալ կըզբուցէ : Իսկայ եթէ աս նոյն օրինակը 6000 հոգւոյ վրա բաժնենքնէ , ինչպէս որ վարը դրած ենք , ան ատենը զրոները պէտքը չէ որ քանորդին մէջ դնենք :

$$\begin{array}{r} \text{•աշխ.} \\ 6(000) : \frac{828(000)}{22} = 138 \\ \hline 48 \\ \text{զ զ } \end{array}$$

Աս օրինակիս մէջ՝ մեացած զրօները բաժանելիին՝ քանորդին քով չի դնելու պատճառը յայտնի կերևայ, որովհետեւ այնչափ ալ զրօ բաժանարարին մէջէն մէկ գի ձգած ենք : Ի՞սկ առ կանոններս կըծառայեն միայն՝ եթէ բաժանարարին ետքի թիւերը զրօ եննէ . իսկ երբոր ու բիշ թիւեր կըլւաննէ, պէտք է զատ կանոնով բաժանումը ընել :

Ա,ախ և առաջ՝ պէտք է նոյն թիւերը ըստ կարգի բաժանման շարել, ու ետքը քանի թիւ էնէ բաժանարը, նոյնչափ ալ բաժանելիէն ստորակէտով մը զատել, որ կըլլայ առաջին անդամը բաժանման : Ի՞սկ երբոր կըտեսնես որ՝ այնչափ թիւ առնելով բաժանելիէն, դարձնալ բաժանարարը մեծագոյն է, ան ատենը մէկ թիւ մը աւելի պէտք է բաժանելիէն առնել . զորօրինակ, եթէ բաժանարարը երեք թիւ է, ըստ կանոնի բաժանման, բաժանելիէն ալ երեք թիւ պէտք էիր առնել : Ի՞սկ երբոր կըտեսնես՝ աս երեք թիւին մէջ, և ոչ մէկ անդամը բաժանարարը կըդանուի, ան ատենը չորս թիւ առ, ու այնպէս հաշիւ ըրէ :

Կըկրօրդ՝ որպէս զի դիւրաւ կարող ըլլաս գիտնալ, թէ քանի՞ անդամը արդեօք բաժանարարը՝ ստորակէտով զատած բաժանելիին մէջ կըդանուի, առջի թիւը բաժանարարին՝ վիճառէ բաժանելիին առջի թիւին մէջ . բայց երբոր կըտեսնես՝ որ բաժանելիին անդամը թիւով մը աւելի է քան դրաժանարարը, ան ատենը պէտք է բաժանելիին երեւ թիւին մէջ՝ բաժանարարին առջի թիւը վիճառէլ : Սակայն աս ալ ստոյգ է որ՝ դժուար է գտնել, թէ քանի՞ անդամը արդեօք ըոլոր բաժանարը կըդանուի ան բաժանելի թիւին անդամին վլջ, մանաւանդ եթէ բաժանարարին թիւերը շատ եննէ, ասոր համար պէտք է զիտնալ որ բաժանարարին առջի թիւէն ետևի եկածները որչափ աւելի մէծ են, այնչափ ալ քիչ անդամը բաժանելիին մէջ կըդանուին, և որչափ պղտիկ են՝ նոյնչափ ալ աւելի :

Կըրրօրդ՝ ելած թիւը դիր քանորդին մէջը, ու բո-

լոր բաժանարարը անով՝ մէկիկ մէկիկ բազմապատկէ, և ելած արտադրեալները դիր ան բաժանելի թիւերուն տակը՝ որոնցմէ որ քանորդը գտար :

Չորրորդ՝ սկսէ վերջէն ասոնք հանում ընել իրենց վերի թիւերէն, և եթէ ամենեին մնացորդ չի մնար, նշան է թէ, բաժանարարը այնչափ անգամ միայն կրգանուի եղեր բաժանելին մէջ . իսկ եթէ մնացորդ կրմնայ, ուս վերի բաժանելի թիւերէն ուրիշ մէկ թիւ մընալ, ու դիր ան մնացորդին քովը, և սկսէ դարձեալ փնտռել, թէ նոյն բաժանելին քանի՞ անգամ կրգանուի անոր մէջ, ու որչափ որ կրգանես, դիր քանորդին մէջ, և այսպէս շարունակէ մինչև որ ամմէն բաժանելին՝ բաժանարարին վրա բաժնես : Եւ եթէ բոլորը լըմենալէն ետքը, քիչ մը բան կաւելնանէ, պէտք է ան ալ կամ կուտորակի ձեռվ, և կամ իր պղտի տեսակը դարձնելով՝ քանորդին քովը դնել, ինչպէս որ վարի օրինակին մէջ կրտեսնես :

(Օրինակ դ. Եթէ 25 կանգուն չուխան 425 դուռը կարգէ, 1 կանգունը քանի՞ դուռուցի կուգայ :

Հաշիւ .

$$25 : \quad 42,5, = 17$$

$$\begin{array}{r} 25 \\ \hline 175 \\ \hline 175 \\ \hline \end{array}$$

Պատասխան . 17 դուռուց .

Եւրած օրինակիս մէջ որովհետեւ բաժանարարը երկու թիւ էր այսինքն՝ 25, անոր համար բաժանելի թիւերէն ալ երկու թիւ ստրակէտով՝ դատեցինք, որ եղաւ 42, և միանգամնյն առաջին անգամ բաժանման : Ետքը պէտք էր հասարակ եղանակաւ փնտռել, թէ 25ը քանի՞ անգամ կայ արդեօք 42ին մէջ, բայց աս եղանակաւ դժուար ըլլալով՝ գտնել, մենք դիւրին կերպով մինտեցինք առջի 2 թիւը բաժանարարին, բաժանելի թիւերուն առաջինին այսինքն՝ 4ին մէջ, և դատանք Եր-

կու անգամ, բայց քանորդին մէջ մէկ անգամ զրինք, ինչու որ բաժանարարին երկրորդ թիւը՝ որ էր 5, մէծագոյն ըլլալով քան զառաջին 2 թիւը, և ասոր ներհակ բաժանելի թիւերուն ալ առջի 4ը՝ մեծ ըլլալով քան զերկրորդ 2 թիւը, ըստ երկրորդ կանոնի բաժանման պէտք էր որ քանորդին մէջը քիչ դնել:

Եւ յայտնի է որ եթէ 2 դնեինք քանորդին մէջ, բաժանարարը բազմապատկելով աս թիւովս կելլէր 50, որ ստոյգ սխալ է, որովհետեւ 50ը, 42 բաժանելի թիւէն չելլեր: Ասոր համար 1 զրինք, ետքը աս թիւով բազմապատկեցնիք 25 բաժանարարը ու ելած 25ը զրինք 42 բաժանելի թիւին տակը: Հանում ըրինք պղտիկը մեծէն, մնաց 17, վերջէն վերի բաժանելին ետքի 5 թիւն ալ վար առինք, ու զրինք մնացորդին քովը, որ եղաւ 175: Կանոնցինք թէ 17ին մէջը քանի՞ 2 կայ, յայտնի է թէ 8 կայ, բայց մէնք քանորդին մէջ 7 զրինք, որովհետեւ 8ով բազմապատկելու ըլլանք 25 բաժանարարը՝ կելլէ 200: Աս թիւս մեծ ըլլալով քան 175ը, հանում չենք կրնար ընել: Իսյց 7ով բազմապատկեցնիքնէ ելաւ 175, զրինք ասի 175 բաժանելի թիւին տակը՝ ու հանում ըրինք մէկզմէկէ, որ բան մը չի մնաց. և այսպէս իմացանք թէ աս չուխայիս կանգունը 17 զուռուշ կարժէ եղեր:

(Օրինակ ե. Խշանանին մէկը երկիր մը ունէր, որուն մեծութիւնը 786 ճարտարապետական կանգուն էր, ոյսինքն՝ (մէյմար արշընը), եթէ աս բոլոր երկիրը 150650 դուռուշի ծախելու ըլլանէ, կանգունը քանի՞ դուռուշի կեյնայ:

Հաշիւ .

Դուռ . կոր . սուն .

786 : 1506,5,0, = 191 „ 26 „ 2.

$$\begin{array}{r} 786 \\ \hline s 7205 \\ - 7074 \\ \hline s 1310 \\ - 786 \\ \hline s 524 \\ - 40 \\ \hline \end{array}$$

786 : 2096,0, = 26 կոր .

$$\begin{array}{r} 1572 \\ \hline s 5240 \\ - 4716 \\ \hline s 524 \\ - 3 \\ \hline \end{array}$$

786 : 1572 = 2 սուն .

$$\begin{array}{r} 1572 \\ \hline s s s \end{array}$$

Պատասխան . 191 դուռուց , 26 փարայ , և 2 սունկ .

Աս օրինակիս մեջն ալ բաժանարարը երեք թիւ բլալով , այսինքն՝ 786 , պէտք էր որ՝ երեք թիւ ալ բաժանելիքն զատենք , այսինքն՝ 150 , բայց 150ը քիչ բլալով քան 786 բաժանարարը , անոր համար մեկ թիւ մը աւելի զատեցինք բաժանելիքն ստորակէտով մը , և այսպէս առաջին անգամը չորս թիւ ըրինք , այսինքն՝ 1506 . Բնչպէս որ բաժանման առջի կանոնն ալ կըզբուցէ : Երբք սկսանք փնտուել , թէ 15ին մեջը քանի՞ 7 կայ՝ յայտնի է որ երկու անգամ , բայց մեջը քանորդին մէջ , 1 անգամ զրինք , որովհետեւ բնչպէս վերը ըսինք բաժանարարին երկրորդ թիւը մէծ ըլլալով քան զառաջին

թիւր՝ բոլոր բաժանարարը երկու անդամ չէր գտնուեր բաժանելիքն առջի անդամին մէջ :

Հետոյ աս 1 թիւով բազմապատկեցինք բաժանարարին բոլոր թիւերը՝ որ եղաւ 786, զրինք ասի բաժանելի թիւերուն առջի անդամին տակը, ու հանեցինք անկից, մնաց 720:

Առաջը ասոր քովը՝ վերի բաժանելիքն հինգերորդ թիւն ալ, այսինքն՝ 5ը զրինք, եղաւ 7205, և միանդամամյն երկրորդ անդամ բաժանման: Դարձեալ սկսանք մինտուել, թէ քանի՞ անդամ 7 կայ 72ին մէջը, տեսանք որ 10 անդամ: բայց բաժանման կանոնին դէմ ըլլալով, քանորդին մէջ 10 դնել. *) 9 միայն զրինք, ետքը բազմապատկեցինք ասով բոլոր բաժանելի թիւերը, ու եղած 7074 թիւը զրինք բաժանելի թիւերուն երկրորդ անդամին տակը. հանեցինք ասի անկից՝ և մնաց 131: Առաջը վար առինք բաժանելի թիւերուն վերջի զրօն ալ, ու մնացորդին քովը դնելով եղաւ 1310, և միանդամայն երրորդ անդամ բաժանման: Հետոյ քննեցինք թէ 13ին մէջ քանի՞ անդամ 7 կայ, յայտնի է որ 1 անդամ, զրինք քանորդին մէջը 1, ու բազմապատկեցինք բաժանարար թիւերուն հետ, որ եղաւ 786, զրինք ասոնք բաժանելի թիւերուն երրորդ անդամին տակը, ու հանում ըրինք, և մնաց միայն 524 զուռուշ, ասի որով հետեւ ալ չէր բաժնուեր 786ին հետ, անոր համար 40ով բազմապատկեցինք, ու փարայ ըրինք՝ այսինքն՝ 20960 փարայ: Առաջը աս փարաներս ալ բաժանելով գարձեալ նոյն 786 բաժանարարին վրա, ելաւ 26 փարայ: ու 524 փարայ ալ առելցաւ. ուստի մենք աս 26 փարան զրինք քանորդին մէջ զոյդ ստորակէտով դատած զանոնք զուռուշներէն: Խակ մնացած 524 փարան ալ

*) Ա էրը երբոր խօսեցանք, Ան ինչողէս որէուս և բաշտում ընել, Ելի բաժանուրուրը 1 Ելի ըլլանէ, հան ունդ ուներուրդ խնահին Բէջ ընին, որ անհորդին լոջ 9 են վեր Ելի չ ուստի Երանէր. ուն (Երան 25):

Յով բազմապատկեցինք, ու ստակը ըրբնիք, այսինքն՝ 1572 ստակ. բաժանեցինք ասի ալ նոյն 786ին վրա, ելաւ քանորդը 2 ստակ, ու բան մը շատելցաւ, գրինք աս 2 ստակն ալ քանորդին մէջ՝ փարաներուն քովը, զատելով մէկզմէկէ դարձեալ զցյդ ստորակէտով. և այսպէս իմացանք թէ աս երկրիս կանգունը կուգայ 191 զուռուշ, 26 փարայ, և 2 ստակ:

Առ անսակ բաժանումն ալ, այսինքն՝ եթէ բաժանարարը շատ թիւով էնէ, կը ընանիք կարճ եղանակաւ բաժանել, մէկ դի ձգելով բազմապատկելիներուն արտադրեալները, ու մոտք միայն հանում ընելով. ուստի նոյն վերի զրած օրինակներնիս կարճ եղանակաւ այսպէս կը բաժնուին:

Օրինակ ա.	Օրինակ բ.
$\begin{array}{r} 25 : 42,5, = 17 \\ \hline 175 \\ \hline z = z \end{array}$	$\begin{array}{r} 786 : 1506,5,0, = 191 \frac{7205}{1310} \\ \hline 524 \end{array}$

Փայտ խոստացանք բազմապատկութեան փորձը՝ բաժանման հետ միատեղ դնել, որովհետեւ աս գործողութիւնը կը պահպան չէ աղէկ բաժանում դիտնալ, ուստի հիմա բաժանման կանոնները դնելէն վերջը, կը դնենք նաև երկուքին փորձն ալ:

Բազմապատկութիւնը ընելէդ վերջը, ստուգութիւնը իմանալու. համար, արտադրեալը բաժանէ բազմապատկին թիւերուն վրա, և եթէ քանորդը հաւասար կելէ բազմապատկելի թիւերուն հետ, շնորհ է ըրած բազմապատկութիւնդ:

Օրինակ	Փորձ
բազմապատկութեան .	բազմապատկութեան .
4725	72 · 340,2,0,0, = 4725
72	
—	522
9450	
33075	180
—	
340200	360

Խակ բաժանման փորձը կը լսայ , եթէ մէկ թիւ մը
բաժանում ընելէդ ետքը , քանորդը բաժանարար թիւով
կը բազմապատկենս , որուն եթէ արտադրեալը բատ ամե-
նայնի հաւասար կելլէ բաժանելի թիւերուն հետ , նշան
է թէ սասցդ է բրած բաժանումդ :

Օրինակ	Փորձ
բաժանման .	բաժանման .
25 · 50,2,5, = 201	201
—	25
25	
—	1005
**	402
	5025

ՅՈՒԹԱԿԱՆ Դ.

Խառն լինելը գումարը ընկըս գըտ .

Ա Երբ հասարակ թիւերուն չըրս գործողութեանց վրա
խօսելէն ետքը , կը խօսինք հիմա խառն թիւերուն վրան ալ :
Խառն թիւ անոնք կը բառուին , որոնք որ բաց'ի ամ-
բողջական թիւերէն , միանգամայն քովերնին ուրիշ նաև
փոքր տեսակ թիւեր ալ կունենան . ինչպէս զուռուշը ,
փարայ , և ստակ . կամ խանդարը , օխայ , և արամ , և
ոյլն : Արոգէս զի այսավիսի թիւերը ուղիղ գումար ընենք ,
պէտք է նախ ասոնք այնպէս կարգաւ շարել՝ որ իւրա-
քանչիւր տեսակ մէկըմէկու տակ անմիջապէս կընան , և

ինչպէս որ վերը հասարակ գումարին համար ըստնք, նոյնպէս ասոր ալ տակը մէկ զիծ մը պէտք է քաշել, ու պղտիկ թիւէն սկսեալ գումար ընել, և ելածը իւրաքանչիւրոց տակը նշանակել : Այժէ պղտիկ տեսակ թիւերուն գումարին մէջը՝ ամբողջ միութիւն մը ըլլանէ, հանէ ան ամբողջ միութիւնը, և մնացածը միայն գծին տակը զիր . ինչպէս դնենք թէ մէկ հաշիւ մը կընեա՞ռուն մէջը տուակներուն գումարը ելաւ 10, որովհետեւ 10 տուակը՝ 3 փարայ և 1 ստակ կընէ, անոր համար ստակին գումարին մէջը զիր 1, և 3 փարան ալ խանէ փարաներուն գումարին մէջը : Այսպէս իմացիր ամեն ամբողջական թիւերուն համար՝ այսպիսի հաշուի մէջ :

Երկրորդ՝ եթէ տեսակին մէկը պակաս է, անոր տեղը 0 պէտք է դնել, ինչպէս վարի օրինակին մէջ յայտնի կրտեանես :

Օրինակ ա . Պնենք թէ մէկը երեք տարի աշխատած է մէկումը քով . և առջի տարին վաստըկած է 723 զուռուշ, 28 փարայ, և 1 ստակ . երկրորդ տարին 935 զուռուշ, 24 փարայ, և 2 ստակ . իսկ երրորդ տարին 839 զուռուշ, 10 փարայ : Հիմա աս մարդուս երեք տարուան բոլը վաստակը որչափ կընէ :

Հաշիւ .

Հ-Հ-Հ-	Հ-Հ-Հ-	Հ-Հ-Հ-
723	28	1
935	24	2
839	10	0

Պատասխան . 2498

“Եախ” աս օրինակիս պղտի թիւէն այսինքն՝ ստակէն սկսանք գումար ընել, ելաւ 3 ստակ . բայց որովհետեւ 3 ստակս ամբողջ 1 փարայ կընէ, անոր համար գծին տակը միայն զցյդ զիծ մը զրինք, իսկ փարան մաքերնիս պահեցինք : Ետքը փարաները գումար ընել սկսանք, որուն վրա աւելցրնելով նաև մոքի պահած 1 փարան ալ եղաւ ամեն փարաներուն գումարը 63 . որ կընէ 1

զուռուշ ու 23 փարայ : Կ.ծին տակը դրինք 23 փարան, իսկ 1 զուռուշը մողերնիս պահեցինք : Ենթայ զուռուշներն ալ գումար ընելով աւելցուցինք ասոր վրա նաև մողի պահած 1 զուռուշն ալ, և եղաւ ամմէնը մէկտեղ 2498 զուռուշ, 23 փարայ :

(Օրինակ բ. Ա աճառականին մէկը՝ մէկումը ծախած էր 8 խանդար ^{*)}, 39 օխայ, և 100 տրամ բրինծ, ուրիշի մընալ 6 խանդար, և 40 օխայ . մէկ ուրիշի մընալ 3 խանդար, 10 օխայ, և 100 տրամ, ամմէնը որչափ կընէ :

Հաշիւ.

Խանդար .	օխայ .	դրամ .
8	39	100
6	40	0
3	10	100
<hr/>		
Պատասխան .	19	1 200

(Օրինակ գ. Հարուստին մէկը ծառայ մը ուներ որուն ամմէն օրերեք զուռուշ խոստացած էր՝ եթէ հաւատարմութեամբ իրեն ծառայելու ըլլանէ : Աս ծառան թէպէտ երեք տարի ամբողջ իր տիրոջը քով կեցած էր, բայց ամմէն օր իրեն համար չէր աշխատած : Առջի տարին՝ միայն աշխատած էր 215 օր, 9 ժամ (սահամթ), և 8 րոպէ . երկրորդ տարին՝ 154 օր, 10 ժամ, և 50 րոպէ . իսկ երրորդ տարին՝ միայն 36 օր, և 2 րոպէ :

Հաշիւ.

օր .	ժամ .	ընդէ .
215	9	8
154	10	50
36	0	2
<hr/>		
Պատասխան .	405	20

^{*)} Այս խանդար 44 օխայ իւլլուն :

ՅՈԴՈՒՅՆ Ե.

ԽԱՆԱԿ ԵՒՆԵՐԸ ՀԱՆՈՒՄ ԸՆԵՐԸ ՀՅԱ:

Ա. յապիսի թիւերն ալ պէտք է վերի դրած կանոնով հանել, բայց այնպէս պէտք է մէկզմէկու տակ շարել ասոնք, որ իւրաքանչիւրը իրեն տեսակին տակը լինայ, ու վերջը սկսէ պղտիկ տեսակէն հանումը ընել՝ մինչև մէծ տեսակներուն վերջը:

Եթէ վարի փոքր տեսակ թիւին մէկը՝ վերինէն մէծ ըլլանէ, ան ատենը պէտք է քովինէն մէկ ամրող մը աւելցրնել անոր վրա, զորօրինակ, եթէ 1 ստակ է աւելցուր վրան փարայ մը, կընէ 4 ստակ, և այնպէս վարի ստակը հանէ վերինէն:

(Օրինակ ա. Ա'կը իր ստորկի անտուկին մէջ ունէր 9905 զուռուշ, 35 փարայ, և 1 ստակ. Եթէ աս մարդս մէկուն 6711 զուռուշ, 38 փարայ, և 2 ստակ փոխ տալու ըլլանէ իրեն որչափ կըմնայ:

Հաշիւ.

ԶՈՒՐՈՒՇ.	ՔԱՐԱՅ.	ՍՏԱԿ.
9905	35	1
6711	38	2

Պատասխան. 3193 36 2

Ա. ս օրինակիս մէջ որովհետեւ 2 ստակը 1էն չէր ելլեր, անոր համար աւելցուցինք վրան փարայ մընալ՝ որ եղաւ 4 ստակ, աս 4 ստակէն հանեցինք 2 ստակը, մնաց գծին տակը 2 ստակ: Ա երջէն 38 փարան որովհետեւ 34 փարայէն չէր ելլեր՝*) անոր համար աւելցուցինք 1 զուռուշ ալ 34 փարային վրա, ու եղաւ 74 փարայ, ասկից ալ հանեցինք 38 փարան, և մնաց գծին տակը 36 փարայ: Ամանսապէս աս եղանակաւ հանեցինք նաև զուռուշները:

*) (Օրինակին Բայց Եւեղէու 35 և 4-3 Եւեց, Բայց 34-պարունակած առանձ հան աւեղը, որովհետեւ 1 քարայ իւ 35 քարայէն՝ սպավին մըս պարինք:

ՅՈՒԴԱՅԻ ՅՈՒԴԱՅԻ ՅՈՒԴԱՅԻ

Խոսն Եկեղեցը բազմապատճենու վը:

Այսպիսի թիւերը երկու եղանակաւ կարող ենք բազմապատճել . նախ՝ երբոր մեծ թիւերը այնչափ կը պատիկը նեկը, մինչև որ նոյն հաշութին խիստ պատիկ թիւերուն հետ կրհաւասարին , և այսպէս ետքը ինչ թիւով որ կուզենքնէ կրնանք զանոնք բազմապատճել : Տայլ բազմապատճելն վերջը՝ եթէ կուզենք զիտնալ , թէ քանի՞ արդեօք ամբողջ կայ ան արտադրելոյն մէջը՝ պէտք է նոյն արտադրեալը դարձեալ կարգաւ մեծին վրա բաժնել և այնպէս իմանալ . ինչպէս եթէ մէկը կուզէ բազմապատճել 20 դուռուշ , 8 փարայ , և 1 ստակը՝ 3ով , պէտք է որ նախ դուռուշը՝ փարայ ընէ . յետոյ փարան ալ՝ ստակ , ու ետքը անի 3ով բազմապատճել . բայց որովհետեւ արտադրեալը բոլոր ստակ կելլէ , եթէ կուզէ նաև իմանալ , թէ այսչափ ստակս քանի՞ դուռուշ կընէ , թող աս ստակները 3ի վրա բաժնէ փարայ ընէ , յետոյ ելած փարան ալ 40ի վրա բաժնելով՝ դուռուշ :

Երկրորդ եղանակաւ բազմապատճութիւնը այսպէս կը լայ . նախ՝ կարգաւ շարէ ամմէն խառն թիւերը , ու պղտիկին տակը զիր ան թիւը որով որ կուզես բազմապատճել , յետոյ իւրաքանչիւր տեսակը զատ զատ բազմապատճով , իրենց արտադրեալը գծին տակը նշանակէ : Տայլ երբոր կը տեսնես որ , մէկ արտադրելոյն մէջը ամբողջ մը կայ , և կամ աւելի ես , ան ժամանակ գծին տակը միայն աւելորդը զնելով՝ ամբողջը պէտք է ետևի եկած մեծ թիւին արտադրելոյն վրա զարնես . զորորինակ , եթէ կուզես բազմապատճել 20 դուռուշ , 30 փարայ , և 1 ստակը՝ 3ով , նախ՝ բազմապատճէ 1 ստակը 3ով , կելլէ 3 ստակ , յետոյ 30 փարան ալ նոյնով բազմապատճէ , կելլէ 90 փարայ , որուն վրա եթէ աւելցրնեմնէ 1 փարան ալ՝ որ ստակին բազմապատճութենէն ելած էր՝ կը լայ 91 փարան , բաժնէ վերջը ասի 40ի վրա և կը լայ 2 դուռուշ , և 11 փարայ , զիր 11 փարան գծին տակը , ու երկու դուռուշը միտքդ պահէ .

Ետքը զուռուշներն ալ բազմապատկէ Յովի կելլէ արտադրեալը 60 զուռուշ, աւելցուր ասոր վրա նաև մոքիդ մէջ պահած 2 զուռուշն ալ և կը լայ 62 զուռուշ. և այսպէս 3 անգամ 20 զուռուշ, 30 փարայ, և 1 ստակը կընէ 62 զուռուշ և 11 փարայ:

(Օրինակ ա. Ա' արգուս մէկը 3 որդի ուներ, մեռնելու ատեննը ամմէն մէկուն ձգած էր 824 զուռուշ, 35 փարայ, և 1 ստակ, հիմա կուղենք իմանալ, թէ 3ին մէկտեղ ո՞րչափ ձգած է:

Հաշիւ.

Ա. արգուս մէկը	3 :	296958 = 98986 հարայ.
առաջ. կուղայ. ստակ.		27
824 . 35 . 1		= 26
40		24
32960		= 29
35		27
32995		= 25
3		24
98985		= 18
1		18
98986		= =
3		400 : 98986 = 2474 պահ.
296958		8

Պատասխան. 2474 զուռուշ, 26 փարայ.

Վհա աս տուած օրինակիս մէջ յայտնի կերևայ վերի դրած կանոնը . վասն զի ուղելով Յով բազմապատկել 824 զուռուշ , 35 փարայ , և 1 ստակը , նախ՝ 40ով բազմապատկեցինք 824 զուռուշը , և ըրբնք բոլորը փարայ , ետքը օրինակին մէջի 35 փարան ալ վրան զարկինք , եղաւ 32995 փարայ , աս փարաներս ալ Յով բազմապատկելով ըրբնք ստակ . զարկինք ասոր վրա նաև օրինակին մէջի եղած 1 ստակն ալ , և եղաւ 98986 ստակ . ետքը ուղած Յ թիւռվնիս բազմապատկեցինք , և ելաւ բոլորը 296958 ստակ . ուստի աս մարդս այսափ ստակ ձգած եր երեք որգւոցը : Յ ետոյ ուղելով իմանալ , թէ այսափ ստակս արգեօք քանի՞ զուռուշ կընէ , նախ Յի վրա բաժանեցինք , և եղաւ 98986 փարայ , յետոյ աս փարաներս ալ 40ի վրա բաժնելով , ելաւ 2474 զուռուշ , և աւելցաւ 26 ալ փարայ :

ԵՐԵՒՔԻ ՆԱԽԱԲԻ		
2474	35	1
824		3

Պատասխան .	2474	26	=
------------	------	----	---

Պատր մէջ նախ Յով բազմապատկեցինք 1 ստակը ելաւ Յ ստակ . բայց Յ ստակը 1 փարայ ընելով , գծին տակը զոյդ գիծ մը դրինք ու 1 փարան մաքերնիս պահեցինք : Ետքը բազմապատկեցինք նոյն Յ թիւռվ նաև 35 փարան , որ ըրաւ 105 փարայ , զարկինք ասոր վրա նաև մաքերնիս մէջ պահած 1 փարան ալ , եղաւ 106 փարայ , որ է ըսել 2 զուռուշ , 26 փարայ . դրինք 26 փարան գծին տակը , իսկ 2 զուռուշը մաքերնիս պահեցինք : Յ ետոյ բազմապատկեցինք զուռուշներն ալ Յով , ելաւ 2472 զուռուշ , դրինք ասոր վրան մաքերնիս պահած 2 զուռուշն ալ , և եղաւ ամմենը մէկտեղ 2474 զուռուշ , 26 փարայ :

Օրինակ բ . Եթէ մէկը իր ծառային ամիսը 12 զուռուշ , 35 փարայ , և 2 ստակ տալու ըսաց իր աշխա-

առնացը համար նէ, առ ծառան 7 շարթուան մէջ որ-
շափ կը վաստըլի:

Առշիւ.

$$\begin{array}{r}
 10829 \\
 - 3609 \\
 \hline
 7220 \\
 - 2160 \\
 \hline
 5060 \\
 - 1515 \\
 \hline
 3545 \\
 - 1545 \\
 \hline
 2000 \\
 - 1547 \\
 \hline
 453 \\
 - 35 \\
 \hline
 10829
 \end{array}$$

$$\begin{array}{r}
 3 : 10829 = 3609 \frac{1}{4} \text{ դրայ.} \\
 - 9 \\
 \hline
 18 \\
 - 18 \\
 \hline
 29 \\
 - 27 \\
 \hline
 2 \frac{1}{2} \text{ պահ.}
 \end{array}$$

$$\begin{array}{r}
 4(0 : 3609 = 90 \frac{1}{4} \text{ դրայ.} \\
 - 36 \\
 \hline
 09 \frac{1}{4} \text{ դրայ.}
 \end{array}$$

Պատասխան . 90 դրամուշ, 9 փարայ, և 2 ստակ.

Երեսութ էպշնիւ.

$$\begin{array}{r}
 10829 \\
 - 90 \\
 \hline
 9929 \\
 - 3609 \\
 \hline
 6320 \\
 - 1547 \\
 \hline
 4773 \\
 - 3545 \\
 \hline
 2228 \\
 - 1515 \\
 \hline
 713 \\
 - 7 \\
 \hline
 0
 \end{array}$$

Պատասխան . 90 9 2

ՅՈՒԱԼԵՐԸ 1:

Խոսո՞ղ էլեկտրոն բաժնեանումը երկու կերպ կը լլայ:

Այսպիսի թիւերուն բաժանումը երկու կերպ կը լլայ:
 1. այս՝ եթէ բոլոր մէջ տեսակ թիւերը՝ իրենց փոքր տեսա-
 կին կը գարձնեն. զորօրինակ, եթէ հաշուին մէջ զուռուշ,
 փարայ, և ստակ եննէ մէկտեղ, ամենը ստակ կը նեռ,
 և ետքը հասարակ եղանակաւ. կը բաժանեն բաժանարա-
 րին վրա . բայց բաժանմանէ վերջը որպէս զի կարող ըւ-

բաս իմանալ , թէ քանի՞ արդեօք ամբողջ կրնե ան բաժանումէն ելած թիւերը , պէտք է որ նոյն թիւերը դարձեալ ըստ կանոնի մեծ տեսակ թիւ գարձնես . ինչպէս որ վերը բազմապատկութեան համար ըստնք (Արէս 46) :

Երկրորդ եղանակաւ բաժանումը կրպոյ , եթէ կրպաժնես նախ՝ մեծ թիւերը բաժանարարին վրա , առանց իրենց փոքր տեսակը գարձնելու . բայց եթէ նոյն տեսակը բաժանելէդ վերջը՝ անկից մնացորդ կաւելնանէ , ան ատեն պէտք է որ նոյն աւելցածը իրեն փոքր տեսակին գարձնես^{*)} , ու գարձեալ նոյն առջի բաժանարարին վրա բաժնես : Ասկայն ասոնցմէ ելած քանորդը չես կրնար անմիջապէս առջի մեծ տեսակին քովո դնել , որովհետեւ վերջի ելածը , փոքր տեսակ էր , հապա պէտք է ասոնք ալ զատ դնել ինչպէս որ աս տեսակ հաշիւներուն բազմապատկութեան օրինակին մէջ ալ դրինք :

(Օրինակ ա . Երեսուն հոգի իրենց մէջը հաւասարապէս կուղեն բաժնել 1182 զուռուշ , Յ փարայ , և 1 սոտակը , մարդ զլուխ արդեօք ինչ կիյնայ :

^{*)} Ուշ ինչուն կուր ունուի լու հը հնձէ , և իւ հեծը որպիսի չը ոկար է ուղարկել , կոր սուր է իւ իւնունիս (Արէս 53) :

Եռաջնի եղանակ .

1182

40

47280

3

47283 կորոյ .

3

141849

1

300 · 141850 = 4728 կորոյ

21

8

25

1 հայոց սունդէ .

3 · 4728 = 1576 կորոյ .

17

22

18

**

400 : 1576=39 սունդէ . 16 կորոյ .

Պատասխան . 39 զուռուշ 16 փարայ . և ։

Եռաջնի եղանակաւ ուզելով աս օրինակիս մէջ

1182 զուռուշը 3 փարան , և 1 ստակը 30 հոգւոյ վրա
բաժնել , նախ զուռուշները 40ով բազմապատկեցինք
փարայ ըրբնիք , որ եղաւ 47280 փարայ . զարկինք օրինա-
կին մէջ եղած 3 փարան ալ ասոր վրա , ամեննուն զու-
մարը ելաւ 47283 փարայ : Ես փարաններն ալ 3ով բազ-
մապատկեցինք ստակ ըրբնիք , և օրինակին մէջի 1 ստակն
ալ ասոնց հետ զուռմար ընելով , ելաւ ամենը 141850
ստակ : Ետքը սկսանք աս ստակները 30 հոգւոյ վրա
բաժնել , և ինկաւ մարդ զլուխ 4728 ստակ . և 10 ստակ

ալ աւելցաւ . և որովհետեւ աս աւելցնծը 30ի վրա չէր բաժնուէր , անոր համար ստակներուն քովը կոտորակի ձևով այսպէս չչ պէտք էինք դնել , բայց մենք պզտիկ-ցընելով դրինք այսինքն՝ թէ համարիք , և թէ յայտա-րարը 10ի վրա միօրինակ բաժնելով , և եղաւ այսպէս չ կոտորակ , որ առաջինն հետ նոյն գօրութիւն ունի . և այսպէս իմացանք որ մարդ գլուխ կիյնայ եղեր 4728 ստակ , և 1 ստակին ալ 3 մասին մէկը :

ՀՅետոյ աս ստակներս ուղելով իմանալ , թէ քանի՞ զուռուշ կընէ , նախ՝ բաժանեցինք 3ի վրա՝ փարայ ըրբինք՝ որ ամմէնը ըրաւ 1576 փարայ : Ետքը աս փարաներս ալ 40ի վրա բաժնելով զուռուշ ըրբինք , այսինքն 39 զուռուշ , և 16 ալ փարայ աւելցաւ : Աւատի 1182 զու-ռուշ , 3 փարան , և 1 ստակը 30 հոգւոյ վրա բաժնեցինքնէ , ամմէն մէկուն բնկաւ 39 զուռուշ , 16 փարայ , և չ այ-սինքն 1 ստակին 3 մասին մէկը :

Աս նոյն օրինակս երկրորդ եղանակաւ բաժանում ըրբինքնէ՝ նախ՝ 1182 զուռուշը բաժանեցինք 30ի վրա , ելաւ 39 զուռուշ , և 12 ալ աւելցաւ . բազմապատկե-ցինք աւելցուքը 40ով փարայ ըրբինք , օրինակին մէջի 3 փարան ալ վրան զարդնելով՝ եղաւ գումարը 483 փարայ . բաժանեցինք ասի գարձեալ 30 հոգւոյ վրա , ելաւ 16 փարայ , և 3 փարայ ալ աւելցաւ : Աս փարաներս ալ 3ով բազմապատկեցինք ստակ ըրբինք , որ 9 ստակ եղաւ , զոր-կինք օրինակին մէջ եղած մէկ ստակին ալ անոր վրա , եղաւ 10 ստակ , ուստի և կոտորակի ձևով դրինք չչ=չ :

Պէտք է գիտնալ հոս տեղս , եթէ սյնապէս հանդի-պելու ըլլայ որ՝ թէ բաժանարարը , և թէ բաժանելին երկուքն ալ խառն թիւ ըլլաննէ , պէտք է ան ատեն եր-կուքն ալ իրենց փոքր տեսակին գարձնել , և ետքը սյն-պէս բաժանել :

(Օրինակ բ . 1) թէ 1 կանգուն չուխան 8 զուռուշ , և 35 փարայ կարմէ , 79 զուռուշ , և 35 փարայով քանի՞ կանգուն կիյնայ դնուիլ :

Բաժանարար.	Բաժանելի.	Հաշիւ.
79 35.	79 35.	355 3195=9
40	40	3195
320	3160	***
35	35	
355	3195	

Պատասխան. 9 կանգուն :

Առ տեղս որովհետեւ թէ բաժանելին, և թէ բաժանարարը խառն թիւ էին, անոր համար նախ՝ բաժանելի թիւին 8 զուռուշը 40ով բազմապատկեցինք փարայ ըրբնք, որ 320 փարայ ելաւ, ասոր վրա զարկինք նաև օրինակին մէջ եղած 35 փարան ալ, որոնց զումարը եղաւ 355 փարայ :

Ետքը բաժանելի թիւն ալ խառն թիւ ըլլալով, ասոր մէջի 79 զուռուշը 40ով բազմապատկեցինք փարայ ըրբնք, որ ելաւ 3160 փարայ, ասոր վրա զարկինք նաև օրինակին մէջի եղած բաժանելի թիւին 35 փարան ալ, ամմէնը միասնեղ եղաւ 3195 փարայ :

Ետքը 3195 բաժանելի փարաները առինք, ու 355ին վրա բաժանեցինք, որ ելաւ 9. ուստի ըսել է թէ 3195 փարայով՝ 9 կանգուն չուխայ կրգնուի :

Խառն թիւերուն յաւելման, հանման, բազմապատկութեան, և բաժանման փորձը նոյն եղանակաւ կրլիսն ինչ եղանակաւ որ ըսինք հասարակ թիւերուն. աս պատճառաւ զանց առինք զարձեալ հստ տեղս կրկնել :

Գ. Լ. ՈՒ Խ Խ. Գ.

Ինչ է՞նչ է՞նչեալու ո՞ւնո՞ւ նիւ ո՞ւնո՞ւ է դո՞ր ո՞ւնո՞ւ տո՞ւնիւն, և ի՞ւ դո՞ր ո՞ւնո՞ւ նիւ ո՞ւնո՞ւ :

Եթէ հաշուի մէջ մէծ տեսակ թիւերը կուղենք փորք աեսակի դարձնել. զորօրինակ, զուռուշները՝ փարայ. և կամ օխաները՝ տրամ. պէտք է որ աս մէծ տեսակ թիւերը իրենց մէկ ամբողջովով բազմապատկենք. որոնց

արտագրեալը կըլլայ փոքր տեսակ ան մեծ թիւերուն .
ինչպէս եթէ 9725 զուռուշը կուզենք փարայի գարձնել .
պէտք է ասոնք 40ով բազմապատկել , որովհետեւ զու-
ռուշներուն ամբողջն է 1 զուռուշ՝ որ կընէ 40 փարայ
այսպէս .

Ըրբնակ .

$$\begin{array}{r} 9725 \\ \times 40 \\ \hline 389000 \end{array}$$

Երշապէս ալ 9215 ժնայ .

$$\begin{array}{r} 400 \\ \hline 3686000 \end{array}$$

Խակ ասոր ներհակ՝ եթէ փոքր տեսակ թիւերը կու-
զենք մեծ տեսակի գարձնել , ան ատենը պէտք է որ աս փոքր
թիւերս իրենց ամբողջ միութեանը վրա բաժանենք , և
ինչ քանորդ որ անկից կելլէ՝ կընշանակէ մեծ տեսակը
ան փոքր տեսակ թիւերուն : Իսպաց բաժանելէդ ետքը՝
եթէ մնացորդ կըմնայ , անի ալ պէտք է որ քանորդին
քովը զատ կոտորակի ձևով դնես . զորօրինակ , եթէ կու-
զես իմանալ , թէ 280 փարան քանի՛ զուռուշ կընէ ,
պէտք է որ այսպէս բաժանում ընես :

Հաշիւ .

$$400 : 280 = 7$$

Պատասխան . 7 զուռուշ .

Դարձեալ կուզենմ իմանալ՝ թէ 3600 տրամը քա-
նի՛ օխայ կընէ :

Հաշիւ .

$$400 : 3600 = 9$$

Պատասխան . 9 օխայ .

Գ Լ Ա Խ Խ Դ Ա

Ո Հ Ա Ե Բ Ա Ն Ե Լ Ա Ր Ա Կ Ա Ն Ա Հ Ա Յ Ա :

Բաժանելի կըսենք հոստեղս ան թիւերը, որոնք որ մէկ ուրիշ թիւի վրա բաժնելու ըլլանքնէ, առնելին անկից բան մը չաւելնար. զօրօրինակ, 12 թիւը բաժանելի կըսուի նկատմամբ 2, 3, 4, 6 թիւերուն, որովհետեւ ասոնց վրա բաժանելով՝ ամենեին մնացորդ մը չաւելնար. իսկ նկատմամբ 5, 8, 9, և սյլն. թիւերուն բաժանելի չէ, վասն զի ասոնց վրա բաժանեանէ, կամ կըսպակսի, և կամ կաւելնայ:

Են թիւերը որոնք որ բաժանելի են, նաև տակարգութեան կանուանին, ու ասանկ թիւերը ուրիշ բան չեն, բայց եթէ մէկ երկու և կամ շատ թիւերու արտադրեալներ, ինչպէս 4ը 6ին հետ բազմապատկելու ըլլանքնէ, կելլէ 24, և այս 24ըս արտադրեալ է 4 և 6 թիւերուն, որ և է թիւ բաժանելի: Իսկ ան թիւերը որոնք որ մի միայն 1 թիւերուն բազմապատկութեննէ ելած են, որ և չեն արտադրեալ ուրիշ թիւերէն՝ կըսկոչուին որոշութեան, և ասոնք ուրիշ թիւերուն վրա չեն բաժանուիր՝ բայց եթէ կամ իրենց վրա, և կամ 1ի, զօրօրինակ, 7 թիւը, կամ 1ի վրա կրնանք բաժնել, և կամ միայն դարձեալ 7ի վրա:

Շատ շեղինակներ երկայն աղիւսակ մը կըսցնեն առ որչափական թիւերուն. բայց մենք բաւական կըհամարինք մինչև 100 գնել, որովհետեւ միւս զրածնին ալ ասոնցմէ բարկացած են. և են ասոնք, 1, 2, 3, 5, 7, 11, 13, 17, 19, 23, 29, 31, 37, 41, 43, 47, 53, 59, 61, 67, 71, 73, 79, 83, 89, 97, 101, և սյլն:

Արագէս զի կարող ըլլայ մէկը խմանալ, թէ մէկ մեծ գումար մը քանորդական թիւերուն, որոնց նկատմամբ բաժանելի է, պէտք է հետեւեալ կաննաները զիտնալ:

Եախ և առաջ ամենն թիւերը՝ որոնց աջ կողման վերջի թիւը կամ 0 է, և կամ 2, 4, 6, 8, նկատմամբ 2ին միշտ բաժանելի են, ինչպէս 2: 1700=850: Այսպէս

ալ 2 : 878 = 439 . և այլն : Բայց ասոնք 561 . 2223 .
և այլն . 2ի վրա չեն բաժանական :

Երրորդ՝ ան թիւերը բաժանելի են 3ի վրա , որոնց
գումարը առանց իրենց տեղական նշանակութեան 3ի
վրա կը բաժանանուին . զորօրինակ , 3 : 1521 = 507 . որով
հետեւ բաժանելին գումարը առանց տեղական նշանա-
կութեան 9 բլլարով բաժանական է 3ի վրա : Ասոնկ
ալ 3 : 94758 = 31586 . և այլն : Բայց ասոնք 512 ,
6331 , 2582 . և այլն . չեն 3ի վրա բաժանական :

Երրորդ՝ բոլոր թիւերը որոնց որ միաւորը և տաս-
նաւորը միասնեղ առնելով բաժանական են 4ի հետ .
նոյնպէս իրենք ալ բաժանական կը լիան , որչափ որ մեծ
գումար ալ ըլլաննէ , նկատմամբ նոյն 4 թիւն . զորօրինակ ,
2124ը բաժանական է 4ի հետ , որովհետեւ 24 ալ ա-
սով կը բաժանանուի ուստի 4 : 2124 = 531 . նոյնպէս ալ
4 : 1844 = 461 : Բայց հետեւեալ օրինակները 4ի վրա
չեն բաժանական . 27 , 39 , 1206 . և այլն :

Չորրորդ՝ ամեն թիւերը 5ով կը բաժանանուին , եթէ
իրենց վերջի աջ կողման թիւը կամ 0 է , և կամ 5 .
զորօրինակ , 5 : 15 = 3 . նոյնպէս ալ 5 : 800 = 160 . և
այլն : Բայց ետեւի զրած օրինակներս 5ի վրա բաժա-
նական չեն . 21 , 81 , 1804 . և այլն :

Հնգերորդ՝ 6ի վրա կը բաժանանուին ան թիւերը՝ որոնց
վերջի աջ կողման թիւը կամ 0 է , և կամ 2 , 4 , 6 , 8 ,
և միանգամայն եթէ նոյն գումարը բաժանական ըլլանէ
3ի վրա առանց մէկ մնացորդի մը . զորօրինակ , 432 բա-
ժանելի է 6ի վրա , որովհետեւ աջ կողման վերջի թիւը
2 է , և գումարն ալ 3ի վրա բաժանական է , ուստի
6 : 432 = 72 . ասանկ ալ 6 : 81972 = 13662 : Բայց
հետեւալներս բաժանական չեն 6ի վրա . 333 , 184 ,
200 . և այլն : *)

*) Գիշեալու համար լէ ո՞ր լէ՞ւ 7ի վը բայց անուան
ե , այնեւին խնան իւ չկայ . հապա ովեաք է աերբար-
ձութեալ բայց անեւ , առ անոնիով ինուալ :

Ա Եցերորդ՝ 8ի հետ բաժանական են ամեն՝ մէջ թիւերը՝ եթէ ասանց միաւորը, տասնաւորը, ու հարիւրաւորը միաւունը առած նոյն թիւին հետ բաժանական եննէ . զորօրինակ 970488 բաժանական է 8ի վրա, որովհետեւ 488 ալ ասով կը բաժանուի . ուստի 8 : 970488=121311 . Նշյապէս ալ 8 : 6648=831 . և այլն : Ի՞ոյց հետեւեալ ները չեն բաժանական 8ի վրա . 302, 6641, 1010 . և այլն :

Եսթներորդ՝ 9ի վրա բաժանական են այն ամենայն թիւերը՝ որոնց գումարը առանց իր ենց անդական նշանակութեան նոյնին վրա կը բաժանուին առանց բան մը աւելնալու . զորօրինակ, 27 բաժանական է 9ի վրա, որովհետեւ ասոր գումարը 9 ըլլալով, նոյն թիւին վրա բաժանական է, ուստի 9 : 27=3. այսպէս ալ 9 : 81792333=9088037 . և այլն : Ի՞ոյց աս հետեւեալները չեն բաժանական 9ի վրա, 276, 8103 . և այլն :

Ա մէերորդ՝ ամեն՝ թիւերը՝ որոնց որ աջ կողման ետքի թիւը մէկ և կամ շատ զրո եննէ, 10ին, 100ին, 1000ին հետ, և այլն . բաժանական են, ինչպէս 40ը 10ին հետ . 700ը 10 և 100ին հետ . 2000ը 10, 100 և 1000ին հետ, և այլն :

Գ Լ Ա Խ Խ Ե .

Ա ստորակաց վրա վերը քիչմը խօսեցանք, և ինչպէս որ խստացանք հոն տեղուհինեւ նաև ուրիշ մեացած զործողութեանց վրա ալ կը խօսինք, որոնք զրեթէ միշտ հաշուի մէջ կը հանդիպին :

Յ Օ Դ Ա Խ Ե .

Ա Է Շ Հ Ա Խ Ե Ր Հ Ե Ր Ե Ւ Տ Ա Խ Ե Ր Հ Ե Ր :

Ա ամ և առաջ ինչպէս որ վերը բաննք, ամեն կոտորակ միշտ երկու թիւերէն կը բաղկանան, որոնց մէկը այսինքն՝ վերինը համարէն, իսկ միւսը այսինքն՝ տակնը յայտաբար կը կոչուի :

Եթէ մէկ կոտորակին համարիչը՝ ամբողջ թիւով մը բազմապատկելու ըլլասնէ՝ առանց փոփոխելու անոր յայտարար, ան կոտորակին զօրութիւնը այնշափ անգամ կաւելնայ, որշափ որ ան ամբողջ թիւը կրցրցունէր, զորօրինակ, եթէ 1 կանգուն շերիտը չ զուռուշ կարժէնէ, 4 կանգունը չ զուռուշ կարժէ, որ կընէ ամբողջ երեք զուռուշ :

Երկրորդ՝ եթէ մէկ կոտորակին յայտարարը ամբողջ թիւով մը բազմապատկելու ըլլասնէ անփոփոխ պահելով համարիչը, ան կոտորակին զօրութիւնը այնշափ անգամ կրպատիկնայ, որշափ որ ան ամբողջ թիւը կրնանակէր. զորօրինակ, եթէ 2 կանգուն քօրտէլան կարժէ չ չ զուռուշ, 1 կանգունը չ չ զուռուշ կարժէ :

Երրորդ՝ եթէ համարիչը ու յայտարարը կոտորակի մը մի և նոյն թիւով բազմապատկելու ըլլասնէ, կոտորակին զօրութիւնը ամենենին չփփոխուիր, զորօրինակ, առ կոտորակս զուռուշին չ, նոյն է ամենենին՝ ինչ որ չ, որովհետեւ թէ համարիչը, և թէ յայտարարը 5ով բազմապատկած ենք :

Չորրորդ՝ եթէ մէկ կոտորակի մը համարիչը բաժանելու ըլլասնէ մէկ ամբողջ թիւի մը վրա՝ յայտարարը անփոփոխ պահելով, ան կոտորակին զօրութիւնը այնշափ անգամ կրքինայ, որշափ որ ամբողջ թիւը կրցրցունէր, ուստի թէ որ մէկ կոտորակ մը կուզես ամբողջ թիւի մը վրա բաժանել, պէտք է կոտորակին համարիչը նոյն ամբողջ թիւին վրա բաժանես՝ առանց փոփոխելու յայտարարը : Իսկայ առ զործողութեանս մէջ համարիչը միշտ պէտք է որ բաժանական ըլլայ, ինչպէս չ զուռուշ երեք անգամ մեծ է քան չ :

Հինգերորդ՝ եթէ յայտարարը մէկ կոտորակին ամբողջ թիւի մը վրա բաժանելու ըլլասնէ չփփոխուելով համարիչը, ան կոտորակին զօրութիւնը այնշափ անգամ կրմեծնայ՝ որշափ որ ան ամբողջ թիւը կրցրցունէր : Եւ այսպէս եթէ մէկ կոտորակ մը ամբողջ թիւի մը հետ կուզենը բազմապատկել, պէտք է որ առ նոյն կոտորակին յայտարարը առ ամբողջին վրա բաժանենք՝ անփո-

փոխ պահելով համարիչը . ինչպէս է դռւռուշը , երկու անգամ մեծ է քան $\frac{1}{2}$:

Ա եցերորդ՝ կոտորակի մը եթէ համարիչը , և եթէ յայտարարը մի և նոյն ամբողջ թիւի մը վրա բաժանելու ըլլասնէ , կոտորակին զօրութիւնը ամենեին չի փոխուիր . ինչպէս չէ դռւռուշը նոյն է է դռւռուշին հետ :

ՅՕԴԱԼԵ՞Ր :

Ինչպէս ուշու և հու շուրջ էլեւով իտորունի իւ հիւ էլեւի հը տաշյանել , նոյնու ժիւ էլեւով իւնու հիւ էլեւի հը :

Կ առ անգամ հաշիւներուն մէջը մեծ կոտորակներ կը հանդիպին , օրոնց նշանակութիւնը գժուար է անմիջապէս իմանալ իրենց մեծութեանը համար , աս պատճառաւ պէտք է որ հռա տեղա կանոն մը դնենք , որով կարող ըլլանք զանոնք պղտիկցընել՝ առանց իրենց զօրութիւնը փոխելու . ինչպէս աս կոտորակս զուռուշի $\frac{60}{220}$ նոյն է ամենեին ասոր հետ $\frac{1}{2}$, որովհետեւ երկուքն ալ կէս զուռուշ կընշանակեն , վասն զի մէկը 60 ստակ կը նշանակէ , որ կընէ կէս զուռուշ , իսկ միւսը 20 փարայ , որ նոյնպէս կէս զուռուշ կընէ : Բայց պէտք է զիտնալ որ ամենէն կոտորակները չենք կրնար պղտիկցընել . այլ զանոնք միայն օրոնց որ թէ համարիչը և թէ յայտարարը մէկ թիւի մը վրա բաժանական են : Ուստի մեծ կոտորակ մը պղտիկցնելու համար , պէտք է մէկ ընդհանուր բաժանարար մը դանել , որուն վրա կարող ըլլանք եթէ համարիչը և եթէ յայտարարը նոյն կոտորակին բաժանել՝ առանց բան մը աւելնալու : Ուրեմն ամենէն կոտորակները օրոնց համարիչը և յայտարարը բաժանելի է 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 100 , և այլն թիւերուն վրա , զանոնք կընանք պղտիկցնել . ինչպէս աս օրինակս զուռուշի . $\frac{60}{220} = \frac{6}{22} = \frac{3}{11} = \frac{1}{3}$:

Առ օրինակս նախ՝ 10ի վրա , յետոյ 3ի , և վերջէն 2ի վրա բաժանեցնելք , և ելաւ քանորդը որ նոյն է ամենեին ասոր հետ $\frac{60}{220}$:

Վաս զրած կանոնէս կըհետեւ որ եթէ կոտորակի մը
կամ համարիչը , և կամ յայտարարը որչափական թիւ
ըլլանէ , ան կոտորակը անկարելի է պղտիկցնել , առանց
նշանակութիւնը փոխելու . ինչպէս աս կոտորակներու
չէ , չի ևայլն . չեն պղտիկնար :

Ըստ անգամ հարկաւոր կըլլայ հաշուի մէջ՝ մէկ
քիչ թիւով կոտորակ մը՝ շատ թիւով կոտորակի դարձր-
նել , առանց նշանակութիւնը փոխելու : Վաս գործողու-
թիւնս ան առենք կընանք ընել , երբոր ան թիւը՝ որ
կուղենք նոր յայտարարը ընելնէ բաժանելի կըլլայ հին
կոտորակին յայտարարին վրա՝ առանց մէկ մնացորդի մը :
Աւստի պէտք է որ , ինչ մեծ թիւ կուղենքնէ առնենք ,
ու առաջին կոտորակին յայտարարին վրա անի բաժանենք ,
յետոյ բազմապատկելով՝ անկից ելած քանորդը առաջին
կոտորակին համարիչով՝ արտադրեալը ընենք նոր հա-
մարիչ , իսկ յայտարար նոյն ուղած թիւերնիս . ինչպէս
աս փոքր թիւով կոտորակս $\frac{3}{4}$ դռւռուշի 24 յայտարար
ընելը՝ առանց փոփոխութեան զօրութեան ասանկ կըլլայ :

$$4: \quad 24 = 6$$

$$3$$

$$\overline{18} \quad \text{ուստի } \frac{3}{4} = \frac{1}{4}$$

Վաս օրինակիս մէջ նախ՝ ուղած 24 յայտարարնիս
առնեք , ու բաժանեցինք առջի կոտորակին և յայտարա-
րին վրա , որուն քանորդը ելաւ 6 . ետքը աս 6 թիւս
բազմապատկելով 3 առջի կոտորակին համարիչով՝ 18
ելած արտադրեալը ըրինք նոր համարիչ նոր կոտորակին
դնելով յայտարար ասոր տակը նոյն 24 թիւը . ինչպէս
օրինակին մէջ կըտեսնես . և այսպէս նոյն է ամեննին $\frac{1}{4}$
դռւռուշը , ինչ որ $\frac{1}{4}$:

ՅՈՒԱՆԻԿՈՅ Գ.

Խնչողես ունաս և խորոշիաց յայտարարները հեղինակներ նաև
ընել :

Արագիշետե. Հաշուի մեջ ամմէն կոտորակ միշտ հաւասար ,
և կամ նոյն չեն , մանաւանդ թէ ամմէն մեկը զատ զատ
մասունք կրցցունեն . ինչպէս ասոնք չ , չ , չ , և սյլն . անոր
համար եթէ կուզենք իմանալ , թէ ասոնցմէ որը արդ-
եզր մեծ է , և որը պղտիկ , պէտք է ամմէնն ալ մի և
նոյն յայտարարի զարձնել առանց նշանակութիւննին
փոխելու . վասն զի երբոր յայտարարնին նոյն ըլլանէ ան
կոտորակը մեծ է որը որ մեծ համարիչ ունի . ինչպէս չ դու-
ռուշը աւելի մեծ է , քան թէ չ :

Արագիս զի աս ընդհանուր յայտարարը գտննեք .
պէտք է որ քանի կոտորակ կանէ ամմէնուն ալ յայտա-
րարները կարգաւ մեկզմէկու հետ բազմապատկենք , որոնց
արտադրեալը կրւայ ընդհանուր յայտարար ան ամմէն կո-
տորակներուն : Ի՞այլ պէտք է զիսնալ որ առաջն կոտո-
րակներուն համարիչները նոր դտած յայտարարին չեն ծա-
ռայէք , այլ ինչպէս որ յայտարարը նոր է և անսանկ ալ հա-
մարիչները նոր պիտի ըլլան . և ասի գտնելու համար բա-
ժանէ ընդհանուր յայտարարը հին յայտարարներուն վրա
զատ զատ , ու ամմէն մեկէն ինչ քանորդ կելէնէ բազ-
մապատկէ իրեն համարիչով , որուն արտադրեալը կրւայ
նոր համարիչ ընդհանուր յայտարարին ^{*)} զորօրինակ ,
աս կոտորակներս դուռուշն չ , չ , չ = $\frac{20 \cdot 30 \cdot 16}{40}$:

Վա օրինակիս մեջ բացայսյու կերեւայ դրած կա-
նօնս : ‘Ա,ախ’ ամմէն կոտորակներուն յայտարարները
մեկզմէկու հետ բազմապատկեցինք , և անռնց արտադ-
րեալը որ էր 40 ըրբնք ընդհանուր յայտարար : Ի՞այլ
որովհետեւ աս 40 թիւս նոր յայտարար եղաւ , անոր

^{*)} Ի՞այլ հանուր յայտարարը հետ անդամ հայն սովորու-
թիւնն է գնչին ուղիւ դնել , որովհետեւ ամեն իսպա-
ռութիւն նոյն է , չնչողես որ օքինուին հետ ու ըստիւնիս :

Համար կըպահանջէր նոր համարիներ . և ինչպէս
որ վերը դրինքնէ նոր համարիւ գտնելու համար՝ բա-
ժանեցինք առ 40 նոր յայտարարը առաջին կոտորակին
2 յայտարարին վրա , և ելաւ քանորդը 20 , բաղմապատ-
կեցինք ասի ալ 1 համարիւով նոյն կոտորակին , և ելած
20 արտադրեալն ալ բրինք նոր համարիւ ան ընդհանուր
յայտարարին : Խթէ մնացած կոտորակներն ալ աս կեր-
պով ընելու ըլլամնէ , բոլորը մէկտեղ կընէ $\frac{30 \cdot 30 \cdot 15}{40}$ որ
է հաւասար $\frac{1}{4}$, $\frac{3}{4}$, $\frac{2}{3}$:

Խթէ կուզենք շատ կոտորակներու յայտարարները
մէկ փոքր յայտարար ընել՝ առանց փոփոխութեան
նշանակութեան , պէտք է նախ՝ կոտորակները իրենց կար-
գաւը շարել , ետքը տեսնալ թէ արդեօք ան կոտորակ-
ներուն յայտարարները մէկդմէկու մէջ կրգտնուին թէ
չէ , ոյսինքն՝ ան յայտարարներուն պղտիկները մէծե-
րուն մէջ կրգտնուին առանց մէկ բան մը առելնալու՝ թէ
չէ . եթէ կրգտնուին , ան գտնուած յայտարարները
պէտք է որ բոլոր աւրենք . իսկ եթէ չեն գանուիր , բայց
ունին մէկ ընդհանուր բաժանարար թիւ մը՝ որուն վրա
կրնան բաժանուիլ , ան ատեն ալ պղտիկցընելու համար
պէտք է գարձեալ բոլոր ան կոտորակներուն յայտարար-
ները կարգաւ շարել , յետոյ անսնց ձախ կողմն , ու
տակը մէյ մէկ զիծ քաշել , և ան թիւերը որոնց վրա ան
յայտարարները պիտի բաժանենքնէ ձախ կողման գծին
դուրսի կողմը զնել : Իսկ բաժանելիներուն քանորդ-
ները , և ան յայտարարներն ալ՝ որ չեն բաժանական ,
պէտք է իւրաքանչիւրը իր շիտկութեամբ ան տակի քա-
շած գծին տակը շարել : Վա ընելէդ ետքը , երբոր կր-
տեսնես որ մնացած քանորդներն ալ չեն բաժանուիր մէկ
թիւով մը , զանոնք ամմէնքն ալ այսինքն՝ բոլոր շա-
րքած թիւերը մէկդմէկու հետ բաղմապատկէ , ու ինչ
արտադրեալ կելէնէ , ան է ճշմարիտ փոքր յայտարար
ամմէն կոտորակաց :

(Օրինակ) .

Համարությունները պահպանվելու համար:

$$\frac{1}{120}, \frac{3}{5}, \frac{2}{4}, \frac{1}{10}, \frac{1}{2}, \frac{3}{8}, \frac{3}{10}$$

Առ օրինակիս մէջ օրովհետեւ ամեն յայտարարները
այսինքն՝ 5ը, 4ը, 10ները, 2ը, 8, 120ին մէջը կըդա-
նուեն, անոր համար բոլորն ալ աւրեցինք, և միայն
120ը մնաց՝ որ է փոքրը ընդհանուր յայտարար:

Կազմելու համարությունները պահպանվելու համար:

$$\frac{1}{2}, \frac{2}{3}, \frac{3}{7}, \frac{5}{12}, \frac{13}{18}$$

(Պարզ յայտաբերություն) .

$$\begin{array}{c|ccc} 2 & 2, & 3, & 7, \\ \hline 3 & & 6, & 9 \\ \hline 6 & 7, & 2, & 3 \\ & 2 \\ \hline & 14 \\ & 3 \\ \hline & 42 \\ & 6 \end{array}$$

Ենդհանուր յայտարար • 252

Առ օրինակիս մէջ ալ 2 և 3ը բոլորովին աւրեցինք,
օրովհետեւ 12 և 18 թիւերուն մէջ ասոնք կըդանուեն.
բայց նոյն աս 12 և 18 թիւերն ալ ուրիշ թիւերուն մէջ
չի գրանուելուն համար՝ բաժնելով պղտիկցուցինք. այ-
սինքն՝ նախ՝ 2ի, ետքը 3ի վրա բաժնելով:

Առ երկու օրինակիս յայտարարներուն համարիշ-
ներն ալ աս եղանակաւ կըդանուեն. տես (Եղիշ 61):

Երեսըն օբյեկտներ .

120:	120 =	$1 \times 1 = 1$	ուստի և	$\frac{1}{120} = \frac{1}{120}$
5:	120 =	$24 \times 3 = 72$	„	$\frac{1}{2} = \frac{1}{72}$
4:	120 =	$30 \times 2 = 60$	„	$\frac{1}{4} = \frac{1}{60}$
10:	120 =	$12 \times 1 = 12$	„	$\frac{1}{10} = \frac{1}{12}$
2:	120 =	$60 \times 1 = 60$	„	$\frac{1}{2} = \frac{1}{60}$
8:	120 =	$15 \times 3 = 45$	„	$\frac{1}{8} = \frac{1}{45}$
10:	120 =	$12 \times 3 = 36$	„	$\frac{1}{10} = \frac{1}{36}$

Եշ. ասոնք հասարակօրէն մէկ տողի մէջ կարգաւ ,
մէկ ընդհանուր յայտարարով ասանկ կըդրուին .

$$\begin{array}{r} 72 + 60 + 12 + 60 + 45 + 36 \\ \hline 220 \end{array}$$

Երեսըն օբյեկտներ .

2:	252 =	$126 \times 1 = 126$	ուստի և	$\frac{1}{2} = \frac{126}{252}$
3:	252 =	$84 \times 2 = 168$	„	$\frac{1}{3} = \frac{84}{252}$
7:	252 =	$36 \times 3 = 108$	„	$\frac{1}{7} = \frac{36}{252}$
12:	252 =	$21 \times 5 = 105$	„	$\frac{1}{12} = \frac{21}{252}$
18:	252 =	$14 \times 13 = 182$	„	$\frac{1}{18} = \frac{14}{252}$

Առաջ ընդհանուր յայտարարութեան .

$$\begin{array}{r} 126 + 168 + 108 + 105 + 182 \\ \hline 553 \end{array}$$

ՅՈՒՌԱԿԱՆ ԴԱ.

Կառարկաները գումար ընկերութեան :

Ասցուի մէջ շատ անգամ զանազան կոտորակներ կըլլան՝
որ ճանչնալու համար զանոնք թէ որչափ , կամ քանի՞
ամբողջ կրնեն՝ պէտք է գումար ընել : Խթէ ասանկ կո-
տորակներուն յայտարարները մէկզմէկու հետ նզյն եննէ,
ան ատենը միայն համարի ները պէտք է գումար ընել ,
ու ելածին տակը մէկ գիծ մը քաշել , անոր տակը յայ-
տարարը դնելով : Խոկ եթէ ամմէն կոտորակ զատ զատ
յայտարար ունին , ամմէնքն ալ պէտք է մի և նզյն ընդ-
հանուր յայտարար ընել . ինչպէս որ վերը սորմեցուցինք
(Եշեւ 61) . և այնպէս զումար ընել :

Եթէ հաշուի մէջ խառն կոտորակ հանդիպելու ըստ ըստ, պէտք է նախ՝ ամբողջները գումար ընել, ետքը մնացած կոտորակները, որոնց եթէ գումարին մէջն ալ ամբողջ կըդտնուի, ան առաջին ամբողջներուն վրա զարնելու է, միայն մնացորդը թող տալով:

Եթիբորդ՝ գումար ընելէդ ետքը բոլոր կոտորակները, պէտք է որ մէկ ընդհանուր բաժանարարով մը պղտիկցնես, որպէս զի զիւրաւ անոնց նշանակութիւնը կարող ըլլաս գտնել:

(Օրինակ ա. Առ կոտորակներս զուռուշին $\frac{1}{4}$, $\frac{2}{3}$, $\frac{5}{4}$, $\frac{7}{8}$, գումար ընեանէ հաւասար կըլլայ ասոր $\frac{16}{4}$, որ 4 ամբողջ զուռուշ կընշանակէ:

Առ օրինակիս կոտորակներուն յայտարարները նոյն ըլլալուն համար՝ ուրիշ գործողութիւն մը չըրինք՝ բայց եթէ բոլոր համարիները գումար ընել, որն որ ելաւ 16. ասոր յայտարարն ալ տակը գնելով եղաւ կոտորակ զուռուշի այսպէս $\frac{16}{4}$. Եթէ աս 16ը բաժանելու ըլլաս կի վրա, քանորդը 4 ամբողջ կելլայ: *)

(Օրինակ բ. Դանի՞ ամբողջ զուռուշ կընէ առ կոտորակներս զուռուշին $\frac{1}{2}$, $\frac{3}{4}$, $\frac{5}{3}$, $\frac{6}{5}$.

$$\frac{3}{2} \cdot \frac{5}{3} \cdot \frac{6}{5} = \frac{10\frac{1}{2}}{10} = \frac{21}{10}.$$

Պատասխան. $\frac{40}{10} = 4$ որ է 2 զուռուշ, 28 փարայ.

Առոնց յայտարարները որովհետեւ տարբեր էին, նախ՝ նոյն յայտարարի գարձուցինք՝ նոր համարիչ ալ գտնելով, որոնց գումարը կընէ $\frac{10\frac{1}{2}}{40}$. ասի ալ պղտիկցընելով հաւասարեցաւ $\frac{1}{2}$. որ ըսել է 2 ամբողջ զուռուշ և 28 փարայ:

(Օրինակ գ. Ա աճառականին մէկը գնած էր մէկէ մը 2 օխայ և $\frac{1}{4}$ զաֆրան, մէկ ուրիշէ մընալ 6 օխայ և $\frac{1}{5}$, գարձեալ մէկ ուրիշ անգամ ալ 5 օխայ $\frac{1}{5}$, և 9 օխայ $\frac{1}{5}$, առմէնը քանի՞ օխայ կընէ:

*) Ես առաջարկում են համար ինձ առաջարկ՝ լուսանէ ամենալավ լուսանէ՝ ոկտոս է համար ընելըն եղաւ զանձնաւ,

Հաշիւ.

Գյումար ամբողջ թիւերուն.

$$\begin{array}{r} 2 \\ 6 \\ 5 \\ 9 \\ \hline 22 \end{array}$$

Գյումար կոտորակներուն.

$$\frac{30+34+30+8}{80} = \frac{72}{80} = \frac{9}{10}$$

Պատուախան . 22 $\frac{9}{10}$ օխայ , որ ըսել է 22 ամբողջ օխայ , և 360 տրամ .

Առ դրած օրինակս խառն կոտորակ ըլլալուն համար նախ՝ ամբողջները գումար ըրբնք , և եւս 22 ամբողջ օխայ , յետոյ կոտորակներն ալ սկսանք գումար ընել . բայց ասոնք որովհետեւ զատ զատ յայտարար ունեին , նախ՝ ամմենքն ալ մէկ ընդհանուր 80 յայտարար ըրբնք , նոր համարիչներ ալ գտնելով , որոնց գումարը պղտիկը նելով եղաւ այսպէս կոտորակ $\frac{9}{10}$, որ կընշանակէ 360 տրամ . ինչու որ 400ին մէջ 40 անգամ 10 կայ . և 9 անգամ 40ը կընէ 360 :

(Օրինակ դ . Ա աճառական մը Եղիպտոսէն (Ալբոր-րէն) չորս տակառ խամ շէքէր բերել տուած էր . աս տակառներս կընեցին .

	Խառնութեան .	օխայ .
Առաջինը եկաւ .	45	30 $\frac{3}{4}$
Երկրորդը „	39	8 $\frac{1}{2}$
Երրորդը „	80	5
Չորրորդը „	60	40 $\frac{1}{2}$

Առ ամմենը որչափ կընէ :

Էրենց յայտարարնեն չըս բաժանէւ , և որունք անորոշնեն մէջ իւլլենէն այնշտէ աւ միշտով իւնշանանէն :

Հաշիւ.

Էտակար.	օնոյ.
45	30 $\frac{3}{4}$
39	8 $\frac{1}{2}\frac{1}{3}$
80	5
60	40 $\frac{1}{2}$

Պատասխան . 225 40 $\frac{4}{5}$

Առ օրինակիս մէջը որովհետեւ երկու տեսակ թիւ կայ . այսինքն՝ խանդար, և օխայ, բայց օխաները քովերնին կոտորակ ունենալով , որ արամ կընշանակեն . նախ առ արամները հաշիւ ընել սկսանք : Բայց որովհետեւ առ կոտորակները նոյն յայտարար չունեին , անոր համար նոյն յայտարարի գարձուցինք ասոնք՝ նոր համարիւ ալ գունելով , որ եղաւ այսպէս $\frac{50 \cdot 51 \cdot 16}{80}$. որոնց գումարը է $\frac{127}{80}$, որ ըսել է մէկ ամբողջ օխայ և $\frac{4}{5}$ որ 235 արամ կընշանակէ : Առ ամբողջ օխան քովի օխային վրա զարկինք , ու վերջէն անոնք ալ գումար ըրինքնէ , ելաւ 84 օխայ , որ կընէ մէկ խանդար , և կաւելսայ 40 օխայ . յետոյ զարկինք առ խանդարս ալ միւս խանդարներուն վրա ու գումար ըրինք , ելաւ ամմէնուն գումարը 225 խանդար , 40 $\frac{4}{5}$ օխայ :

ՅՈՒՂԻՄՆ Ե .

Աստորիները հանում ընելու ժամ :

Խնապէս վերը կոտորակաց գումարմանն համար ըսինք , թէ ամմէնն ալ պէտք է որ նոյն յայտարար ունենան , ասանկ իմացիք նաև հանմանն համար :

Ուստի նախ՝ եթէ պարզ կոտորակ մը , ուրիշ կոտորակէն հանում ընել կուզենք , եթէ յայտարարնին նոյն եննէ , պէտք է որ ասոնք մէկզմէկու տակ դնենք , մէծը վերի կողմն՝ ու պղտիկը վարի , ու ասանկ վարի կոտորակին համարից վերինին համարիցն հանենք , մնացորդին տակը ընդհանուր յայտարարը դնելով :

Երկրորդ՝ երկու խառն կոտորակ , եթէ կուզենք

մէկզմէկէ հանում ընել, պէտք է նախ ամբողջները՝
յետոյ կոտորակները հանել :

Երրորդ՝ եթէ այնպէս խառն կոտորակ մը հանում
ընել կրհանգիպի, որ կարող չուլանք պղտիկը մէծէն հա-
նել. ինչպէս եթէ աս խառն կոտորակս դուռուշին 5 $\frac{3}{4}$, կու-
ղենք հանել 8 $\frac{1}{2}$ կոտորակէն, որովհետև 3ը 1էն չելլեր,
անոր համար պէտք է որ աս կոտորակին քովի եղած ամ-
բողջին միութեան մէկը կոտորակ ընենք $^{*)}$) ու համարի-
չին վոա զարնենք, և ետքը հասարակ եղանակաւ ալ
հանում ընենք : Իայց պէտք է աս ալ դիտնալ՝ որ եր-
բոր ամբողջին մէկը կոտորակ կրնենքնէ, մէյ մը ան ամ-
բողջէն կրպակսի . ինչպէս եթէ տռաջ 8 ամբողջ երնէ,
7 կըմնայ : Եւ այսպէս վերի խառն կոտորակը 5 $\frac{3}{4}$, և
8 $\frac{1}{2}$, կրպայ 5 $\frac{1}{4}$ և 7 $\frac{3}{4}$:

Չորրորդ՝ եթէ մէկ ամբողջ թիւէ մը կոտորակ մը
հանել կուղենք, պէտք է որ ան ամբողջ թիւին միու-
թեան մէկընախ՝ կոտորակ ընենք ու անկից ետքը հանում :

Հինգերորդ՝ եթէ երկու երեք կոտորակներ, ուրիշ
երկու երեք կոտորակէն հանել պէտք ըլլանէ, ան ա-
տենը նախ՝ կոտորակները զատ զատ գումար ընելու, ու
յետոյ մէկզմէկէ հանելու է :

(Օրինակ ա. Խոչ մեացորդ կաւելնայ, եթէ աս
կոտորակս դուռուշին $\frac{3}{4}$. հանելու ըլլանքնէ աս միւս $\frac{3}{4}$
կոտորակէս :

աշխե :

$\frac{3}{4}$

$\frac{2}{3}$

Պատասխան . $\frac{5}{4}$.

$^{*)}$) Եթէ այսպիսէ ամբողջներան մէկը խառնէն, իսպորազ
ընել, ու ուրիշ է որ ան նայն կոտորակին յայդաբարը երեն
համարէն վզո զարնենէն, որովհետև կոտորակից հանեան
մէկը կոտորակին յայդաբարը մէկը ամբողջ մունիւն իւ
իւնշնուիւ :

Օրինակ թ. Արդուս մէկը պարտական էր իր դրա-
ցին 12 $\frac{1}{4}$ զուռուշ . եթէ 7 $\frac{1}{4}$ վճարելու ըլլայ , քանի
զուռուշ պարտական կըմնայ :

$$\begin{array}{r} \text{աշխ.} \\ \hline 12 & \frac{1}{4} \\ 7 & \frac{1}{4} \\ \hline 5 & \frac{2}{4} = \frac{1}{2} \end{array}$$

Պատասխան . 5 $\frac{1}{2}$ զուռուշ .

Հոս տեղս որովհետեւ երկու խառն կոտորակ մէկզ-
մէկէ պիտի հանենք , անոր համար նախ՝ ամբողջները ,
այսինքն՝ 7 , 12էն հանեցինք , մնաց 5 . ետքը՝ կոտո-
րակները , այսինքն՝ $\frac{1}{2}$ ը $\frac{1}{2}$ էն հանեցինք . աս ալ մնաց $\frac{1}{4}$,
որ նոյն է ասոր հետ ։

Օրինակ գ. Աէկը զնած էր 3 $\frac{1}{2}$ կանգուն չէրիտ ,
եթէ ասկից $1\frac{2}{3}$ կանգունը դործածելու ըլլայ , որչափ
անկից կաւելնայ :

$$\begin{array}{r} \text{աշխ.} \\ \hline 3 \frac{1}{2} & \parallel & 3 \frac{1}{12} & \parallel & 2 \frac{1}{12} \\ 1 \frac{2}{3} & & 1 \frac{5}{12} & & \frac{1}{12} \\ & & & & \hline & & & & 1 \frac{7}{12} \end{array}$$

Պատասխան . 1 $\frac{7}{12}$ կանգուն .

Վ. օրինակիս կոտորակներուն յայտարարները՝ ո-
րովհետեւ մէկ չէին , աս պատճառուն նախ՝ ընդհանուր
յայտարար ըրբնք , որ եղաւ $\frac{3}{4} \cdot \frac{6}{8} \cdot \frac{9}{12}$. բայց որովհետեւ
 $\frac{9}{12}$ չէն չէր ելլեր , անոր համար $\frac{9}{12}$ ին քովի եղած ամ-
բողջին միութեան մէկը կոտորակ ըրբնք , և եղաւ $\frac{1}{2}$,
և այսպէս հանում ըրբնք , և մնաց միոյն 1 $\frac{7}{12}$ կանգուն :

Օրինակ գ. Արդուս մէկը $\frac{3}{4}$ խանդար չէր զնած
էր , և աս չէրէրին մէջէն իրեն համար դործածած էր
21 $\frac{3}{4}$ օխայ . հիմա որչափ ասկից իր քովը մնացած է :

$$\begin{array}{r} \text{ազմապատկութիւն .} \\ \hline 44 \\ 3 \\ \hline 4 : \quad 132 = 33 \text{ օխայ .} \end{array} \qquad \begin{array}{r} \text{աշխ.} \\ \hline 32 \frac{1}{4} \\ 21 \frac{1}{3} \\ \hline 11 \frac{1}{3} \end{array}$$

Պատասխան . 11 $\frac{1}{3}$ օխայ .

Առ տեղս որովհետեւ կոտորակը այսինքն՝ $21\frac{3}{4}$ օխան, ամբողջէն այսինքն՝ $\frac{3}{4}$ խանդարէն պիտի հանէինք անոր համար, նախ՝ խանդարին ամբողջը որ է 44 օխայ. կոտորակին 3 համարիչովը բազմապատկեցինք, որուն քանորդը ելաւ 132. և աս ելած քանորդը նոյն կոտորակին 4 յայտարարին վրա բաժնելով օխայ ըրինք, որն որ ելաւ 33 օխայ. գրինք ետքը հաշումն մեջ 32 օխան միայն. իսկ 1 օխան ալ այսպէս է կոտորակի ձևով 32 օխային քովը դրինք, որ եղաւ 32 $\frac{1}{4}$: Ետքը վարի 21 օխան վերի 32 օխայէն հանեցինք, մնաց 11 օխայ: Հետոյ 21 օխային քովին կոտորակը վերի 32 օխային քովին է կոտորակէն հանեցինք մնաց ։ ։ Եւ ըսել է թէ իրեն քովը մնացած է աս շէքէրէն 11 օխայ, ու ։ ։ որ է 100 տրամ:

Օրինակ ե. Եթէ աս կոտորակներս դուռընչին $\frac{2}{3}$ և $\frac{2}{3}$ հանելու ըլլանք ասոնցմէ $\frac{3}{4}$, $\frac{2}{3}$. որչափ կրմնայ:

Հաշիւ.

$$\frac{3}{4} \cdot \frac{2}{3} = \frac{6}{4}$$

$$\frac{2}{3} \cdot \frac{3}{4} = \frac{3}{4}$$

$\frac{2}{3}$ հաշումնայ:

Պատուախան. $\frac{2}{3}$ կրմնայ.

Աս օրինակիս մեջ որովհետեւ երկու կոտորակ ուրիշ երկու կոտորակէն պիտի հանէինք, այսինքն՝ $\frac{2}{3}$ և $\frac{2}{3}$, $\frac{3}{4}$ և $\frac{2}{3}$ ։ անոր համար նախ՝ առաջին երկու պատիկ կոտորակները գումար ըրինք և ելան $\frac{3}{4}$. Ետքը միւս մնացած երկու մեծ կոտորակներն ալ գումար ըրինք, անոնք ալ ելան $\frac{2}{3}$, յետոյ $\frac{2}{3}$ ը հանեցինք $\frac{2}{3}$ ։ մնացորդը եղաւ $\frac{1}{2}$:

ՅՈՒՍՏԵՐ Զ.

Կոտորակները բազմապատկելու գումար:

Նախ՝ կոտորակները բազմապատկելու համար հարկաւոր չէ որ ամենուն յայտարարներն ալ նոյն ըլլան, այլ բաւական է մեկուն համարիչը միւսին համարիչին հետ, և մեկին

յայտարարը միւսին յայտարարին հետ բազմապատկել, որոնցմէ ելածը է արտադրեալ ան կոտորակներուն :

Եշրկորդ՝ եթէ մէկ ամբողջ թիւ մը կուղենք կոտորակի մը հետ բազմապատկել, պէտք է որ ան ամբողջին տակը գիծ մը քաշենք, ու 1 դնենք, որն որ կոտորակի պէս կըլլայ, և այնպէս մէկզմէկու հետ բազմապատկենք :

Եշրորդ՝ խան կոտորակները բազմապատկելու համար պէտք է որ բոլոր ամբողջները կոտորակի դարձնենք, բազմապատկելով ամմէնուն ամբողջը իր կոտորակին յայտարարով, բայց համարին ալ վրան դարնելով . բնչպէս որ վերը (Եշր. 31) ըսինք :

Չորրորդ՝ եթէ շատ կոտորակներ բազմապատկելու ըսանքնէ մէկզմէկու հետ, պէտք է որ նախ ամմէն համարիները, յետոյ անոնց յայտարարները բազմապատկենք, և այնպէս արտադրեալները գտնենք :

(Օրինակ ա. Ի՞նչ կարժէ չ օխայ զինին, եթէ օխան չ դուռուշ տալու ըլլաննէ :

$$\frac{1}{4} \times \frac{3}{4} = \frac{3}{16}$$

Պատասխան . $\frac{3}{16}$ դուռուշ .

(Օրինակ բ. Անրդուն մէկը տուն մը գնած էր 24000 զուռուշի . բայց պատրաստ ստակ չունենալով, վճարած էր միայն $\frac{3}{4}$ մասը բոլոր ստակին . Հիմա առ ծախողը քանի՞ դուռուշ գնողէն առած կըլլայ . և կամ թէ աւելի բացայացը ըսեմ, ի՞նչ կընշանակէ առ $\frac{3}{4}$ մասը բոլոր ստակին :

$$\frac{24000}{1} \times \frac{3}{4} = \frac{72000}{4} = 18000$$

Պատասխան . 18000 դուռուշ .

Առ օրինակիս մէջ ամբողջը կոտորակի հետ պիտի բազմապատկենք, այսինքն՝ 24000 դուռուշը $\frac{3}{4}$ ի հետ, անոր համար առ ամբողջին տակը գիծ մը քաշեցինք, ու տակը 1 զրինք, ^{*)} որ կոտորակի ձև եղաւ, ետքը

^{*)} Եշրուր իսպակը, թէ ամբողջը իւ իսպակը յէ իսպակը . պէտք է որ անոր դուռը թէ ու գիծը իւ դուռը, ու 1 դուռը, այսինքն՝ յայտարարը ու ուղարկը . ու ըստոյ իսպակը .

բազմապատկեցինք ասոնք մէկզմէկու հետ ելաւ $\frac{72000}{4}$,
ասի իմանալու համար, թէ քանի՞ զուռուշ կընէ, հա-
մարիչը յայտարարին վրա բաժնեցինք, ելաւ 18000
զուռուշ :

Օրինակ դ. Եթէ մէկ կանգուն կտաւը կարժէ $1\frac{1}{4}$
զուռուշ, քանի՞ կընանք դնել $\frac{3}{4}$ կանգունը :

$$\begin{array}{r} \text{աշխե.} \\ 1\frac{1}{4} \times \frac{3}{4} \end{array}$$

$$\frac{3}{4} \times \frac{3}{4} = \frac{9}{16} = 1\frac{1}{16}$$

Պատասխան . $1\frac{1}{16}$ զուռուշով .

Առ տեղու որովհետեւ խառն կոտորակը պարզ կո-
տորակի հետ պիտի բազմապատկեցինք, անոր համար աս
խառն կոտորակը անյատուկ կոտորակի դարձուցինք, որ
եղաւ $\frac{3}{4}$. Ետքը քովը դրինք $\frac{3}{4}$ կոտորակն ալ, բազմա-
պատկեցինք մէկզմէկու հետ, ելաւ $\frac{3}{4}$, որ կընշանակէ 1
զուռուշ ու $\frac{3}{4}$ ը զուռուշին :

Օրինակ դ. Եթէ մէկ չէրի փայտը $21\frac{3}{4}$ զուռուշ
կուտաննէ . 20 չէրի փայտին համար քանի՞ զուռուշ
պէտք է :

$$\begin{array}{r} \text{աշխե.} \\ 21\frac{3}{4} \times 20 \end{array}$$

$$\frac{87}{4} \times \frac{20}{1} = \frac{1740}{4} = 435$$

Պատասխան . 435 զուռուշ .

Օրինակ ե. Ուրդուն մէկը գնած էր $7\frac{1}{2}$ կանգուն
չուխայ, վճարելով ամմէն մէկ կանգունին $8\frac{1}{2}$ զուռուշ .
ամմէնը մէկտեղ ի՞նչ կարժէ :

$$\begin{array}{r} \text{աշխե.} \\ 7\frac{1}{2} \times 8\frac{1}{2} \end{array}$$

$$\frac{15}{2} \times \frac{17}{2} = \frac{660}{4} = \frac{66}{1} = 66$$

Պատասխան . 66 զուռուշ .

Օրինակ զ , Ե՞նչ արտադրեալ կելլէ աս դուռու-
շն կոտորակներէն ՝ ՝ , ՝ ՝ . Եթէ մէկզմէկու հետ բազ-
մապատկելու ըլլանկընէ :

Հային .

$$\frac{1}{2} \times \frac{1}{3} \times \frac{1}{5} = \frac{1}{30} = \frac{1}{2}$$

Պատասխան . $\frac{1}{2}$.

ՅՈՒԹԻՒՆ 1:

Կամաց առաջ կոտորակները բաժանելու համար հար-

կառոր չէ ասոնց յայտարարները մէկ ընդհանուր յայ-
տարարի գործնել , հապա ամմէն մէկունը ինչպէս էնէ ,
նշյնը պէտք է պահել :

Այրկրորդ՝ որպէս զի սյսպիսի կոտորակները շիտակ
բաժանում ընենք , նոյնելու է յառաջ , թէ որ կոտորակը
բաժանելի է , և որը բաժանարար : Վանելէն ետքը
պէտք է բաժանարարին համարից յայտարար ընել , ու
յայտարարը՝ համարիւ . յետոյ աս բաժանելի կոտորա-
կին քովը դնելով՝ մէկզմէկու հետ բազմապատկելու է ,
սյսինքն՝ համարից՝ համարիչն հետ , ու յայտարարը՝
յայտարարին հետ , և ինչ կոտորակ անկից կելլանէ՝ ան
է քանորդը :

Այրրորդ՝ եթէ բաժանարարին , կամ բաժանելիին ,
և կամ երկուքին հետ ալ ամբողջ թիւեր ըլլաննէ , պէտք
է որ ասոնք նախ՝ անյատուկ կոտորակ ընենք . ինչպէս
վերը (Աշխ. 31) զրինք , և այնպէս բաժանումը ընենք՝
վերի երկրորդ կանոնին ըստին պէս :

Չորրորդ՝ եթէ ամբողջ թիւ մը պէտք ըլլայ բաժա-
նել կոտորակի մը վըսա , պէտք է ան ամբողջին տակը 1 զնել ,
որ կոտորակի պէս կըսայ , ու ետքը բաժանարար կոտորա-
կին համարից՝ յայտարար , ու յայտարարն ալ համա-
րիւ ընել , և բազմապատկել մէկզմէկու հետ , ինչպէս որ
վերը ըսինք :

Օրինակ ա. Եթէ աս կոտորակս զուռուշին է բաժանելու ըլլաս աս մէկալ է կոտորակին վրա, ի՞նչ քանորդ կելլէ:

Աշխե.

$$\frac{1}{2} : \frac{2}{3}$$

$$\frac{1}{2} \times \frac{2}{3} = \frac{1}{3} = \frac{6}{18}$$

Պատասխան . $\frac{6}{18}$.

Այս աս օրինակիս մէջ է բաժանարար ըլլալուն համար, համարիչը յայտարար, ու յայտարարը համարիչը ըրբեք, և այնպէս բաժանելիին հետ բազմապատկեցինք, որոնց արտագրեալը ելաւ $\frac{4}{9}$, աս ալ ըստ կանոնի պղտիկցընելով հաւասարեցաւ $\frac{6}{18}$ ն:

Օրինակ բ. Արդուս մէկը 4 է կանգուն չուխայ զնած էր, ամմէնուն մէկտեղ վճարելով 48 է զուռուշ. Հիմա աս մարդս կուզէ իմանալ, թէ մէկ կանգունը իրեն քանիով եկած է:

Աշխե.

$$4 \frac{1}{2} : 48 \frac{2}{3}$$

$$\frac{9}{2} : \frac{3 \frac{2}{3}}{3} = \frac{3}{2} \times \frac{3 \frac{2}{3}}{3} = \frac{7 \frac{4}{3}}{7 \frac{2}{3}} = 10 \frac{5 \frac{4}{3}}{7 \frac{2}{3}} = 10 \frac{3}{4}$$

Պատասխան . $10 \frac{3}{4}$ զուռուշ.

Առա տեղս որովհետեւ թէ բաժանարարը, և թէ բաժանելին ամբողջ թիւներ ունեն, քովերնին, անոր համար նախ՝ ասոնք անյատուկ կոտորակի դարձուցինք, ու ետքը ըստ կանոնի կոտորակաց բաժանման՝ բաժանեցինք:

Օրինակ գ. Եթէ 32 ամրող զուռուշը բաժանելու ըլլանք է կոտորակին վրա, քանորդը ի՞նչ կելլէ:

Աշխե.

$$\frac{3}{5} : \frac{3 \frac{2}{3}}{1}$$

$$\frac{3}{5} \times \frac{3 \frac{2}{3}}{1} = \frac{1 \frac{6}{3}}{3} = 53 \frac{1}{3}$$

Պատասխան . $53 \frac{1}{3}$ փարայ . այսինքն՝ 1 զուռ. . $13 \frac{1}{3}$ փար.

Առա ալ ամբողջները կոտորակի վրա բաժնելու համար՝ զանոնք կոտորակի ձեւ խօժեցինք, տակը 1 թիւը զնելով . ու յետոյ բաժանումը ըրբնք բազմապատկելով:

՞Օւանինալենք . Եթէ մէկը կռւղէ իմանալ , թէ մէկ թիւ մը քանիներորդ մասն է մէկ ամբողջի մը . զորօրինակ 48 տրամը՝ քանիներորդ մասն է օխային , պէտք է որ աս երկու տեսակ թիւն ալ , այսինքն՝ Եթէ օխան , և Եթէ 48 տրամը մէկ ընդհանուր բաժանարարով մը միօրինակ ոյնչափ պղտիեցրնէ , մինչև որ ոչ ան բաժանարարով , և ոչ ուրիշով մը բաժանելի ըլլան , ու ետքը ինչ որ քանորդ կըմնայ՝ կռտորակի ձեռվ գնէ՝ յայտարար ընելով միշտ մեծ թիւը , այսինքն՝ ամբողջն մնացածը , և համարիչ միւս պղտիկ մնացած թիւը , ու առավ կիմնացուի թէ քանիներորդ մասն է եղեր :

(Օրինակ ա . Վանիներորդ մասն է օխային 48 տրամը :

Հաշիւ .

$$8 : 48 = 6$$

$$8 : 400 = 50$$

$$2 : 6 = 3$$

$$2 : 50 = 25$$

Պատասխան . չ:

Ասոր մէջ նախ՝ 400 տրամը՝ որ մէկ օխայ կընէ , ու 48 տրամն ալ՝ 8ի վրա բաժնեցինք , և ելաւ մէկը 6 , իսկ միւսը 50 : Աս թիւներս դարձեալ 2ի վրա բաժնելով՝ 3 և 25 ելան , և որովհետեւ ատոնք ալ չեն բաժանուեր , անոր համար կռտորակի ձեռվ դրինք այսպէս չէ . որ ըսել է թէ 48 տրամը , օխային 25 մասին երրորդ մասն է :

(Օրինակ բ . Վանիներորդ մասն է դուռըշն 18 փարան :

Հաշիւ .

$$2 : 18 = 9$$

$$2 : 40 = 20$$

Պատասխան . չ:

Գ. Լ. Ա. Խ. Խ. Օ.

Համեմատութիւն չըս . որ է երեսի խնդիր :

Ա. մեջն համեմատութիւն պէտք է որ չօրս անդամ ունենայ , որուն երկու ծայրինները՝ ուրաքանչն անդամ . և մէջինները՝ մէջն անդամ կանուանուին : Ասոնց կարգը հաշուի մէջ ասանել է :

$$8 : 4 = 6 : 3$$

Ա. զործողութեանս մէջ երկու կետը բաժանուամ չիցրցուներ , հապա համեմատութիւն կընշանակէ : “Եմանապէս երկու գիծն ալ որ միատեղ մէկզմէկու տակ դրբուած են . ինչպէս որ վերը (Աշխ. 24) ըսմէր , հաւասարութեան նշան է , որ ըսել է , թէ ինչպէս 8 4ին հետ կըրադդատուի , նոյնպէս ալ 6ը՝ 3ին հետ :

Եթէ մէկը կուզէ իմանալ , թէ աս թուարանական գործողութիւնս ինչ բանի մէջ կըզործածուի . կըրնայ վարի դրած օրինակներնէս իմանալ , և հոն յայտնի կըտեսնէ , թէ ուրիշ բան չէ , բայց եթէ երեք ձանցած թիւերնէս , չորրորդ չի ճանցուածը կըդանենք : Եւ որովհետեւ վերը ըսմէր , թէ համեմատութիւնը միշտ չօրս անդամ պիտի ըլլայ , աս պատճառաւ , չի գիտցուած անդամին տեղ կըդնենք + գիրը , որով համեմատութիւնը կըլլայ դարձեալ չօրս անդամ , ու ետքը կըսկըսինք վնարուել , թէ աս + գիրս հոս տեղս ինչ թիւի տեղ դրուած է , զորօրինակ աս համեմատութեան մէջ :

$$25 : + = 5 : 1$$

Հոս տեղս + , 5 կընշանակէ . ինչպէս որ դուն ալ կիմանաս՝ ասոր գտնալու կանոնները սորվելէդ վերջը :

Բայց գիտնալու է նախ՝ որ աս զործողութեանս մէջ՝ ամեննեին սովորութիւն չի կայ կոտորակ գործածել , և եթէ հանդիպելու ըլլայ հաշուի մէջ , որ համեմատութեան անդամներուն մէկը , կամ երկուքը՝ և կամ բոլորն ալ կոտորակ ըլլան , պէտք է որ նախ՝ զանոնիք ամբողջ թիւ ընենք , և յետոյ աննցըմով մեր հաշիւը յառաջ տանինք :

Կոտորակները ամբողջ թիւ ընելու եղանակը շատ գիւրին է, պյանքն՝ պէտք է որ նախ՝ կարգաւ շարենք ամեն անդամները, և իւրաքանչիւր համարիչները արտաքին անդամներուն, հետզհետէ բազմապատկենք իւրաքանչիւր միջին անդամներուն յայտարարներուն հետ։ Նոյնպէս ալ իւրաքանչիւր միջին անդամներուն համարիչները՝ արտաքին անդամներուն յայտարարներուն հետ, որոնց եթէ արտադրեալները մէկ տողի մէջ կարգաւ շարելու ըլլանքնէ առանց յայտարարի, նոյն զօրութիւն կունենան իրենց կոտորակին հետ։ Բնչպէս որ բացայսա կրտեանեա հետևեալ օրինակիս մէջ։

Ա. Կոտորակս համեմատութեան $\frac{10}{10} : s = \frac{33}{5} : \frac{44}{9}$ հաւասար է աս ամբողջ թիւերուս $20 : s = 2970 : 220$ ։ որովհետև վերի զրած կանոնիս կերպով գրած ենք։

Ա. ախ՝ 20 համարից աս կոտորակիս մէջ՝ արտաքին անդամ ըլլալով, պէտք էր առաջին միջին անդամին յայտարարին հետ բազմապատկել, բայց աս միջին անդամը անծանօթ ըլլալուն համար, անհնար էր բազմապատկուիլ, աս պատճառաւ ամբողջին մէջը զրինք նոյն 20 թիւը։ իսկ առաջին միջին անդամը բոլորովին անծանօթ ըլլալուն համար՝ չէր կրնար ամենեին ուրիշին հետ բազմապատկուիլ, անոր համար առանց բազմապատկութեան անի ալ երկրորդ անծանօթ անդամ ըրինք ամբողջ թիւերուն։ Քետոյ երրորդ անդամին համարից՝ բազմապատկեցինք 9 և 10 յայտարարներով արտաքին անդամներուն, ու անոնցմէ ելած 2970 արտադրեալը՝ ըրինք երրորդ անդամ նոր համեմատութեան։ Ա. պյանքս ալ վերջի անդամին համարից՝ բազմապատկելով 5 միջին անդամին յայտարարին հետ, ելած արտադրեալը՝ չորրորդ անդամ ըրինք նոր համեմատութեան։ Ա. պյանքս նոյն համեմատութիւն է $20 : s = 2970 : 220$, ինչ որ $\frac{10}{10} : s = \frac{33}{5} : \frac{44}{9}$ ։

Երկրորդ՝ պէտք է զիանալ որ՝ եթէ համեմատութեան անդամները մէծ են, զանոնք կրնաս պատիկցունել առանց իրենց զօրութիւնը փոփոխելու, եթէ կրզա-

նես անանեկ մէկ ընդհանուր բաժանարար մը, որուն վրա կարող ըլլաս հետզհետէ բաժանել արտաքին և միջին անդամները, գնելով անոնցմէ ելած քանորդները իրենց տեղը : Ի՞այլ բաժանելու ժամանակդ լաւ պէտք է մուշ դրութիւն ընեն, որ միշտ առանց շփոթութեան բաժանես, այսինքն՝ մէյ մը միջին, մէյ մը արտաքին անդամը նոյն թիւին վրա բաժանելով, և աս կարգաւ շարունակէ, մինչեւ որ կարող չըլլաս նոյն թիւն ալ այսպէս բաժանել : Հետոյ նայէ որ մէկ ուրիշ ընդհանուր բաժանարար մը կայ արգեօք, որ նոյն մնացած անդամները կարող ըլլաս վերի եղանակաւ միօրինակ դարձեալ բաժանել, եթէ կրգանես՝ ակսէ անով բաժանումդ ընել, իսկ եթէ չէ, գիտցիր որ ան մնացած անդամները կարող չեն ալ աւելի պղտիկնալ . ինչպէս աս համեմատութիւնս . 27 : * = 2970 : 220 այսպէս պէտք է պղտիկն ըլնել :

$$\begin{aligned} 27 : * &= 2970 : 220 \\ 27 : * &= 297 : 22 \\ 3 : * &= 33 : 22 \\ 1 : * &= 11 : 22 \\ 1 : * &= 1 : 2 \end{aligned}$$

* ախ՝ մենք պղտիկցուցինք երկրորդ միջին անդամը այսինքն՝ 2970ը վերջին արտաքին անդամին հետ որ է 220, 10ի վրա զանոնք բաժնելով . միջին անդամին քանորդը ելաւ 297 . իսկ արտաքինին 22 . և այսպէս նոյն առջի համեմատութիւնը մնաց 27 : * = 297 : 22 . ինչպէս վերի ըերած օրինակիս երկրորդ տողին մէջ կրտեսնես : Ի՞այլ ասոնք որովհետեւ ալ 10ի վրա չէին բաժնուելք՝ անոր համար 9 թիւը ձեռք առինք՝ որուն վրա դարձեալ բաժանելով նոր գտած միջին անդամը այսինքն՝ 297 ու 27 առաջին արտաքին անդամը . միջինին քանորդը ելաւ 33 . և արտաքինին 3 . ուստի նոյն համեմատութիւնը եղաւ այսպէս 3 : * = 33 : 22 . ինչպէս վերի օրինակին երրորդ տողին մէջ կրտեսնես : Ետքը նոյն 3 արտաքին անդամը՝ և 33 միջինը՝ 3ի վրա բաժնելով արտաքին ան-

դամին քանորդը ելաւ 1. խակ միջնին 11. ուստի նոյն համեմատութիւնը մնաց $1 : * = 11 : 22$. ինչպէս վերի օրինակին չորրորդ տաղին մէջ կրտեսնես։ Պահանջութիւնը մընալ առանց պատիկցունելու, որպէս զի կարող ըստյ աշկերտը իր վարպետին առջեր պատիկցունել։

8910 : * = 6210 : 4348.

Երրորդ՝ աս ալ պէտք է զիտնալ որ՝ համեմատութիւնը երկու կրտաժնուի, ուրիշ և բառորդի։ Պարզը չորս անգամ ունի. ինչպէս վերը ըսմէք, որոնցմէմէկը միշտ անծանօթ է։ Խակ բազազրեալը շատ անգամ ներ կունենայ, և ան անգամներուն՝ երրեմն մէկը, երրեմն երկուքը, և երրեմն երեքը, և այլն. անծանօթ կրպան։

Պարձեալ՝ աս անծանօթ անգամները գտնելու համար, երրեմն ուղղ խոնան համեմատութեան կրցործածենք, և երրեմն, խորոշուի։ Ուղիղ կանոն համեմատութեան կրսուի, եթէ այսպիսի խոնդիրները հաշիւ ընելուանենը, անգամներուն կարգը ըստ ամենայնի կրպահենք, ինչ կարգաւ որ խոնդրոյն տակը շարուած էնէ։ Խակ խոտորնակ կանոն համեմատութեան անի կրսուի, երրոր խոնդրոյն տակը գրուած արտապին անգամը հաշիւ ընելուժամանակ միջնին կրնենք, խակ միջնինը՝ արտապին, բայց ասի պէտք է խմանալ ուրիշ անգամներուն վրա և ոչ թէ անծանօթ անգամին։ Խակ թէ ուստի պէտք է խմանալ, արդեօք մէկ խոնդիր մը խոտորնակ համեմատութեան կանոնով պիտի ըստյ, թէ ուղիղ։ Վարը խոտորնակ համեմատութեան մէջ կրխօսինք։

Վասնք աշկերտը լաւ միտք առնելին վերջը, պէտք է որ վարի դրած կանոններն ալ սորզի, թէ ինչպէս պէտք է գտնել աս անծանօթ անգամը։ զորօրինակ աս խոնդիրս։

Եթէ 4 օխայ պանիրը 6 դուռուշ կարժէ, 6 օխան քանի՛ կրնէ։ Ամաս հաս տեղս երեք ծանօթ անգամ կայ այսինքն՝ 4, 6, 6, և մէկ մի ալ անծանօթ որն որ կուղենք զիտնալ։

Ապահ և առաջ՝ թէպէտ հոս տեղս մէկ անծանօթ անդամ կայ, բայց ուրիշ օրինակներուն մէջը որչափ ըլլաննէ, անոնց տեղը պէտք է որ մէկ գիր մը դնենք, եթէ մէկ անծանօթ անդամ է՝ ո գիր, եթէ երկու՝ ու է. եթէ երեք՝ ու է. ու և այլն:

Նշրկորդ՝ սկսէ անդամները զցյդ զցյդ (չիփտ չիփտ) շարել, բայց պէտքը չէ որ խնդրոյն մէջ ինչ կարգաւ գրուած են, նոյն կարգը պահես նաև շարելու ժամանակ. այլ դանոնք միայն քովէ քով պէտք է դնել, որոնք որ մի և նոյն տեսակէ են, համեմատութեան նշանով մը զատած մէկզմէկէ. իսկ ուրիշ տեսակէն եղածներն ալ զատ իրենց տեսակին հետ դնելով, առաջիննեն տակը պէտք է նշանել. ինչպէս նոյն վերի օրինակը. Եթէ 4 օխայ պանիրը 6 զուռուշ կարժէ, 6 օխան քանի կընէ. պէտք է բառ կանոնի այսպէս շարել.

(Օխայ. 4: 6

Դ ուռուշ. 6: *

Ապահ 4 և 6 օխաները մի և նոյն տեսակ ըլլալով մէկ տողի մէջ դրինք զանոնք՝ զատելով մէկզմէկէ համեմատութեան նշանով, իսկ 6 և 4 ժնտուած դուռուշներն ալ առնց տակը զատ շարեցինք՝ որովհետեւ զատ տեսակ են վերինէն:

Նշրկորդ՝ աս անդամները որոնք որ տակէ տակ զոյդ շարեցինքնէ, անոնք պէտք է վերջէն մէկ տողի մէջ շարել, և շարելու ժամանակ միշտ աս կարգս պահելու է այսինքն՝ նախ՝ զիծ մը քաշէ անոնց տակը, ու անծանօթ համեմատութիւնը գիր անոր տակը, յետոյ հաւասարութեան նշան մընալ քաշելով անոնց առջեւը՝ մէկալ վերի ծանօթ համեմատութիւնն ալ անոր քովը գրէ որ կըլլայ մէկ տողի մէջ չըստ անդամ, երկու արտաքին և երկու միջին. ինչպէս դարձեալ նոյն օրինակը դնենք.

(Օխայ. 4: 6

Դ ուռուշ. 6: *

Վա օրինակիս մէջ անծանօթ համեմատութիւնն էր 6: + դուռուշները, ուստի և ասոնք առաջին համեմատութիւն ըրբնք, մէկ տողի մէջ շարելու ժամանակ, յետոյ հաւասարութեան դիմ մը քաշելով ասոնց առջեւը՝ դրբնք միւս ծանօթ համեմատութիւնն ալ, և այսպէս մէկ տողի մէջ եղան երկու արտապին, և երկու միջին անդամներ:

Չորրորդ՝ բազմապատկէ երկու արտապին անդամները մէկզմէկու հետ, ու անոնցմէ ելած արտագրեալը բաժանէ միջին մեացած անդամին վրա, որոնց քանորդը նոյն անծանօթ անդամը կընչանակէ, ինչպէս ասի.

(Օ)սայ. 4: 6

Դ տռուշ. 6: *

6: * = 4: 6 = 9 դուռուշ.

Ե՞ս հոս տեղու երկու արտապին անդամները այսինքն՝ 6ը՝ 6ին հետ բազմապատկեցնէք, ելաւ. 36. ասի ալ բաժանելով 4 միջին անդամին վրա, ելաւ քանորդը 9, որ ըսել է թէ 4 օխայ պանիրը՝ 6 դուռուշ կարժէնէ, 6 օխան ալ 9 դուռուշ կարժէ:

Ի՞սկ հոս պէտք է միտք դնես որ՝ երրոր անծանօթ անդամը՝ առաջին արտապին անդամ համեմատութեան ըլլանեէ, անբազմապատկելի բազալով ասի, ան ատենը երկու միջին անդամները մէկզմէկու հետ բազմապատկէ, ու վերջէն արտապին անդամին վրա բաժնէ. ինչպէս որ կըտեսնես վարը (Երես 84. Էնդ. 4.):

Հինգերորդ՝ յառաջ քան անդամները բազմապատկելու ու բաժանելու անծանօթ թիւը գտնելու համար, փնտուէ նախ՝ մէկ ընդհանուր բաժանարար մը, որով կարող ըստա անդամները պղտիկցունել առանց իրենց զօրութիւննին փոխելու, ինչ եղանակաւ որ վերը սորիվեցուցնէք. և երրոր ուրիշ թիւ մը չես գտներ ալ աւելի պղտիկցունելու նոյն անդամները, ան ատենը՝ բազմապատկէ ու բաժանէ, և այսպէս շատ դիւրին կըլլայ բաժանումը, քան թէ առանց պղտիկցունելու անդամները.

ինչպէս աս համեմատութիւնը . եթէ 8 օխայ եկմէն խաչ՝ վլն 32 դուռուշ կարժէ . 40 օխանք քանի՛ կարժէ . ասի գտնելու համար վերը սորվեցուցած կանոններուս եղանակաւ , պէտք է որ այսպէս շարես .

(Օխայ . 8 : 40

Դուռուշ . 32 : *

$$32 : * = 8 : 40$$

Հիմա աս * տարիս զօրութիւնը գտնելու համար , պէտք է որ 32ը բազմապատկենք 40ին հետ . ինչպէս որ չորրորդ կանոնը կըսէ , ու յետոյ 8ի վրա բաժնենք . բայց զիւրութեան համար , կընաս գուն նախ՝ 8ի վրա բաժնել 32ը , որուն քանորդը կելլէ 4 . յետոյ միջին 8 անդամն ալ բաժնէ 8ի վրա , կելլէ 1 . և այսպէս վերի համեմատութիւնը հաւասար կըլլայ 4 : * = 1 : 40ին հետ . ուստի հիմա բազմապատկէ 4ը՝ 40ին հետ , ու արտադրեալը բաժնէ 1ին վրա , կելլէ 160 , որ ըսել է թէ 40 օխայ խաչի 160 դուռուշ կարժէ :

Ա եցերորդ՝ որչափ որ կոտորակ կըհանդիսի համեմատութեան մէջ , նախ՝ զանոնք ամեռող թիւ ըրէ , ու ետքը ըստ կարդի համեմատութեան՝ անդամները շարէ . ինչպէս որ վերը սորվեցուցինք (Աշխ. 77) :

Եօթներորդ՝ ամմէն խառն կոտորակներն ալ անյատուկ կոտորակ ըրէ . և աս բանիս ըստ միոք զիր՝ որ անդամները ինչ բանի հետ կըբաղդատուիննէ մէկզմէկու հետ , նոյն տեսակ ըլլան . ապա թէ ոչ հաշիւդ օխայ կելլէ . զորօրինակ , տէնկը ոչ երրէք կընաս օխային հետ բաղդատել , և կամ զուռուշը փարպյին հետ , հապա այսպիսի դիպուածի մէջ , կամ տէնկը՝ օխայի պիտի գարձնես , կամ օխան՝ տէնկի . նոյնպէս ալ կամ փարպյան կոտորակ զուռուշի պիտի գարձնես , և կամ զուռուշը՝ փարպյի . ինչպէս , եթէ խնդրոյն մէջը կուզես 8 օխայ և 2 տէնկը բազդատել ուրիշ օխայի հետ , պէտք է որ տէնկը այսպէս կոտորակ ընես չծծ և անոր քովը անմիջապէս

զնես իր ամբողջ թիւը որ կը լայ խառն կոտորակ պյառէս
8 չծծ օխոյ : *)

Արդէս զի կարող ըլլան նոր սորվողները առ զրած
կանոնները բմբանել , ու իրենց մուաց մէջ տապաւորել ,
բայ կը համարիմ հօս տեղս , պէսպէս խնդիրներ , ու օրիւ
նակներ գնել , իւրաքանչիւրոց լուծումը՝ իրենց քովու
անմիջապէս նշանակելով :

Խայց միանգամայն վարպետներուն ալ կը ծանու-
ցանենք , որ բաւական չի համարին իրենց աշակերտացը
պարզ մէջի օրինակները սորվեցնել , հապա թող պա-
տուիրեն անոնց որ աս զբլէն դուրս , իրենք իրենցմէ-
ալ օրինակներ շնչեն . վասն զի թուարանութիւնը դործ-
նական զիտութիւն ըլլալով , որչափ որ մէկը աւելի ՚ի
զործ կը դնէ , այնչափ ալ աւելի իրեն աս զործողու-
թիւնը կը դիւրինայ , ու կանոններուն ստուգութիւնը
կը մըրսնէ :

Խնդիր ա . Եթէ 3 կանգուն չուխան կարժէ 18
զուռուշ . 9 կանգունը քանիով կը նանք գնել :

Կանգուն . 3 : 9

Դուռուշ . 18 : *

$$18 : * = 3 : 9$$

$$18 : * = 1 : 3 . \text{ուստի } k = * = 54.$$

Պատասխան . 54 զուռուշով .

Այս օրինակիս մէջ , նախ խնդրոյն մէջի ամմէն տե-
սակները վարը մէկզմէկու քով շարեցինք . այսինքն՝ 3
և 9 կանգունը մէկ տողի մէջ , իսկ 18 և + զուռուշները
անոնց տակը մէկզմէկու քով ուրիշ տողի մէջ : Ետքը
անոնց տակը զիծ մը քաշեցինք , ու ինչպէս որ համեմա-

*) Եթէ Բէլլ Շուտը կուտածէ , Եթէ ինչո՞ւ առ չծծ իսպա-
ռուս օխոյին գոտուն , գործողութեանը յայդնէ է , ինչու-
ոք 1 օհան 1600 տեսի ինեւ , Եթէ առ 2 տեսիը
պարզից անենքնէ 2է զըս հաստաբարէն բաժնելով
իլլույ չծծ :

տութեան երրորդ կանոնը կրզրուցէ (Արև 80), անծանօթ համեմատութիւնը՝ այսինքն՝ 18 և + ղուռուշները գծին տակը առաջն համեմատութիւն ըրբնք . յետոյ ասոնց տաջեր հաւասարութեան գիծ մը քաշելով՝ դրբնք միւս համեմատութիւնն ալ, այսինքն՝ 3 և 9 կանգունը, որ եղաւ մէկ տողի մէջ չորս անդամ :

Վառնք որպէս զի դիւրաւ հաշիւ ընենք, նախ՝ անդամները ընդհանուր բաժանարարի մը վրա բաժանելով պղտիկցուցինք, այսինքն՝ երկրորդ միջին, և վերջի արտաքին անդամները 3ի վրա բաժնելով, որ ելաւ 18 : + = 1 : 3 . ինչպէս որ վերը գծին տակի երկրորդ տողը կրտեսնես :

Ետքը երկու արտաքին անդամները, այսինքն՝ 18 և 3ը մէկզմէկու հետ բազմապատկեցինք՝ ու միջին 1 անդամին վրա բաժնեցինք, ելաւ 54, ուստի և իմացանք որ խնդրոյն մէջի + անծանօթ անդամը 54 ղուռուշ կրնշանակէ եղեր, և այսպէս 9 կանգուն չուխան 54 ղուռուշով կրնայ գնուիլ :

Վակից վերջի զրած խնդիրնիս բոլոր առ Եղանակաւ ըրած ենք, անոր համար ամմէնուն տակը ծանօթութիւն չենք դներ :

Խնդիր բ. Եթէ 5 չէքի փայտը 90 ղուռուշ կարծէ, 33 չէքին, քանի՛ կընէ :

Չէքի. 5 : 33

Դ. 90 : *

$$90 : * = 5 : 33$$

$$18 : * = 1 : 33 \cdot \text{ուստի } 18 : * = 594$$

Պատասխան . 594 ղուռուշ .

Խնդիր դ. Խնչ կարծէ 33 օխայ բան մը, եթէ անոր 5 օխան 90 ղուռուշ ըլլանէ :

Դ. 90 : *

Օխայ. 33 : 5

$$* : 90 = 33 : 5$$

$$* : 18 = 33 : 1 \cdot \text{ուստի } * : 18 = 594$$

Պատասխան . 594 ղուռուշ .

Հաս տեղու որովհետեւ անծանօթ թիւը առաջին անգամ եղած է համեմատութեան, ու անբազմապատկելի բլուալով, մէջի միջին անդամները բարձմապատկեցինք, և անոնց արտադրեալը վերջի արտաքին անդամին վրա բաժնեցինք: Այսպէս պէտք է միշտ ընել. Եթէ այսպիսի զիազուած կըհանգիսինէ, այսինքն՝ երբոր խնդիրը հարցումայ կըսկսինէ:

Խոնդիր դ. Եթէ 6 ձի 60 կենդինար *) բեռ կըքաշեննէ, 80 կենդինարին՝ քանի՞ ձի պէտք է:

Ձի. 6 : *

Կենդինար. 60 : 80

$$6 : * = 60 : 80$$

$$1 : * = 1 : 8 \cdot \text{ուստի } 1 : * = 8.$$

Պատասխան. 8 ձի.

Խոնդիր ե. Եթէ մէկը 7 խանդար ապրանքի համար 36 դուռուշ մաքս (կէօմիսկ) կըմճարէ. 49 խանդարին, քանի՞ պէտք է որ զմարէ:

Խանդար. 7 : 49

Դուռուշ. 36 : *

$$36 : * = 7 : 49$$

$$36 : * = 1 : 7 \cdot \text{ուստի } 1 : * = 252.$$

Պատասխան. 252 դուռուշ.

Խոնդիր դ. Եթէ 2 օխայ բարակ թիրէն 88 դուռուշ կարծէնէ. 2200 դուռուշով քանի՞ օխայ կընանք զնել:

Օխայ. 2 : *

Դուռուշ. 88 : 2200

$$2 : * = 88 : 2200$$

$$2 : * = 1 : 25 \cdot \text{ուստի } 1 : * = 50.$$

Պատասխան. 50 օխայ.

Խոնդիր է. Եթէ Կաերմանացւոց հասարակ 4 ոսկին 144 դուռուշ կընէ. 50 ոսկին քանի՞ դուռուշ կընէ:

*) Համարելու համար 100 օխայ կընանք:

Ասկի . 4 : 50

Դուռուշ . 144 : *

144 : * = 4 : 50

72 : * = 1 : 25 . ուստի և * = 1800 .

Պատասխան . 1800 դուռուշ .

Խնդիրը . Եթէ 600 դուռուշ զբամագլուխը ,*) 30 դուռուշ տարին շահ կրթերէ . 8000ը քանի՞ կրնայ բերել : Դրամագլուխ . 600 : 8000

Ծահ . 30 : *

30 : * = 600 : 8000

10 : * = 1 : 40 . ուստի և * = 400 .

Պատասխան . 400 դուռուշ .

Խնդիր թ . Եթէ մէկ օրոշ զբամագլուխ մը 10 տարուան մէջ 6000 դուռուշ շահ կրթերէնէ , քանի՞ տարի պէտք է սպասել , որ նոյն գլուխը 9000 դուռուշ բերէ :

Տարի . 10 : *

Ծահ . 6000 : 9000

10 : * = 6000 : 9000

5 : * = 1 : 3 . ուստի և * = 15 .

Պատասխան . 15 տարի .

Խնդիր ժ . Եթէ մէկ ստրկի գումար մը , փոխ տարվ մէկը ուրիշի մը հարիւրին 5ով , 400 դուռուշ կրթերէ . Տով տարու ըստնէ քանի՞ կրթերէ :

Ծահ . 5 : 8

Դուռուշ . 400 : *

400 : * = 5 : 8

80 : * = 1 : 8 . ուստի և * = 640 .

Պատասխան . 640 դուռուշ շահ .

*) Դրամագլուխ ըստ Հայոց պատմութեան . Հայոց պատմութեան առաջին պատմութեան մէջ առաջին պատմութեան հարիւրին ըստ Հայոց պատմութեան առաջին պատմութեան մէջ առաջին պատմութեան հարիւրին ըստ Հայոց պատմութեան առաջին պատմութեան :

Խնդիր ժա . Եթէ 200 օխայ ալիւրին արժողութիւնը (փահան) 25 զուռուշ է , 5 օխային քանի՞ է :

(Օխայ . 200 : 5

Վարժողութիւն . 25 : *

$$25 : * = 200 : 5$$

$$5 : * = 8 : 1 . \text{ուստի } * = \frac{5}{8} .$$

Պատասխան . $\frac{5}{8}$. որ է 25 փարայ .

Վս օրինակիս մէջ բազմապատկեցնք արտաքին անգամները որոնց արտադրեալը ելաւ 5 . և որովհետեւ աս 5 թիւս չի բաժանուիր 8ի վրա , աս պատճառաւ կոտորակի ձեռվ զրինկը այսպէս որ ըսել է 25 փարայ . ինչու որ 40ին մէջը 8 , հինկ անգամ՝ կայ . աս հինկը բազմապատկէ կոտորակին 5 համարիչով՝ կրնէ 25 . ինչպէս որ վերն ալ խօսեցանք ասոր վրա (Եշէս 31) :

Խնդիր ժր . Եթէ 14 օխայ շէքերը 22 զուռուշ կարժէնէ , 80 օխան որչափ կարժէ :

(Օխայ . 14 : 80

Վուռուշ . 22 : *

$$22 : * = 14 : 80$$

$$22 : * = 7 : 40 . \text{ուստի } * = 125 \frac{5}{7} .$$

Պատասխան . $125\frac{5}{7}$. որ է $125\frac{5}{7}$ զուռ . և 1 ստակ .

Վս օրինակիս կոտորակը , ամբողջ թիւ չենք կրնար ըսել , ինչպէս որ վերը առաջին օրինակը ըրինք , ինչու որ 7 , 40ին մէջ հինկէն աւելի կայ , և վեցէն պակաս , ասոր համար այսպիսի դիպուածներուն մէջ , պէտք է ինչ կոտորակ կեցանք անոր համարիցը բազմապատկել իր ամբողջին հիւտ , և արտադրեալը բաժանել իրեն յայտարարին վրա . զորօրինակ , վերը 880ը բաժանեցնք 7ի վրա , ելաւ քանորդը 125 զուռուշ , և աւելցաւ տակից կոտորակ է , աս զուռուշի կոտորակ ըլլալով , բազմապատկեցնք 5 համարիչը՝ 40ով , ելաւ 200 փարայ , բաժանեցնք առ փարաները 7 յայտարարին վրա , ելաւ քանորդը 28 փարայ , և դարձեալ աւելցաւ կոտորակ է . աս ալ փարայի կոտորակ ըլլալով , 4ը բազմա-

պատկեցինք Յով , և Եղաւ 12 ստակ . բաժնեցինք ասի 7ի մրա , Եղաւ քանորդը 1 ու աւելցաւ ասկից ալ կոտորակ է որ ըսել է մէկ ստակին 7 մասին 5 մասը՝ որ անտարակոյս կրնաս մէկ դի թողուլ առ օրինակիս մէջ , առանց վեասի մը :

Դնենք հոս տեղս առ աեսակ մէկ ուրիշ օրինակ մընալ վարժութեան համար :

Խնդիր ժգ . Խթէ մէկ ապրանքի մը 7 կենդինարը՝ 80 զուռուշ , 64 զուռուշով քանի՞ կենդինար կրնանք զնել :

Կենդինար . 7 : *

* 7 : 80 : 64

$$7 : * = 80 : 64$$

$$7 : * = 5 : 4 . \text{ուստի } 4 : * = 5 \frac{1}{2} .$$

Պատասխան . 5 կենդինար , և 60 օխայ .

ՅՈՒԹԱԿՈՎ Ա .

Բաղադրեալ համեմատութիւնը ամենեին պարզէն տարբերութիւն մը չունի , միայն թէ , փոխանակ չորս անդամին , երբեմն կունենայ վեց , երբեմն ութը , և երբեմն ալ աւելի :

Ասանկ հաշիները գտնելու համար , նախ և առաջ զատէ ամեն մէկ տեսակիները , ու մէկզմէկու տակ զցյդ զցյդ դիր . ինչպէս որ պարզ համեմատութեան համար ըսմէք , յետոյ դիծ մը քաշէ անոնց տակը , ու սկսէ շարել անդամները առ կարգով : “ Լախ և առաջ ” դիր անծանօթ համեմատութիւնը , յետոյ քաշէ դիծ մը հաւասարութեան , ու անոր քովը անմիջապէս կրցէ վերի առաջին համեմատութիւնը , իսկ մնացածները տակէ տակ շարելով բազմապատկէ , և ինչ արտադրեալ կելլէ անոնցմէ պղտիկցուր . վերջը սկսէ ըստ կարգի համեմատութեան մինտենլ , թէ ինչ զօրութիւն ունի եղեր ան անծանօթ + դիրը . ինչպէս առ խնդրոյս մէջ .

Խնդիր ա. Եթէ մէկ բեռնակիր (Համալ) մը 40 օխայ ծանրութեամբ բեռը 50 մղոն (միլ) հեռու տեղէ մը 400 զուռուշով կըրերէ . քանի զուռուշ ասոր պէտք է տալ , 30 օխայ ծանրութիւնը , 60 մղոն հեռուէն բերել տալու համար :

Օխայ . 40 : 30

Մղոն . 50 : 60

Պուռուշ . 400 : *

$$400 : * = 40 : 30$$

$$50 : 60$$

$$20 : * = 1 : 18 \cdot \text{աստիճան} = 360 \cdot$$

Պատասխան . 360 զուռուշ .

Այս աս օրինակիս մէջ ամենն տեսակ բաները , այսինքն՝ օխաները , մղոնները , և զուռուշները , նախ զզյդ զցյդ շարեցնիք , յետոյ դիծ մը քաշելով ասոնց տակը , ակսանք ասոնցմէնոր համեմատութիւն մը կազմել այսպէս :

Առաջ զրինք անծանօթ համեմատութիւնը , այսինքն՝ 400 և * զուռուշները , ու ետքը անոր քովը անմիջապէս համատութեան նշանով կըցեցնիք վերի առաջին համեմատութիւնը , այսինքն՝ 40 և 30 օխաները , իսկ մնացած՝ 50 և 60 մղոնները ասոնց տակը զնելով մէկզմէկու հետ բազմապատկեցնիք այսպէս 50 մղոնը 40 օխային հետ , 60 մղոնն ալ 30 օխային հետ . յետոյ ասոնցմէկան արտադրեալները պղտիկցունելով , մնաց միայն 20 : * = 1 : 18 , որ բանէ և 360 զուռուշ :

Այսպէս ըրած ենք ամենն ետևի դրած խնդիրներն ալ :

Խնդիր բ. Եթէ 100 հոգւոյ 9 ամիս բառական է հացի համար 540 չափ (քիլէ) ալիւր . որչափ պէտք է 8000 հոգւոյ 5 ամսուան համար :

Վեճինք · 100 : 8000

Չափ · 540 :

Վճիռ · 9 : 5

$$540 : * = 100 : 8000$$

$$9 : 5$$

$$60 : * = 1 : 400 \cdot \text{ուստի և } * = 24000 \cdot$$

Պատասխան · 24000 չափ ալիքը ·

Խնդիր գ · Եթէ 10 ձի 40 օր պահելու համար 100 զուռուշ պէտք է · քանի՞ զուռուշով կրնանք 6 ձի 20 օր պահել :

Չփ · 10 : 6

(Օր · 40 : 20

Վորուշ · 100 : *

$$100 : * = 10 : 6$$

$$40 : 20$$

$$10 : * = 1 : 3 \cdot \text{ուստի և } * = 30 \cdot$$

Պատասխան · 30 զուռուշով ·

Խնդիր դ · Եթէ մէկ պատ մը՝ որուն երկայնութիւնը 15 կանգուն , բարձրութիւնը 5 , իսկ հաստութիւնը 4 թիզ (խառը) ըստոյ , 3000 զուռուշ պէտք է հիւսել տալու համար · քանի՞ կրնանք մէկ ուրիշ պատ մը 25 կանգուն երկայն , 4 կանգուն բարձր , ու 3 թիզ հաստը հիւսել տալ :

Երկայնութիւն · 15 : 25

Բարձրութիւն · 5 : 4

Հաստութիւն · 4 : 3

Վորուշ · 3000 : *

$$3000 : * = 15 : 25$$

$$5 : 4$$

$$4 : 3$$

$$3000 : * = 1 : 1 \cdot \text{ուստի և } * = 3000 \cdot$$

Պատասխան · 3000 զուռուշով ·

Խանդիր ե . Եթէ մէկ պատ մը՝ որուն որ երկայնութիւնը 9 կանգուն, ու բարձրութիւնը 8, իսկ հաստութիւնը 3 թիզը ըլլայ՝ հիւսելու համար 90000 հատ կղմինտր (թուղլայ) պէտք է, որը արդեօք հարկաւոր է մէկ ուրիշ պատի մը համար, որն որ 24 կանգուն երկայնութիւն, 5 կանգուն բարձրութիւն, ու 2 թիզ հաստութիւն ունի :

Երկայնութիւն . 9 : 24

Բարձրութիւն . 8 : 5

Հաստութիւն . 3 : 2

Կղմինտր . 90000 : *

$$90000 : * = 9 : 24$$

$$8 : 5$$

$$3 : 2$$

$$10000 : * = 1 : 10 \cdot \text{ուստի } և * = 100000.$$

Պատասխան . 100000 կղմինտր .

Խանդիր զ . Եթէ 5 կտաւագործք՝ շարաթը 6 օր, օրը 12 ժամ՝ գործելով, 2 շարթուան մէջ 240 կանգուն կտաւ գործելու ըլլան . 20 կտաւագործք 3 շարթուան մէջ շարաթը 5 օր, ու օրը 10 ժամ՝ գործելով, քանի կանգուն կրնան գործել :

Կտաւագործք . 5 : 20

Օր . 6 : 5

Ժամ . 12 : 10

Շարաթ . 2 : 3

Կանգուն . 240 : *

$$240 : * = 5 \times 2 \times 6 \times 12 : 20 \times 3 \times 5 \times 10$$

$$40 : * = 1 : 25 \cdot \text{ուստի } և * = 1000.$$

Պատասխան . 1000 կանգուն .

Աս օրինակիս պղտիկցունելու եղանակը քիչ որ տարրեր գրինք . բայց մէկը կանոնը քաջ միտք առնելէն ետքը, կըսենանէ՝ թէ ինչ դիւրութեամբ կրնայ աս կերպով ողտիկցունել մէծամեծ թիւնը, քան թէ առջի եղանակաւ :

Բայց պէտք է գիտնալ նախ՝ որ նոյն զօրութիւն ունին բազմապատկելիները բազմապատկիւն նշանով՝ ինչ որ անօնց արտադրեալները՝ պղտիկցունելու ատենը, զօրօրինակ նոյն բան է 2X5, և կամ ասոնց արտադրեալը 10, աս պատճառաւ. մենք ալ վերի օրինակին մէջ փոխանակ անդամներուն արտադրեալը դնելու, բազմապատկիւն նշանով բազմապատկելիները գրինք, ու ասոնք փոքր թիւեր ըլլալով՝ շուտով մը պղտիկցուցինք, ու հաշիւնիս ըրինք ինչ կերպով՝ որ վերը համեմատութեան կանոնին մէջը ըսմինքնէ :

Աս կանոնիս ստուգութիւնը ցըցունելու համար, դնենք հոս տեղս մէկ ուրիշ պղտի օրինակ մը ու պղտիկցունենք երկու եղանակաւ ալ :

Առաջին եղանակ.

$$\begin{array}{r} 12\varnothing : 360\varnothing \\ \hline 12 : 36 \\ \hline 2 : 6 \\ \hline 1 : 30 \end{array}$$

Աս օրինակիս անդամներուն արտադրեալները, այսինքն՝ 120, և 3600 բաժանմամբ պղտիկցնելով, մէկը ելաւ 1, իսկ միւսը 30. նոյնպէս կելլէ եթէ բազմապատկելիները դնելու ըլլանք՝ միայն բազմապատկիւն նշանով, ինչպէս.

Երրրրդ եղանակ.

$$\frac{2 \times 5 \times 4 \times 3 : 2 \times 10 \times 9 \times 2\varnothing}{1 \times 1 : 2 \times 3 \times 5 = 30}$$

Աս պատճառաւ, եթէ մէկ համեմատութիւն մը շատ անդամներ կռւնենանէ, փոխանակ մէկիկ մէկիկ բազմապատկելու, ու այնպէս անօնց արտադրեալը պղտիկցունելու, կրնայ մէկը միայն բազմապատկելիները զատ զատ բազմապատկիւն նշանով դնել, Եթայց առանց անդամները մէկըմէկու խառնելու, արտադրինը միջին ընե-

լով , և կամ միջնը արտապքն .) ու այնպէս պղտիկցունել բնապէս վերի օրինակին մէջ բացայացա կերեայ :

Խնդիր է . Եթէ 8400 դրամագլուխը , 10 տարուան մէջ 6300 դռւուշ շահ կըրերէ , որչափ կընայ բերել 3600 դրամագլուխը 9 տարուան մէջ :

Դրամագ . 8400 : 3600

Տարի . 10 : 9

Ընդ . 6300 : *

$$6300 : * = 8400 \times 10 : 3600 \times 9$$

$$90 : * = 1 : 27 \cdot \text{ուստի } * = 2430$$

Պատասխան . 2430 դռւուշ .

Խնդիր ը . Եթէ մէկ որոշ դրամագլուխ մը 3 տարուան մէջ՝ հարիւրին 5ով , 900 դռւուշ շահ կըրերէ , որչափ կընայ բերել նոյն դրամագլուխը 9 տարուան մէջ՝ հարիւրին 6ով :

Տարի . 3 : 9

Ընդ . 5 : 6

Դռւուշ . 900 : *

$$900 : * = 3 \times 5 : 9 \times 6$$

$$60 : * = 1 : 54 \cdot \text{ուստի } * = 3240$$

Պատասխան . 3240 դռւուշ .

Խնդիր թ . Եթէ 8000 դրամագլուխը տարին հարիւրին 4 շահով 320 դռւուշ կըրերէ . 17000ը , 4 տարուան մէջ՝ հարիւրին նոյնպէս 4 շահով քանի՞ կընայ բերել :

Դրամագ . 8000 : 17000

Ընդ . 4 : 4

Դռւուշ . 320 : *

Տարի . 1 : 4

$$320 : * = 8000 \times 4 \times 1 : 17000 \times 4 \times 4$$

$$160 : * = 1 : 17 \cdot \text{ուստի } * = 2720$$

Պատասխան . 2720 դռւուշ .

ՅՈՒԹԱՌՈՅ Խ.

Կանգուածն համապատելան վըս :

Մնդիրա . Եթէ 13 ½ կանգուան չուխան կընէ 52 զուռուշ և 8 փարայ . քանի՞ կանգուան արդեօք կընամ գնել 208 զուռուշ 32 փարայով :

Կանգուան . 13 ½ : *

$$\frac{1}{1} \text{ զուռուշ} \cdot 52 \frac{1}{2} : 208 \frac{4}{5} \parallel \frac{17}{2} : * = \frac{261}{5}, \frac{1044}{5}$$

$$27 : * = 261 \times 2 \times 5 : 1044 \times 5$$

$$27 : * = 1 : 2 \cdot \text{ուստի } \text{և } * = 54.$$

Փատասխան . 54 կանգուան .

Աս խնդիրս գտնելու համար պէտք էր որ բոլոր կոտորակները՝ ամբողջ թիւ գարձնենք , որովհետեւ համեմատութեան կանոնը կըզբռուցէ (Երես 76) թէ աս տեսակ գործողութեան մէջ ամեննեւին սովորութիւն չի կայ կոտորակ գործածել , անոր համար մենք ալ աս օրինակիս մէջը որչափ խառնն կոտորակ կարնէ նախ ամմէնն ալ անյատուկ գարձուցինք , ամմէն մէկ ամբողջը՝ իրենց քովին կոտորակին յայտարարով բազմապատկելով՝ ու ելածը նոյնին համարիչին վրա զարնելով որոնք եղան աս տեսակ կոտորակ $\frac{27}{5} : * = \frac{261}{5} : \frac{1044}{5}$: Ետքը աս կոտորակները տողին տակ շարելու ժամանակ ամբողջ թիւ գարձուցինք , և այնպէս զրինք . պահինքն՝ նախ առաջին՝ 27 արտաքին անդամին համարիչը որովհետեւ բարձապատկելի չէր * անծանօթ միջին անդամին յայտարարին հետ , անոր համար գծին տակը զրինք աս թիւմ՝ առանց իրենց յայտարարին , որն որ եղաւ առաջին արտաքին անդամ նոր համեմատութեան :

* Այնպէս * միջին անդամն ալ անծանօթ ըլլալուն համար՝ առանց մէկ ուրիշ թիւի հետ բազմապատկելու , ըրինք առաջին միջին անդամ գծին տակի նոր համեմատութեան :

Ետքը երկրորդ միջին անդամին 261 համարիչը՝ բազմապատկեցինք 5 և 2 արտաքին անդամներուն յայտա-

բարներով, ու դրինք գծին տակը՝ առանց յայտարարի որ եղաւ երկրորդ միջին անգամ ան համեմատութեան :

Խակ 1044 վերջին արտաքին անգամին համարին ալ բազմապատկելով 5 միջին անգամին յայտարարովը՝ նոր համեմատութեան վերջին արտաքին անգամ ըրբնիք, առանց յայտարարի, ուստի և ան վերի դրած անյատուկ կոտորակնիս ամբողջ թիւի վրա դարձուցինք որ եղաւ այսպէս $27 : * = 261 \times 2 \times 5 : 1044 \times 5$. *) : Առ անգամներն ալ պզափիկցուցինք ընդհանուր բաժանարարին վրա բաժնելով . Ելաւ $27 : * = 1 : 2$. Երկու արտաքին անգամներն ալ, այսինքն՝ 27×2 , բազմապատկեցինք մէկզմէկու հետ՝ ու բաժանեցինք միջին 1 անգամին վրա Ելաւ 54, որ ըսել է թէ 288 զուռուշ և 32 փառայով կրնանք Եղեր 54 կանգուն չուխայ գնել :

Խնդիրը . Եթէ 1 կանգուն չուխան կարժէ 8 զուռուշ, և 12 փառայ . $8\frac{1}{2}$ կանգունը քանիով կրնանք գնել : Կանգուն . $1 : 8\frac{1}{2} \parallel \frac{\frac{1}{2}}{10} : * = \frac{1}{4} : \frac{3}{4}$
Դուռուշ . $8\frac{1}{10} : *$

$$83 : * = 1 \times 10 \times 4 : 35 \times 1$$

$$83 : * = 2 \times 4 : 7 \cdot \text{ուստի և } * = 72\frac{1}{2}$$

Պատասխան . $72\frac{1}{2}$, որ է 72 զուռուշ, 25 փառայ .

Վա օրինակիս մլ.ը որովհետեւ զուռուշի կոտորակ առելցած է, անոր համար որպէս զի իմանանք թէ քանի փառայ կընէ ասի՞ պէտք է որ ամբողջ զուռուշի հետ բազմապատկենք համարիչը՝ ու Ելած արտադրեալը բաժանենք յայտարարին վրա . զորորինակ, աս կոտորակո է Եթէ բազմապատկես 5 համարիը 40ով, կելլէ 200. ասի բաժանէ 8 յայտարարին վրա, քանորդը կելլէ 25, որ ըսել է 25 փառայ : Վայսպէս իմացիր ամմէն աս տեսակ կոտորակներուս վրա :

Խնդիր դ . Եթէ 8 կենդինար և 2 օխայ ապրան-

*) Եշտակուլ լին ինը ուղիւս ու իշտորունիւրը - իշտորունիւրը ու տ-ընիւրը վկան եւսեցան, ուն (Երեւ 77) :

քր 320 դուռուշ և 32 փարայ կարժէ, աս նոյն ապրան-

քին մեկ կենդինարը քանիով կրնանկը գնել :

Կենդինար . 8 ք : 1 $\left| \begin{smallmatrix} 100 \\ 5 \end{smallmatrix} \right. : s = \frac{40}{5} : 1$

Պուռուշ . 320 ք : s

$$1604 : s = 401 \times 5 : 1 \times 50$$

$$1604 : s = 401 : 10 \cdot \text{ուստի և } s = 40.$$

Պատասխան . 40 դուռուշ .

Խնդիր դ . Եթէ մեկը տարին 7300 դուռուշ մուտք (կէլլիր) ունենայ՝ տարին 365 օր գնելով, օրը քանի՞ դուռուշ կենդայ աս մարդուս :

Պուռուշ . 7300 : s $\left| \begin{smallmatrix} 7300 : s = 1 : \frac{1}{365} \\ 1 : \frac{1}{365} \end{smallmatrix} \right.$
Տարի .

$$7300 : s = 1 \times 365 : 1$$

$$1460 : s = 73 : 1 \cdot \text{ուստի և } s = 20$$

Պատասխան . 20 դուռուշ .

Խնդիր ե . Եթէ 283 դուռուշ և 20 փարայ դրա-
մագլուխը Յ տարուան և 4 ամսուան մէջ 56 դուռուշ, և
28 փարայ շահ կըրերէ . մրցափ կրնայ բերել 1333 դու-
ռուշ . 13 փարայ, և 1 ստակը . Յ տարի և 9 ամսուան
մէջ :

Պրամագ . 283 ½ : 1333 ½ $\left| \begin{smallmatrix} 567 \\ 10 \end{smallmatrix} \right. : s = \frac{567}{2} : \frac{4000}{3}$
Տարի . 3 ½ : 3 ½ $\left| \begin{smallmatrix} 10 \\ 3 \end{smallmatrix} \right. : s = \frac{10}{3} : \frac{15}{4}$
Շահ . 56 ½ : s

$$567 : s = 567 \times 10 \times 3 \times 10 \times 4 : 4000 \times 15 \times 2 \times 3$$

$$1 : s = 1 : 300 \cdot \text{ուստի և } s = 300$$

Պատասխան . 300 դուռուշ շահ .

Խնդայ մեկը հոս տեղս տարակուսիլ, թէ ինչպէս
խնդրոյն մէջի 1333 դուռուշ, 13 փարայ և 1 ստակը
առ ձեւ 1333 ½ կոտորակի դարձուցինք . բայց Եթէ վերի
դրած (Եթէ 82) եօթներորդ կանոնը համեմատութեան
միտք բերելու ըլլանէ կրնայ անկից լաւ իմանալ :

Առ կանոնը կըսէ թէ, համեմատութեան անդամնե-
րը ինչ բանի հետ կըրազատուիննէ՝ մեկզմէկու հետպէտք

են որ նոյն տեսակ ըլլան, և որովհետեւ հօս տեղս զուռուցի բաղդատութիւն կրնենք կոր, պէտք է որ թէ փարան և թէ ստակը՝ զուռուցի կոտորակ ընենք, ասոր համար նախ 13 փարան Յով բազմապատկեցինք՝ ստակ ըրբներ որ եղաւ 39 ստակ, աս 39 ստակին վրա յետոյ աւելցուցինք օրինակին մէջի 1 ստակն ալ, և եղաւ 40 ստակ. և մէկ զուռուցին ալ որովհետեւ 120 ստակ կրնէ, անոր համար օրինակիս կոտորակը եղաւ 1^{1/2} զուռուց. որ նոյն է եթէ ըստ կանոնի պղտիկցունելու ըլլանք աս է կոտորակիս հետ, որն որ կրնշանակէ 13 փարայ, և 1 ստակ:

Եշրկրորդ՝ պէտք է գիտնալ, թէ աս օրինակս բաղդրեալ համեմատութիւն ըլլալով. թէպէտ և կոտորակով՝ սակայն բնչպէս որ ուրիշ ամրող բաղդրեալ համեմատութեան անդամները մէկզմէկու տակ զնելով կրբազմապատկենք, անանկ ալ եթէ կոտորակով ըլլայ. բնչպէս որ աս վերի օրինակիս մէջ կըտեսնես: Բայց կոտորակները ամրող գարձունելու ատեն՝ որովհետեւ մէկ տողի մէջ պիտի շարենք. բնչպէս ուրիշ չորս անդամները՝ նոյնպէս մնացածներուն ալ յայտարարները մէկզմէկու տեղ պէտք է զնել. բնչպէս որ վերի օրինակին մէջ՝ երկրորդ տողին (որով որ վերբնները բազմապատկելու դրած ենք) անդամներուն յայտարարները, վարի տողին մէջ մէկզմէկու տեղ դրած ենք:

ՅՈՒԴԱՅԻ Գ.

Առանձ իսուսունու համեմատութեան:

Աւղիդ համեմատութեան վրա խօսելէն եալը. բնչպէս որ խոսանցանք՝ հիմա կրխօսինք համառօտիւ նաև խոտորնակին վրա:

Եթէ մէկը վերի դրած խնդիրները մտադրութեամբ կարգալու ըլլայ, յայտնի կրտեսնայ՝ թէ ուղիդ համեմատութիւնը ուրիշ բան չէ, բայց եթէ անդամներուն բաղդատութիւնը մէկզմէկու հետ, այսինքն՝ բնչպէս որ առաջին անդամը կրբազմատուի երկրորդին հետ,

անանեկ երրորդն ալ՝ չորրորդին հետ . ուստի որչափ որ
մեծ՝ կամ պղտիկ է երրորդ թիւը խնդրոյն մէջ , այնչափ
ալ մեծ՝ և կամ պղտիկ կրւայ չորրորդ անծանօթ անդամը .
ուստի ուրիշ գործողութիւն պէտքը չէ ընել , բայց եթէ
շխտակ երկու արտապին անդամները բազմապատկել
մէկզմէկու հետ , ու ելած արտադրեալը բաժանել միջն
անդամին վրա :

Բայց խոտորնակ համեմատութիւնը՝ ինչպէս որ վարի
օրինակներուն մէջ կրտսեսնես ասոր ներհակ՝ որչափ որ
առջի անդամը՝ մեծ կրւայ քան զերրորդը՝ այնչափ ալ
պղտիկ կրւայ երկրորդը քան զորրորդը : Եւ կամ որչափ
պղտիկ կրւայ առաջինը քան զերրորդը՝ այնչափ ալ մեծ
կրւայ երկրորդը քան զորրորդը : Ասոր համար յառաջ
քան խնդիրը գտնելը , պէտք է նախ՝ վարը մէկ տողի մէջ
շարելու ատեն , նոյն համեմատութեան անդամներուն
կարգը փոխել , այսինքն՝ արտապինը միջնն ընել , ու մի-
ջինը արտապին . և այսպէս խոտորնակ համեմատութիւնը
ուղիղ կրւայ՝ և խնդիրը ուղիղ համեմատութեան կա-
նոնով կրգանուի . ինչպէս : Եթէ 2 բանւոր մէկ գործք
մը 6 օրուան մէջ կրւեմնցնեն . 6 բանւոր քանի՛ օրուան
մէջ կրնան նոյն գործքը լրմնցնել :

Դանւոր . 2 : 6

Օր . 6 : *

$$6 : * = 6 : 2$$

$$1 : * = 1 : 2 . \text{ ուստի } \& * = 2 .$$

Պատասխան . 2 օր .

Աս օրինակիս մէջ որովհետեւ առաջին անդամը որ է
2 բանւոր , պղտիկ է քան զերրորդը , այսինքն՝ քան զի
բանւորը , անոր համար այնչափ ալ երկրորդ անդամը
որ է 6 օրը՝ մեծ եղած է քան զորրորդը , այսինքն՝ ան-
ծանօթ անդամը , որովհետեւ աս անդամն 2ի տեղ դրուած
է . և աս խնդիրս խոտորնակ համեմատութիւնը ըլլալով
վարի տողին մէջ կարգը փոխեցնիք . բայց աս անդամները
վերէն գէպ 'ի վար պէտք է համրել , անծանօթը՝ միշտ

շորորդ անգամ սեպելով, թէև առաջինն՝ կամ երկրորդին՝ և կամ երրորդին տեղը դրուած ըլլայ :

Խնդիր ա. Այս գործքը որն որ լըմեցնելու համար 15 շաբաթ պէտք է, շաբաթը 6 օր գործելով . քանի շաբաթ նոյն գործքը կերպննայ, եթէ մէկ ուրիշը շաբաթը 3 օր միայն գործէնէ :

Այս օրինակիս մէջ յայտնի կրտեսնես թէ որչափ առջի անդամը որ է 15 շաբաթը, մէծ է քան զերորդ անդամը, այսինքն՝ քան 3 օրը . այնչափ ալ երկրորդ անդամը որ է 6 օրը՝ պղտիկ եղած է քան դըորրորդ անծանօթ անդամը՝ որովհետեւ 30 շաբաթի տեղ դրուած է . ինչպէս վարի օրինակիս մէջ կրտեսնես :

Շաբաթ . 15 : *

Օր . 6 : 3

$$15 : * = 3 : 6$$

$$15 : * = 1 : 2 \cdot \text{ուստի և } * = 30 \cdot$$

Պատասխան . 30 շաբաթ .

Որպէս զի մէկը կարող ըլլայ իմանալ, թէ մէկ խնդիր մը խոտորնակ կանոնով պիտի գանուի, թէ ուղիղ՝ ուրիշ բան պէտքը չէ անոր ընել, բայց եթէ բաղդատել միշտ անծանօթ համեմատութիւնը՝ ուրիշ մնացածներուն հետ, և երբոր կրտեսնէ թէ, որչափ որ անծանօթ համեմատութիւնը կաւելնանէ՝ նոյնչափ ալ միւս համեմատութիւնը որուն հետ կրրադցատէնէ՝ ան ալ կաւելնայ կոր, ան առենը գիտնայ որ ուղիղ է համեմատութիւնը, իսկ որչափ անծանօթը կաւելնայ՝ նոյնչափ ալ միւսէն կրպակսինէ՝ ան համեմատութիւնը խոտորնակ է . ուստի պէտք է թիւներուն կարգը փոխել . ինչպէս որ վարի օրինակներուն մէջ կրտեսնես :

Խնդիր բ. Եթէ մէկ փլփլկած տուն մը նորոգելու համար 18 ամսուան մէջ, 10 օրմնադիր (տուվարճը) պէտք է, որչափ շատցնել հարկաւոր է որմնադիրները, որպէս զի կարող ըլլան աս տունը 12 ամսուան մէջ լըմեցնել :

Ամիս . 18 : 12

Արմադիր . 10 : *

$10 : * = 12 : 18$

$5 : * = 1 : 3$. ուստի և * = 15.

Պատասխան . 15 որմագիր .

Աս օրինակիս մէջ անծանօթ համեմատութիւնը որմագիրներուն կարգն է, և խոտորնակ կանոնով առ խնդիրը գտած ենք՝ որովհետեւ որչափ որ որմագիրները կըշատնաննէ, այնչափ ալ քիչ ամիս հարկաւոր կըլայ լըմնցնելու :

Խոնդիր գ . Եթէ 1 կանգուն լայնութիւն ունեցող շուխայէն մէկ զգեստի մը համար 8 կանգուն հարկաւոր է . քանի կանգուն ուրեմն պէտք է՝ մէկ ուրիշ շուխայէ մը, որն որ 2 կանգուն լայնութիւն ունի :

Նու տեղու որչափ որ շուխային կանգունը կաւելցընես, այնչափ ալ քիչ լայնութիւն պէտք կըլայ՝ ուստի և է խոտորնակ համեմատութիւն :

Կանգուն . 8 : *

Լայնութիւն . 1 : 2

$8 : * = 2 : 1$

$4 : * = 1 : 1$. ուստի և * = 4.

Պատասխան . 4 կանգուն շուխայ .

Խոնդիր գ . Ծագաւորին մէկը 8000 զինուոր խրկած էր մէկ բերդի վրա՝ որպէս զի պաշտպաննեն : Վասնց տուած էր միայն 9 ամսուան կերակուր, բայց յետոյ տեսնելով որ առ բերդս մէկ ամբողջ տարի մը պահպանութեան կարուտ է, անոր համար 8000 հոգւոյ տեղ՝ ուզեց քիչ հոգի խրկել, որպէս զի կարող ըլլայ առ կերակուր իրենց 12 ամիս բաւեցնել . հիմա կուղէ իմանալ, թէ քանի հոգի պէտք է խրկել :

Հայանի է թէ առ օրինակս խոտորնակ համեմատութիւն է, որովհետեւ որչափ որ զինուորները շատ կըլնա, այնչափ ալ կերակուրը քիչ ամիս անոնց կըլաւէ :

Օբնուոր . 8000 : *

Ամիս . 9 : 12*

$$8000 : * = 12 : 9$$

$$2000 : * = 1 : 3 \cdot \text{ռատի} \text{ և } * = 6000 \cdot$$

Պատասխան . 6000 զինուոր .

Խնդիր ե . Եթէ 300 հոգւոյ 8 ամիս 1500 չափ ցորեան պէտք է հացի համար . քանի՞ մարդ 6 ամիս կրնայ ապրիլ 9000 չափ ցորենով :

Հոս տեղս երեք համեմատութիւն կայ, որոնց երեկուքը ուղիղ է, իսկ մէկը խոտորնակ, որովհետեւ յայտնի է թէ որչափ որ մարդիկ կաւելնան, այնչափ ալ հացը քիչ ամիս կրբաւէ . և ասոր ներհակ՝ որչափ որ մարդիկ կաւելնան, այնչափ ալ ցորենին չափիր պէտք է շատցրնել, և այսպէս Ամայն համեմատութիւնը խոտորնակ կրւայ, իսկ մնացածներունը՝ ուղիղ :

Ամարդիկ . 300 : *

Ամիս . 8 : 6

Չափ . 1500 : 9000

$$300 : * = 6 \times 1500 : 8 \times 9000$$

$$300 : * = 1 : 8 \cdot \text{ռատի} \text{ և } * = 2400$$

Պատասխան . 2400 հոգի .

Խնդիր զ . Քանի՞ տարի պէտք է սպասել՝ որպէս զի 4000 դռւուցը այնչափ շահ բերէ, որչափ որ 3000ը կրբերէ 8 տարուան մէջ :

Խոտորնակ է աս համեմատութիւնը, որովհետեւ որչափ որ շատ տարի կրապասէնէ մէկը՝ յայտնի է որ այնչափ ալ փոքր գրամագլուխ ունի եղեր :

Տարի . * : 8

Դրամագլուխ . 4000 : 3000

$$* : 8 = 3000 : 4000$$

$$* : 2 = 3 : 1 \cdot \text{ռատի} \text{ և } * = 6 \cdot$$

Պատասխան . 6 տարի .

Խնդիր է . Եթէ 4444 դռւուց գրամագլուխը 2 տարի և 8 ամսուան մէջ 888 դռւուց ու 32 փարայ շահ

կրբերէ . որչափ տարուան մէջ կընայ 1670 շուռուց 626 շուռուց , և 10 փարայ շահ բերել :

Դարձեալ աս կոտորակով օրինակս ալ խոտորնակ համեմատութիւն է , որովհետեւ որչափ որ շատ տարի կըսպասէնէ մէկը , այնչափ ալ քիչ դրամազլուխ ունեցած պիտի ըլլայ :

$$\begin{array}{c} \text{Դրամագ.} \cdot 4444 : 1670 = \frac{2}{3} : * = 1670 : 4444 \\ \text{Տարի.} \quad 2 \frac{2}{3} : * = \frac{4444}{5} : \frac{2505}{4} \\ \text{Շահ.} \quad 888 \frac{2}{3} : 626 \frac{1}{3} \end{array}$$

$$8 : * = 1670 \times 4444 \times 3 \times 4 : 4444 \times 2505 \times 5 \\ 1 : * = \qquad \qquad \qquad 1 : \qquad 5 . \text{ ուստի և } * = 5$$

Պատասխան . 5 տարի .

Այս օրինակս որովհետեւ կոտորակով էր , անոր համար նախ՝ որչափ խառն կոտորակ կար տար մէջը , անյատուկ կոտորակ ըրբնիք , որ աս ձև համեմատութիւն մը եղաւ .

$$\frac{2}{3} : * = 1670 : 4444 \\ \frac{4444}{5} : \frac{2505}{4}$$

Ետքը տողին տակ շարելու ժամանակ աս կոտորակիներս ամբողջ թիւ դարձնելով զրինք . այսինքն՝ նախ՝ 8 և * անդամով համեմատութիւնը՝ տաշին համեմատութիւն ըրբնիք գծին տակը , ետքը 1670 երկրորդ միջին անդամն ալ բազմապատկելով իրեն տակի կոտորակին 4444 համարիչով , ինչպէս որ բազմազրեալ համեմատութիւնը սովորութիւն է ընել . և միանգամայն 3 առաջին արտաքին անդամին՝ և 4 վերջին արտաքին անդամին տակի կոտորակին յայտարարով բազմապատկելով՝ ըրբնիք նոր համեմատութեան երկրորդ միջին անդամ , մէկ դի ձգելով իրենց յայտարարները . իսկ 4444 վերջին արտաքին անդամն ալ բազմապատկելով 2505 իրեն տակի կոտորակին համարիչով՝ և միանգամայն միջին անդամին 5 յայտարարով՝ ըրբնիք գծին տակի համեմատութեան վերջին արտաքին անդամ , որ եղաւ համեմատութիւն ամբողջ թիւ երուն այսպէս .

$$8 : \epsilon = 1670 \times 4444 \times 3 \times 4 : 4444 \times 2505 \times 5$$

Աս համեմատութեան անդամները երբոր ընդհանուր բաժանարարի մը վրա բաժնելով՝ պղտիկցուցինքնէ եղաւ $1 : \epsilon = 1 : 5 :$

Իազմապատկեցինք առ համեմատութեան արտաքին անդամները՝ ու միջին անդամին վրա բաժանեցինք, քանորդը ելաւ 5:

Ուստի իմացանք որ 1670 դուռուշը՝ 5 տարուան մէջ կրբերէ եղեր 626 դուռուշ, և 10 փարայ:

Գ Լ Ո Ւ Խ Ե .

Կոնան շահն սուսի դուռու, որ է (Քոյլու):

Աս տեսակ հաշիներն ալ որոնք որ շահն կամ դրամագլխոյ կրմբերարերին, համեմատութեան տեսակ մը են տարրեր հասարակ համեմատութիւններէն. ինչու որ ամմէն հասարակ համեմատութիւն գոնէ երկու անդամէ բազկացած պէտք է ըլլալ. և առ երկուքն ալ մի և նոյն տեսակ բանէ ըլլան. ինչպէս որ համեմատութեան երկրորդ գիտելին ալ կրաէ. իսկ առ տեսակ համեմատութիւններուն ամմէն մէկ անդամները զատ զատ բան ըլլալով՝ կրկօչուին անբարդաստ համեմատութիւն. ինչպէս առ խնդիրս.

Որչափ արդեօք շահ կրբերէ 8000 դուռուշ դրամագլուխը՝ հարիւրին 5ով՝ 9 տարուան մէջ: Աս օրինակիս մէջ ոչ դրամագլուխը, ոչ հարիւրին 5ը, և ոչ 9 տարին իրենց համեմատ անդամ ունին, որպէս զի կարող ըլլանք զցյդ զցյդ ասանք շարել, ու բազկատել. ասոր համար պէտք է հետեւեալ կանոնները միտք առնուլ:

Աս վերի դրած օրինակէս կերեւայ որ ամմէն անդամները այսպիսի դիպուածներու մէջ կրնան անծանօթ ըլլալ, ուստի և չորս տեսակ ալ կրնան փոփոխուիլ. այսինքն՝ նախ՝ կրնայ ամմէն անդամները ծանուցեալ ըլլալ. ու միայն շահը անծանօթ: Այրկրորդ՝ դրամագլուխը անծանօթ՝ իսկ մնացածները ծանուցեալ: Այրորդ՝ հարիւրին քանիավ տրուած ըլլալը անծանօթ՝ իսկ

ուրիշ անդամները ծանուցեալ : Եւ չորրորդ՝ տարին անծանօթ՝ իսկ ուրիշ մնացածները ծանուցեալ . աս պատճառաւ մենք ալ հոս տեղս կըդնենք ամեն մէկուն համար զատ զատ կանոններ՝ որոնցմով կրնանք դիւրաւ անծանօթ անդամները դանել :

Կանոն ա . Եթէ շահը անծանօթ է այսպիսի համեմատութեան մէջ , և կուղենք գտնել , պէտք է որ դրամագլուխը բազմապատկենք հարիւրին քանիով տրուածին՝ ու տարւոյն հետ , և ասոնցմէ ելած արտազրեալը բաժանենք 100ի վրա՝ որոնցմէ ելած քանորդը՝ ստոյդ փնտուած շահերնիս կրւայ . նեղէս եթէ վերի դրած օրինակս յառաջ բերելու ըլլամ հոս տեղս , թէ որշափ արդեօք շահ կրերէ 8000 դուռուշ դրամագլուխը՝ հարիւրին 5ով , 9 տարուան մէջ . պէտք է նախ՝ 8000 դրամագլուխը 5ով բազմապատկենք , որուն արտազրեալը կելլէ 40000 . յետոյ աս ալ 9ով բազմապատկենքնէ , բոլորին արտազրեալը կրւայ 360000 ասի ալ բաժանելով 100ին վրա քանորդը կելլէ 3600 դուռուշ , որ է ստոյդ փնտուած շահերնիս : Եւ ասի հաշուի մէջ այսպէս կըշարուի .

$$\ast = 8000 \times 5 \times 9 : 100 = 3600 .$$

Կանոն բ . Եթէ շահին տեղ՝ դրամագլուխը համեմատութեան մէջ անծանօթ է , պէտք է որ շահը բազմապատկենք 100ով , և անոնց արտազրեալը բաժանենք հարիւրին քանիով տրուածին՝ ու տարւոյն վրա . զորօրինակ , եթէ նոյն վերի օրինակին դրամագլուխը անծանօթ ըլլանէ , այսինքն՝ եթէ այսպէս ըլլայ հարցումը , թէ որշափ արդեօք մեծ է ան դրամագլուխը որն որ հարիւրին 5ով , 9 տարուան մէջ 3600 դուռուշ շահ կրերէ , պէտք է նախ՝ 3600 շահը բազմապատկենք 100ով որոնց արտազրեալը կելլէ 360000 , ետքը ասի բաժանենք 45ի վրա (որովհետեւ $5 \times 9 = 45$) որուն քանորդը կելլէ 8000 դուռուշ , որ է ստոյդ փնտուած դրամագլուխնիս . և հաշիւ ընելու ժամանակ աս կարգաւու սովորութիւն է թիւերը շարել .

$$\ast = 3600 \times 100 : 5 \times 9 = 8000 .$$

Կանոն գ. Եթե համեմատութեան մէջ հարիւրին քանիով տրուածը անծանօթ էնէ, պէտք է որ գտնալու համար շահը բազմապատկենք 100ով, ու արտադրեալը բաժանենք դրամագլխոյն ու տարւոյն վրա. զորօրինակ, կուղենք գիտեալ թէ արդեօք հարիւրին քանիով տրուած է 8000 զուռուշ դրամագլուխը, եթէ 9 տարուան մէջ 3600 զուռուշ շահ բերելու ըլլայ: Պէտք է որ նախ՝ 3600 շահը 100ով բազմապատկենք, և 360000 արտադրեալը բաժանենք 72000ին վրա, որն որ է արտադրեալ 8000 \times 9ին. որուցմէ եղած 5 քանորդը մինառած թիւերնիս է. և հաշուի մէջ այսպէս կըշարուի:

$$\ast = 3600 \times 100 : 9 \times 8000 = 5.$$

Կանոն գ. Եթե համեմատութեան մէջ տարին անծանօթ ըլլանէ, պէտք է որ շահը 100ով բազմապատկենք, ու անոնց արտադրեալը բաժանենք դրամագլխոյն և հարիւրին քանիով տրուածին վրա. զորօրինակ, քանի տարուան մէջ արդեօք 8000 զուռուշ դրամագլուխը հարիւրին 5ով 3600 զուռուշ շահ կըրերէ:

Նախ՝ 3600 շահը բազմապատկէ 100ով կելլէ արտադրեալը 360000, յետոյ ասի բաժնէ 40000ին վրա որուն քանորդը որ է 9, սույզգ մինառած թիւերնիս է, և հաշուի մէջ այսպէս կըշարուի:

$$\ast = 3600 \times 100 : 8000 \times 5 : = 9.$$

Վայ կանոններս սորվելէն եւորը, նախ՝ աս ալ պէտք է զիտնալ որ ինչպէս հասարակ համեմատութեան համար ըստնք, նոյնպէս ասոնք ալ երբոր կոտորակով ըլլաննէ, պէտք է զանոնք ամբողջ թիւ դարձնել, ու եւոր՝ հաշու ընել:

Երբերորդ՝ հաշիւ ընելու համար շարելէդ վերջը աս թիւերը, պէտք է գտնես ընդհանուր բաժանարար մը որպէս զի կարող ըլլաս հաշուին մէջի թիւերը անոր վրա բաժնելով պղտիկցունել:

Երրորդ՝ դրամագլուխը, կամ շահը, կամ տարին, և կամ հարիւրին քանիով տրուածը անծանօթ անդամ ըստննէ, միշտ հաշուի մէջ սովորութիւն է + զրով դնել,

ու ետքը աս զրիս դօրութիւնը գտնել . ինչպէս ուրիշ համեմատութեանց համար ըստնք : Եւ աս + զիրս ոյս պիսի հաշիւներու մէջ միշտ առաջին արտաքին անգամ կրւայ . ինչպէս վարի օրինակներուն մէջ կրտեսնես :

‘Չորրորդ՝ աս տեսակ հաշուի մէջ , թէ շահը , և թէ դրամագլուխը միշտ դուռուշի վրա պիտի ըլլայ , նոյնպէս և ժամանակն ալ միայն տարւոյն վրա , իսկ եթէ դուռուշին քովը փարսայ ալ գտնուելու ըլլայ , և կամ տարւոյն քովին ալ ամիս . ան ժամանակը պէտք է ասոնք դուռուշի և տարւոյ կոտորակ դարձնել , և այնպէս հաշիւ ընել . ինչպէս որ վերը համեմատութեան եօթներորդ կանոնին մէջ առօր վրա խօսեցանք :

Հայոց պահապան օրինակներ իւղինեւ նոր սորունքներուն վերջութեան համար :

Խնդիր ա . Որշափ շահ կրթերէ ամեն օր 18000 դուռուշը հարիւրին նոյն :

Որպէտեև տարին հօս տեղս 360 օր կառնունք , և 1 օրն ալ տարիի վրա դարձնելով կրւայ չէծ :

$$\ast = 18000 \times 6 \times \frac{1}{360} : 100$$

$$\ast = 1800 \times 6 \times \frac{1}{60} : 100$$

$$\ast = 1800 \times 1 \times \frac{1}{6} : 100$$

$$\ast = 300 \times 1 : 100 . \text{ուստի և } \ast = 3 .$$

Պատասխան . Յ դուռուշ .

Աս խնդրոյն հաշիւը գտնելու համար՝ չորս տողի մէջ բոլոր գործողութիւնը ըրբնք , բայց ինչպէս վարը ուրիշ օրինակները կրտեսնես , աս տեսակ հաշիւները որոնք որ առանց կոտորակի են՝ միշտ երեք տողով ըրած ենք , այսինքն՝ առջի տողին մէջ՝ խնդրին մէջի թիւերը կարգաւ շարած ենք , երկրորդ տողին մէջ՝ պատիկցուցած , իսկ երրորդին , ան մնացած պատիկ թիւերը բազմապատկելով արտադրեալը բաժնած ենք բուն բաժանարարին վրա՝ ելած քանորդը անոր քովը դնելով : Բայց ան խնդիրները որոնք որ կոտորակով են՝ անոնց գործողութիւնն ալ՝ չորս տողի մէջ ըրած ենք . ինչպէս վարը երրորդ խնդրին մէջ կրտեսնես :

Բայց աս վերի օրինակը թէպէտե ամբողջ թիւեր են, սակայն չորս տողով ըրբնք, որպէս զի յայտնի ցըցունենք, թէ ինչ կերպով աս թիւերս պղտիկցուցնեք:

Ամս առաջին՝ պէտք է հստ գիտնալ որ, ան խնդիրները որոնք որ աս գործողութեան առջի կանոնին տակ կիյնան, պէտքը չէ պղտիկցնելու համար՝ մէջ մը միջին, և մէջ մը վերջին արտաքին անդամէն (որ միշտ բաժանարար է) պղտիկցունենք։ ինչպէս որ սովորութիւն է հասարակ համեմատութեան, հասկա աս տեսակ հաշումն մէջի թիւերը ամմէնն ալ զատ զատ բան ըլլալով, կըրնանքը անդամները մէկ ընդհանուր բաժանարարի մը վրա բաժնելով պղտիկցնել։ ինչպէս վերի օրինակին մէջ նախ՝ 18000 դրամագլուխը և տարին 10ի վրա բաժնելով, մեաց երկրորդ տողին մէջ $\ast = 1800 \times 6 \times \frac{1}{10} : 100$. Ետքը չ' տարին ալ հարիւրին 6ով տրուած թիւին հետ 6ի վրա բաժնեցինք, երրորդ տողին մէջը մեաց միոյն $\ast = 1800 \times 1 \times \frac{1}{6} : 100$. վերջը դարձեալ աս նոյն 1800 դրամագլուխը, և $\frac{1}{6}$ տարին բաժանեցինք 6ի վրա մեաց չորրորդ տողին մէջ $\ast = 300 \times 1 : 100$ ։ Ասոնք որովհետեւ ալ չէին կրնար պղտիկնալ՝ անոր համար ինչպէս առաջին կանոնը կըզրուցէ, բաժանեցինք 300 մեած դրամագլուխը 100ի վրա, քանիորդը ելաւ 3. ուստի և պյսպէս իմացանք որ 18000 դրամագլուխը հարիւրին 6ով որը 3 զուռուշ շահ կըրերէ եղեր։

Խնդիր բ. Որչափ մնծ է ան դրամագլուխը՝ որն որ հարիւրին 5ով, 8 տարուան մէջ 2800 զուռուշ շահ կըրերէ։

$$\ast = 2800 \times 100 : 5 \times 8$$

$$\ast = 2800 \times 5 : 2$$

$$\ast = 14000 : 2. \text{ ուստի և } \ast = 7000.$$

Պատասխան. 7000 զուռուշ.

Վ. օրինակս որովհետեւ երկրորդ կանոնին տակը կիյնայ, անոր համար նախ առաջին՝ ինչպէս որ նոյն կանոնը կըզրուցէ, նոյնպէս ալ մէնք առջի տողին մէջ աս խնդրոյն թիւերը կարգու շարեցինք, եսքը երկրորդ տո-

զին մէջ ան նոյն թիւերուն անդամները պղտիկցուցած ենք : Ի՞սկա աս տեսակ հաշիւներուն պղտիկցնելու կերպը՝ վերի առջի կանոնին պղտիկցնելու կերպէն առրըեր է, ոյսինքն՝ երկրորդ, երրորդ, և չորրորդ կանոններուն տակը գացած օրինակները, և կամ խնդիրները, երրորդ կուղենք պղտիկցնել, պէտք է որ միշտ մէջ մը՝ միջին անդամը, և մէջ մընալ՝ վերջի արտաքին անդամը ընդհանուր բաժանարարին վրա բաժնելով պղտիկցնել . ինչպէս որ հասարակ համեմատութեան կանոնը կը դըսուցէ :

Ուստի և աս վերի բերած օրինակս ալ աս կերպով պղտիկցուցինք : “Եափ” 100 միջին անդամը և 5 արտաքինը՝ բաժնեցինք 5ի վրա, պղտիկցաւ բոլոր համեմատութիւնը ու եղաւ $\star = 2800 \times 20 : 8$. ետքը ասոնք, ոյսինքն՝ 20 միջին և 8 արտաքին անդամները դարձեալ 4ի վրա բաժնելով մնաց միայն $\star = 2800 \times 5 : 2$. ինչպէս որ վերի օրինակին մէջի երկրորդ տողը կրտեանես : Այս երջը երրորդ տողին մէջ 2800 և 5 միջին անդամը բազմապատկեցինք, ու ասոնց արտազրեալը դինք բաժանելով միանդամայն ասի մնացած 2 արտաքին անդամին վրա՝ որուն քանորդը ելաւ 7000 դուռուշ : Եւ սյսպէս իմացանք որ անծանօթ դրամագլուխը 7000 դուռուշ է եղեր :

Խնդիր գ. Մրչափ մէծ է ան դրամագլուխը որն որ 3 $\frac{1}{2}$ դուռուշով, 4 տարի և 8 ամսուան մէջ 88 դուռուշ, և 8 փարայ շահ կը բերէ :

$$\star = 88\frac{1}{2} \times 100 : 3\frac{1}{2} \times 4\frac{1}{2}$$

$$\star = \frac{88\frac{1}{2}}{2} \times 100 : \frac{7}{2} \times \frac{14}{3}$$

$$\star = 441 \times 100 \times 2 \times 3 : 7 \times 14 \times 5$$

$$\star = 9 \times 10 \times 2 \times 3 : 1 \text{ ուստի } \star = 540.$$

Պատուախան . 540 դուռուշ .

Այս օրինակս կոտորակով ըլլալուն համար, բոլոր դործողութիւնը չորս տողի մէջ լըմնցուցինք :

Վոջի տողին մէջ, խնդրոյն թիւերը ըստ կարգի շարեցինք . երկրորդ տողին մէջ, որչափ խառն կոտորակ կար ամենն ալ անյատուկ կոտորակ դարձնելով երրորդ

տողին մէջ ամբողջ թիւ ըրբնկք . իսկ չօրրորդ տողին թիւերն ալ նոյն ամբողջեւերուն պղտիկցուցածն է : Իսկ թիւերուն պղտիկցնելով սյսպէս ըրբնկք : “Եախ և առաջ առ օրինակիս միջին անդամին 100 թիւը , և արտապքինին ալ 5ը բաժնելով 5 ընդհանուր բաժանաբարի վրա՝ մնաց միջինը 20 . իսկ արտապքինը 1 : Եւ սյսպէս առջին համեմատութիւնը եղաւ :

$$\star = 441 \times 20 \times 2 \times 3 : 7 \times 14 \times 1 : \text{Կարձեալ} \text{ աս } նոյն 20 \text{ միջին } \text{ անդամին } \text{ թիւը} , \text{ և } 14 \text{ արտապքին } \text{ անդամին } \text{ ալ } 2ի վրա բաժնելով միջինը մնաց 10 , իսկ արտապքինը 7 : Ետքը 441 միջին անդամին թիւն ալ , և 7 արտապքին անդամն ալ 7ի վրա բաժնեցինքնէ , միջինը մնաց 63 , և արտապքինը 1 : Կարձեալ աս 63 միջին թիւը , և մուս մնացած արտապքին անդամին 7 թիւն ալ բաժնելով 7ի վրա , վերին համեմատութիւնը մնաց \star = 9 \times 10 \times 2 \times 3 : 1 : \text{Ետքը} \text{ աս } \text{ մնացած } \text{ միջին } \text{ անդամները } \text{ մէկզմէկու } \text{ հետ } \text{ բազմապատկեցինք , և } \text{ արտապքին } 1 \text{ անդամին } \text{ վրա բաժնեցինքնէ } \text{ քանորդը } \text{ եղաւ } 540 . \text{ որ } \text{ ըսել } \text{ է } \text{ թէ } 540 \text{ զուռուշ } \text{ դրամագլուխը } 3 \frac{1}{2} \text{ զուռուշով , 4 } \text{ տարի } \text{ ու } 8 \text{ ամսուան } \text{ մէջ } 88 \text{ զուռուշ } \text{ և } 8 \text{ փարսյ } \text{ շահ } \text{ կըբերէ } \text{ եղեր :}$$

Խնդիր դ . Հարիւրին քանիհավաք արդեզր տրուած է 9600 զուռուշ դրամագլուխը , եթէ 5 տարուան մէջ 1920 զուռուշ շահ կըբերէնէ :

$$\star = 1920 \times 100 : 9600 \times 5$$

$$\star = 4 : 1$$

$$\star = 4 : 1 . \text{ուստի } \text{ և } \star = 4 .$$

Պատասխան . 4 զուռուշ .

Խնդիր ե . Ո՞րչափ մէծ է ան դրամագլուխը՝ որն որ հարիւրին 10ով 8 ամսուան մէջ 40 զուռուշ կըբերէ :

$$\star = 40 \times 100 : 10 \times \frac{1}{2}$$

$$\star = 40 \times 100 \times 3 : 10 \times 2$$

$$\star = 20 \times 10 \times 3 : 1 . \text{ուստի } \text{ և } \star = 600 .$$

Պատասխան . 600 զուռուշ դրամագլուխ .

Խնդիր դ . Հարիւրին քանիհավաք տրուած է արդեզր

993 դուռուշ, և 20 փարայ գրամագլուխը, եթէ 3 տարի
ու 9 ամսուան մէջ 298 դուռուշ, և 2 փարայ բերելու
ըլլանէ :

$$\begin{aligned} * &= 298 \frac{1}{5} \times 100 : 993 \frac{1}{2} \times 3 \frac{3}{4} \\ * &= \frac{2961}{20} \times 100 : \frac{1987}{2} \times \frac{15}{4} \\ * &= 5961 \times 100 \times 2 \times 4 : 1987 \times 15 \times 20 \\ * &= 8 : 1. \text{ուստի և } * = 8. \end{aligned}$$

Պատասխան . 8 դուռուշ .

Խնդիր է . Հարիւրին քանի՞վ տրուած է 2126
դուռուշ, և 10 փարայ գրամագլուխը . եթէ ասի 10 ամ-
սուան ու 20 օրուան մէջ 113 դուռուշ, ու 16 փարայ
շահ բերէնէ :

$$\begin{aligned} * &= 113 \frac{1}{3} \times 100 : 2126 \frac{1}{4} \times \frac{5}{9} \\ * &= \frac{567}{3} \times 100 : \frac{8505}{4} \times \frac{5}{9} \\ * &= 567 \times 100 \times \frac{4}{3} \times 9 : 8505 \times 8 \times 5 \\ * &= 2 \times 3 : 1. \text{ուստի և } * = 6. \end{aligned}$$

Պատասխան . 6 դուռուշ .

Գուցէ մէկը հոս տեղով կրտարակուսի, թէ ինչպէս
10 ամիսը, և 20 օրը աս ձև $\frac{2}{3}$ տարւոյ կոտորակ հանած
ենք . բայց եթէ ասի աղեկ քննելու ըլլայ՝ դիւրան կրնայ
զտնել, ինչու որ մէկ ամբողջ տարին աս տեսակ հաշիւ-
ներու մէջ 360 օր կըհամարուի, իսկ 10 ամիս ու 20 օրը,
320 օր կընէ, և եթէ ասոնք ըստ կանոնի պղտիկցնենքնէ
կելլէ աս կոտորակս $\frac{2}{3}$:

Խնդիր ը . Վանի՞ տարուան մէջ 6000 դուռուշ
գրամագլուխը՝ հարիւրին 5ով 1800 դուռուշ շահ կըբերէ :

$$\begin{aligned} * &= 1800 \times 100 : 6000 \times 5 \\ * &= 2 \times 3 : 1 \\ * &= 6 : 1. \text{ուստի և } * = 6. \end{aligned}$$

Պատասխան . 6 տարի .

Խնդիր թ . Վանի՞ տարուան մէջ 472 դուռուշ ու
10 փարայ, և 2 ստակ գրամագլուխը՝ հարիւրին 7 ½ դու-
ռուշով, 177 դուռուշ ու 4 փարայ շահ կըբերէ :

$$\begin{aligned}
 s &= 177 \frac{1}{2} \times 100 : 472 \frac{4}{7} \times 7 \frac{1}{2} \\
 s &= \frac{177 \frac{1}{2}}{10} \times 100 : \frac{70 \frac{4}{7}}{2} \times \frac{7 \frac{1}{2}}{2} \\
 s &= 1771 \times 100 \times 15 \times 2 : 7084 \times 15 \times 10 \\
 s &= 1 \times 5 : 1 \cdot \text{ուստի } s = 5.
 \end{aligned}$$

Պատասխան. 5 տարի.

Վա խնդրոյս մէջի եղած թիւերը առջի տողին մէջ նախ՝ կարգաւ շարեցինք, որուն մէջը 10 փարայ և 2 ստակը աս ձեւ չէ կոտորակ ըրբնիք, ինչու որ 10 փարան 3ով բազմապատկեցինք ստակ ըրբնիք, ու զարկինք ասոր վրան 2 ստակն ալ եղաւ 32 ստակ, և որովհետեւ 1 զուռուն ալ 120 ստակ կրնէ անոր համար 32 և 120 ստակները, նախ՝ 4ի վրա, և ետքը 2ի վրա բաժնելով աս ձեւ չէ կոտորակ եղաւ: Եշրկորդ տողին մէջ աս թիւերս անյատուկ կոտորակի դարձուցինք. երրորդին մէջ ամբողջ թիւ ըրբնիք. իսկ չորրորդին մէջ նոյն թիւերը պղտիկցուցած դրբնիք:

Գ. Լ. Ա. Խ. Խ. Ը.

Ալենն ընկերութեան:

Վա ընկերութեան կանոնը շատ հարկաւոր ու օգտակար ըլլալուն համար, պէտք է որ նախ՝ սորվողները աղեկ միտք առնուն, և քաջ ասոր մէջ վարժին, որովհետեւ ասով չէ թէ միայն ան խնդիրները կրնանք լուծանել, որոնք որ կրվերաբերին ընկերութեամբ անհաւասար զրած ստակներուն շահը և կամ վնասը հաւասարապէս ըստ իւրաքանչիւր դրածին բաժանել, հապա նաև ուրիշ ամմէն տեսակ խնդիրներն ալ, որ ընկերութեամբ կըլլան. զորօրինակ, մէկ տեղ մը վարձու բռնել (քիրայի բռնել), կամ ժառանգութիւն մը մէջերնին բաժանել. և կամ մէկ տուրք (վէրկի) մը ամմէն մէկուն իր վիճակին համաձայն վճարել, և այլն:

Վասնցմէ 'ի զատ նաև նոյն կանոնով կըզտնանք զանազան բազմազրութիւններու շափեր. ինչպէս որ կըտեսնես վարի զրած օրինակիս մէջ:

Աս ընկերութեան կանոնը աւելի դիւրին համկրցը նելու համար նորավարժներուն, պէտք է որ օրինակա տաջենին գնենլը, ու անոր վրա մէկնենը :

Խնդիր ա. Երկու վաճառական ընկերութիւն ընելով մէկզմէկու հետ շահեցան քիչ տաենուան մէջ 800 դրամուշ : Առաջինը 1500 դրամուշ դրած էր, իսկ երկրորդը 2500, հիմա երկուքն ալ որովհետև անհաւասար տակ դրած էին շահելու համար, կուղեն իմանալ թէ մարդ գլուխ աս վաստակէն ինչ կիյնայ :

$800 : \frac{1}{2} = 4000 : 1500$ կամ $1 : \frac{1}{2} = 5 : 1500$ աւատի և $\frac{1}{2} = 500$ դրամ .
 $800 : \frac{1}{2} = 4000 : 2500$ կամ $1 : \frac{1}{2} = 5 : 2500$ աւատի և $\frac{1}{2} = 500$ դրամ .

Աս օրինակիս մէջ երկու տեսակ թիւ կայ, և չէ թէ միայն ասոր՝ այլ նաև ամմէն ընկերութեան խնդիրներուն մէջ կը գտնուի . ինչպէս վարը դրած օրինակներուս մէջ կը տեսնես : Աս թիւերուն մէկը անփոփոխ է, իսկ միւս մասցածները փոփոխական : Անփոփոխ թիւը՝ ~~մասցածները~~ տեսակ անփոփոխ կը կոչենլը . իսկ փոփոխականները՝ էր էր տեսակ անփոփոխ : Ինչպէս աս օրինակիս մէջ 800ը առաջին տեսակ քանակութեան է, իսկ 1500ը, և 2500ը՝ որովհետև նոյն չեն՝ այլ փոփոխած զատ զատ թիւեր ըլլալուն համար՝ երկրորդ տեսակ քանակութեան տեղ դրած ենլը : Բայց ասկից զիանալու է նախ՝ թէ ընկերութեան մէջ քանի հոգի կաննէ, ամմէն մէկուն բաժինը սուսյդ իմանալու համար՝ խնդիրները գտնելու տաենդ պէտք է ամմէն մէկուն թիւը զատ զատ կարգի մէջ շարես . ինչպէս վերի օրինակին մէջ ընկերութիւնը 2 հոգւոյ հետ ըլլալով՝ հաշուի մէջ ալ երկու տող ըրած ենլը : Երկրորդ՝ պէտք է զիանալ՝ որ աս ընկերութեան խնդիրները միշտ չորս անգամ կունենան . երկու արտաքին, և երկու միջին . ինչպէս որ հասարակ համեմատութիւնը : Առաջին արտաքին անդամը ամմէն տողերուն կը լայ առաջին տեսակ քանակութեան . իսկ վերջին արտաքին անդամը կը լայ երկրորդ տեսակ քանակութեան . և որովհետև աս վերջինը՝ քանի հոգի ընկերութեան մէջ զտնուին՝ այնչափ ալ զանազան թիւեր

են, անոր համար վերջին արտաքին անդամնին թիւերը միշտ տարրեր կրլւան . ինչպէս վերի բերած օրինակիս մէջ առջի արտաքին անդամը ամմէն տողերուն է 800 . իսկ վերջին արտաքին անդամ՝ մէկունը 1500 . իսկ մէկալին 2500 :

Անծանօթ և կամ մնտուած անդամնիս կրլւայ միջին առաջին անդամ աս տեսակ համեմատութեան՝ զրով մը նշանակելով . իսկ երկրորդ միջին անդամ ամմէն տողերուն՝ կրգրուի գումարը երկրորդ տեսակ քանակութիւններուն . ինչպէս նոյն վերի օրինակին մէջ յայտնապէս կրտեսնես, թէ գումարը 1500 և 2500 թիւերուն՝ որ կրնէ 4000, եղած է երկրորդ միջին անդամ ամմէն տողերուն : Աս թիւերս աս կարգաւ շարելէն ետքը՝ պէտք է առաջին արտաքին անդամը ամմէն մէկ տողերուն միջին անդամներուն հետ մէկ ընդհանուր բաժանարարով մը պղտիկցնել . ինչպէս մնյք վերը 800ը և 4000ը պղտիկցուցած ենք . նախ՝ 100ի վրա բաժնելով, ու յետոյ 8ի, և ոյսպէս ելած է առաջինը 1 ու երկրորդը 5 : Ասոնք առած գարձեալ իր կարգովը շարած ենք, և ետքը ինչպէս որ կրտեսնես՝ ամմէն տողերուն արտաքին անդամները մէկզմէկու հետ բազմապատկելով արտադրեալը միջին անդամին վրա բաժնած ենք, որոնցմէ ելած բանորդը, մէր մնտուած ամմէն մէկուն բաժինն է : Եթէ կուզես իմանալ ասոր ստուգութիւնը՝ ամմէն մէկուն զատ զատ ինկած բաժինը առ, ու գումար ըրէ . և Եթէ ան գումարը նոյն կելք առաջին տեսակ քանակութեան հետ՝ ուղիղ է հաշիւդ, իսկ եթէ չէ ծուռ է :

Խնդիր բ. Տիգրանը ու Ա արգանը միատեղ ընկերութեամբ 6000 դուռուշ զրին : Տիգրանը աս ստակէն շահեցաւ 3600 դուռուշ, իսկ Ա արգանը 1200 հիմա կուզենք իմանալ, թէ ամմէն մէկը զատ զատ որչափ դուռուշ զրած էին :

Աս խնդրոյս մէջ զրած ստակնին՝ է առաջին տեսակ քանակութեան, իսկ շահերնին՝ երկրորդ տեսակ քանակութեան :

$6000 : r = 4800 : 3600 \parallel$ կամ 5 : $r = 4 : 3600$ ուստի $L : r = 4500$ լ.
 $6000 : \frac{1}{r} = 4800 : 1200 \parallel$ կամ 5 : $\frac{1}{r} = 4 : 1200$ ուստի $L : \frac{1}{r} = 1500$ լ.

Խնդիր գ. Երեք հոգի ընկերութեամբ վաստրկած
էին 1400 դուռուշ . առաջինը՝ դրած էր աս ընկերութեան
մէջ 1800 դուռուշ . երկրորդը՝ 2640 . իսկ երրորդը՝ 3960 :
Հիմա կուզենք իմանալ՝ թէ ամեն մէկուն դրած ստակ-
ներնուն համեմատ ինչ պիտի աս շահէն իյնայ :

Առ տեղս շահը՝ առաջին տեսակ քանակութեան
է , իսկ դրած ստակնին՝ երկրորդ տեսակ քանակութեան
եղած է :

$1400 : r = 8400 : 1800 \parallel$ կամ 1 : $r = 6 : 1800$ ուստի $L : r = 300$
 $1400 : \frac{1}{r} = 8400 : 2640 \parallel$ կամ 1 : $\frac{1}{r} = 6 : 2640$ ուստի $L : \frac{1}{r} = 440$
 $1400 : \frac{1}{r} = 8400 : 3960 \parallel$ կամ 1 : $\frac{1}{r} = 6 : 3960$ ուստի $L : \frac{1}{r} = 660$

Խնդիր դ. Վարդուս մէկը երեք խիստ սիրելի բարե-
կամներուն խռատացած էր , որ մահուան ատենիր կտա-
կաւ քիչ մը ստակ ձգէ իրենց . առաջինին՝ 3000
դուռուշ . երկրորդին՝ 4000 . իսկ երրորդին՝ 5000 . բայց
մեռնելէն ետքը քովէն միայն 9000 դուռուշ գտան . Հի-
մա այսպահ ստակը վերի համեմատութեամբ կուզեն ան
երեք հօգւոյ բաժանել , մարդ գլուխ ինչ պիտի տան :

Առ օրինակիս մէջ 9000 դուռուշը առաջին տեսակ
քանակութեան է . իսկ իւրաքանչիւրոց համար ձգածը՝
երկրորդ տեսակ քանակութեան :

$9000 : r = 12000 : 3000 \parallel$ կամ 3 : $r = 4 : 3000$ ուստի $L : r = 2250$ դուռ.
 $9000 : \frac{1}{r} = 12000 : 4000 \parallel$ կամ 3 : $\frac{1}{r} = 4 : 4000$ ուստի $L : \frac{1}{r} = 3000$ դուռ.
 $9000 : \frac{1}{r} = 12000 : 5000 \parallel$ կամ 3 : $\frac{1}{r} = 4 : 5000$ ուստի $L : \frac{1}{r} = 3750$ դուռ.

Խնդիր ե. Առօդը կրբազագրուի բորակէ (կիւզեր-
շլէյշ) ծծումքէ (քիւքիւրտէ) և ածուխէ (քեօմիւրէ) ,
այսպիսի համեմատութեամբ , 16 մէկէն , 2 միւսէն , և 3
երրորդ տեսակէն . Հիմա եթէ մէկը կուզէ 42 կենդինար
վառօդ շնել , որչափ մէկէն , որչափ մէկալէն , և որչափ
երրորդ տեսակէն պէտք է որ առնու :

Առոր մէջ առաջին տեսակ քանակութեան է 42
թիւը . իսկ միւս թիւերը՝ երկրորդ տեսակ քանակու-
թեան են :

$42 : r = 21 : 16 \parallel$ կամ 3 : $r = 1 : 16$ ուստի $L : r = 32$ կենդինար բորակ
 $42 : \frac{1}{r} = 21 : 2 \parallel$ կամ 3 : $\frac{1}{r} = 1 : 2$ ուստի $L : \frac{1}{r} = 4$ կենդինար ծծումք
 $42 : \frac{1}{r} = 21 : 3 \parallel$ կամ 3 : $\frac{1}{r} = 1 : 3$ ուստի $L : \frac{1}{r} = 6$ կենդինար ածուխ

Խնդիր զ. Պահենք թէ Տիրան թագաւորը մէկ տան
մօս տուրք մը ձգած էր՝ 900 դուռուշ։ Աս տանը
մէջ Երեք ընտանիք կը բնակէին, որոնց առաջինը՝ ուներ
7000 դուռուշ, երկրորդը՝ 8000 դուռուշ, իսկ երրորդը՝
15000 դուռուշ։ Հիմա կուղեն գիտնալ՝ թէ ամմէն մէկը
իրենց ունեցածին համեմատութեամբ ինչ պէտք են
վճարել։

Աս օրինակիս մէջ 900 դուռուշն է առաջին տե-
սակ քանակութեան, իսկ իրենց ունեցած ստակնին՝ երկ-
րորդ տեսակ քանակութեան։

900 : 1 = 30000 : 7000	կամ 3 : 1 = 100 : 7000 ուստի և 1 = 210 զ.
900 : $\frac{1}{2}$ = 30000 : 8000	կամ 3 : $\frac{1}{2}$ = 100 : 8000 ուստի և $\frac{1}{2}$ = 240 զ.
900 : $\frac{1}{3}$ = 30000 : 15000	կամ 3 : $\frac{1}{3}$ = 100 : 15000 ուստի և $\frac{1}{3}$ = 450 զ.

Խնդիր է. Երեք հոգի ընկերութեամբ վաստրկած
էին 2600 դուռուշ, ասի բաժնելու ժամանակ մէջներնին
խօսք կը նեն՝ որ առաջինը՝ 100ին 4 առնու, երկրորդը՝
առելի աշխատելով քան զառաջինը 100ին 10 առնու, իսկ
երրորդը՝ բոլոր աս վաստակիս վրա վերակացու ըլլալով
100ին 12 առնու, հիմա կուղեն իմանալ՝ թէ ամմէն
մէկուն ինչ կիյնայ աս վաստակէս։

Ասոր մէջը 2600 դուռուշն է առաջին տեսակ քա-
նակութեան, իսկ մնացած թիւերը՝ երկրորդ տեսակ քա-
նակութեան։

2600 : 1 = 26 : 4	կամ 100 : 1 = 1 : 4 ուստի և 1 = 400 դուս.
2600 : $\frac{1}{2}$ = 26 : 10	կամ 100 : $\frac{1}{2}$ = 1 : 10 ուստի և $\frac{1}{2}$ = 1000 դուս.
2600 : $\frac{1}{3}$ = 26 : 12	կամ 100 : $\frac{1}{3}$ = 1 : 12 ուստի և $\frac{1}{3}$ = 1200 դուս.

Խնդիր ը. Աշոտ, Ամրատ, և Աահակ մէկ տեղ
ստրկի գլուխ մը ունենալով՝ վաստրկած էին անկից 960
դուռուշ։ Աշոտը աս զբանագլխոյն տուած էր 10 ամիս
յառաջ՝ 300 դուռուշ։ Ամրատն ալ 9 ամիս յառաջ՝ 400
դուռուշ, իսկ Աահակը 6 ամիս յառաջ՝ 900 դուռուշ։
Հիմա կուղեն իմանալ, թէ ամմէն մէկուն զատ զատ ինչ
կիյնայ աս վաստակէս, որովհետեւ անհաւասար էր տուած
ստակնին՝ միանգամայն զատ զատ ժամանակ։

Աս օրինակիս մէջ առաջին տեսակ քանակութեան

է 960 դուռուշը . իսկ ամմեն մէկուն զատ զատ տուած գրամմաները՝ երկրորդ տեսակ քանակութեան , բայց որովհետեւ ասոնցմէ ՚ի զատ նաև երրորդ տեսակ քանակութեան ալ կայ այսինքն՝ ամիսները . աս պատճառաւ պէտք է նախ երկրորդ տեսակները քանակութեանց բազմապատկել երրորդ տեսակներուն հետ , ու անոնց արտադրեալները՝ խնդիրը լուծանելու ժամանակ՝ վերջին արտաքին անգամ համեմատութեան ընելու է .

	Ա.	Տ.	Պ.
Դրած ստակնին .	300	400	900
Ամիս .	10	9	6
Երտագրեալ .	3000	3600	5400

զի՞ ։ ։ = 12000 : 3000 | կամ 8 : ։ = 100 : 3000 աւատի և ։ = 240 լ .
զի՞ ։ ։ = 12000 : 3600 | կամ 8 : ։ = 100 : 3600 աւատի և ։ = 288 լ .
զի՞ ։ ։ = 12000 : 5400 | կամ 8 : ։ = 100 : 5400 աւատի և ։ = 432 լ .

Ահա հոս տեղս յայտնապէս կըտեսնես , թէ նախ բազմապատկած ենք երկրորդ տեսակները քանակութեանց երրորդ տեսակներուն հետ , այսինքն՝ 300 դուռուշը 10 ամս սոյն հետ , 400 դուռուշը 9 ամսոյն հետ , և 900 դուռուշն ալ 6 ամսոյն հետ , և ասոնցմէ երած արտագրեալները ըրած ենք վերջին արտաքին անգամ համեմատութեանց :

Խնդիր թ . Երեք մսավաճառ (խասապ) ընկերութեամբ մէկ դաշտ մը վարձու կըբռնեն 154 դուռուշով : Առաջինը ասոնցմէ 40 հատ ոչխար՝ 6 ամիս աս դաշտիս վրա թող կուտայ արածուելու համար . երկրորդը՝ 50 ոչխար՝ 5 ամիս . իսկ երրորդը՝ 70 ոչխար՝ 4 ամիս . հիմա կուզեն զիտնալ թէ ամմեն մէկը արդարութեամբ ինչ պիտի վճարեն աս դաշտիս համար , որովհետեւ հաւասարապէս չի գործածեցին :

Կառր մէջ առաջին տեսակ քանակութեան՝ է 154 դուռուշը , երկրորդ տեսակ քանակութեան՝ ոչխարներուն թիւը , իսկ երրորդ տեսակ քանակութեան՝ ամիսներն են :

	Ա.	Բ.	Գ.
Աշխար.	40	{ 50	{ 70
Եմիս.	6	{ 5	{ 4
Երտազգրեալ.	240	{ 250	{ 280

154 : 4 = 770 : 240 || կամ 1 : 4 = 5 : 240 ուստի և 4 = 48 զուռ.
 154 : 5 = 770 : 250 || կամ 1 : 5 = 5 : 250 ուստի և 5 = 50 զուռ.
 154 : 7 = 770 : 280 || կամ 1 : 7 = 5 : 280 ուստի և 7 = 56 զուռ.

Խնդիր . Ժ . Չորս եղբարք միատեղ ընկերութիւն մը
 ընկերով վաստրկած էին 10116 զուռուշ : Առնց առա-
 ջննը տուած էր 2 տարի ու 8 ամիս յառաջ՝ 300 զուռուշ
 և 20 փարայ . Երկրորդը՝ 9 ամիս յառաջ՝ 400 զուռուշ ,
 26 փարայ , և 2 ստակ . Երրորդը՝ 8 ամիս յառաջ՝ 500
 զուռուշ և 30 փարայ , իսկ չորրորդը՝ 5 ամիս յառաջ՝
 600 զուռուշ , 32 փարայ : Հիմա կուզեն իմանալ , թէ
 առ վաստրկած ստակնին տուածներնուն համեմատ ամ-
 մէն մէկուն ինչ կիյնայ :

Վա օրինակիս մէջ առաջին տեսակ քանակութեան
 է իրենց վաստրկած 10116 զուռուշ , Երկրորդ տեսակ
 քանակութեան՝ տուած զրամնին , իսկ Երրորդ տեսակ
 քանակութեան՝ տարի ու ամիսներն են :

	Ա.	Բ.	Գ.	Դ.
Տուած ստակնին .	300 ½	{ 400 ⅔	{ 500 ⅔	{ 600 ⅔
Տարին .	2 ⅔	{ ¾	{ ½	{ ¼

Վաստիք կոտորակաւ ըլլալնուն համար պէտք է որ
 նախ՝ անյառառուկ կոտորակի դարձնենք , ու յետոյ բազմա-
 պատկենք :

	Ա.	Բ.	Գ.	Դ.
Տուած ստակնին .	601 2	{ 1202 3	{ 2003 4	{ 3004 5
Տարին .	¾	{ ¾	{ ¾	{ ¼

Վայսպէսշարելէդ վերջը՝ պէտք է որ բազմապատկես
 զատ զատ ամմէն մէկ երրորդ տեսակը՝ Երկրորդ տեսակնին
 հետ , այսինքն՝ նախ՝ համարիչը համարիչն հետ , ու յե-
 տոյ յայտարարն ալ յայտարարին հետ , և այսպէս մէկ
 նոր կոտորակ մը կերէ . և որպէս զի իմանաս , թէ ան
 նոր կոտորակին մէջ քանի՞ ամբողջ կըզտնուի , պէտք է

որ համարիցը բաժանես յայտարարին վրա, և քանորդը քանի որ կելլէնէ կիմացուի թէ նոյնչափ ալ ամբողջ կոյ եղեր անոր մէջը,

Ա. տեսակ քանակութ.	601	1202	2003	3004
Պ. տեսակ քանակութ.	8	3	2	5
Արկուքին արտազրեալը.	4808	3606	4006	15020
	6	12	12	60
Ամբողջ.	801 ½	300 ¼	333 ⅓	250 ½

Ես ընելէդ վերջը՝ պէտք է բոլոր ամբողջները, այսինքն՝ 801ը, 300ը, 333ը ու 250ը գումար ընել, որոնց գումարը կելլէ 1684. բայց որովհետեւ ամեն ամբողջ իրենց քովը կոտորակ ալ ունին, եթէ անոնք ալ ըստ օրինակի կոտորակաց գումար ընեսնէ, (Աշխ. 64) ասոնցմէ ալ 2 ամբողջ կելլէ, և այսպէս բոլորին գումարը կըլլայ 1686:

Ես թիւը գտնելէդ վերջը՝ ինչպէս որ վերի հասարակ ընկերութեան խնդիրները շարած ենքնէ, նոյնպէս ալ աս օրինակիս թիւերը շարէ, ու յետոյ երկու արտաքին անդամները մէկզմէկու հետ բազմապատկելով՝ միջինին վրա բաժանէ, որոնցմէ ելած քանորդն է արդար բաժին իւրաքանչիւրօց. ինչպէս յայտնի հաստեղս կըտեսնես :

$$\begin{aligned}
 10116 : \cdot = 1686 : 801 \frac{1}{2}, \text{ ուստի } \cdot = 4808 \text{ դուռ.} \\
 10116 : \frac{1}{2} = 1686 : 300 \frac{1}{4}, \text{ ուստի } \cdot \frac{1}{2} = 1803 \text{ դուռ.} \\
 10116 : \frac{3}{4} = 1686 : 333 \frac{1}{3}, \text{ ուստի } \cdot \frac{3}{4} = 2003 \text{ դուռ.} \\
 10116 : - = 1686 : 250 \frac{1}{2}, \text{ ուստի } \cdot - = 1502 \text{ դուռ.}
 \end{aligned}$$

Դուցէ նոր սորվազները հաս տեղս կըտարակուսին, թէ ինչպէս վերջին արտաքին անդամները բազմապատկեցինք առաջին արտաքին անդամին հետ՝ որովհետեւ կոտորակ ունին քովերնին. բայց պէտք է իրենց գիտնալ որ մենք զանոնք յառաջ քան բազմապատկելը ամբողջ թիւ ըրինք, այսինքն՝ նախ՝ կոտորակով անդամները՝ անյատուկ կոտորակի գարձնելով ու ետքը անոնց յայտարարները միջին անդամ ըրինք հանդերձ բազմապատկութեան նշա-

նով . ինչպէս որ վերը (Աշխ. 77) սորվեցուցինք . և առ գործողութիւնս մասնաւորապէս աս օրինակիս մէջ չի դրինք , որպէս զի շատ երկայն շերթայ , և միանգամայն վարպետները իրենց աշկերտներուն առջել ընելով կարող ըլլան աւելի տպաւորել անոնց մտաց մէջը :

Գ. 1. Ա. Խ. Խ. թ.

Կանոն շղթայի (Պահճիկ) :

Կանոն շղթայի անօր կըսենք , որով զանազան ազգաց զրամները , կամ շափերը մէկզմէկու հետ բաղդատելով՝ անոնց արժէքը , և կամ մէկզմէկէ տարրերութիւնը կիմանանք : Ես գործողութիւնս վաճառականաց շատ հարկաւոր ըլլալուն համար , պէտք է որ ամմէն սորվողը լաւ միար տանու . որովհետեւ չէ թէ միայն աս գործողութեամբա զրամներու , և կամ շափերու բաղդատութիւն կրնենք , հապա ինչպէս որ վարի դրած օրինակներէս կրտեսնես , նաև ուրիշ գժուարին հաշիւներ ալ ասով կրգանենք , որ մէկ վաճառականի մը զրեթէ միշտ ամմէն ժամանակ կրհանգիպի : Եւ որպէս զի աս կանոնս աւելի բացայաց կարող ըլլանք մեկնել , գնենք հոս աւելս օրինակ մը ու անօր վրա բացատրենք :

Խնդիրա . Վանի Տաճկի քառասուննոց ոսկի կրնել Գաղղիացւոց (Ֆրանքոֆի) 450 1 ուիտ' ու բառած ոսկին :

Որովհետեւ 1 1 ուիտ' ուր 23 + 1 իվր կրնել , և 5 ½ 1 իվր 1 սիւնակիր (ամիրէկի) թալեռ , և 1 սիւնակիր թալեռը 2 ½ արծաթ ֆիօրին , և 5 արծաթ ֆիօրինը 1 Վանասուննոց Տաճկի ոսկի ուստի .

1 ուիտ . 450 : + 40նոց ոսկի = 1 ուիտ . 1 : 23 + 1 իվր

1 իվր 5 ½ : 1 թալեռ սիւն .

թալեռ սիւն . 1 : 2 ½ ֆիօրին արծ .

ֆիօրին արծ . 5 : 40 1 ուոռուշ

1 ուոռուշ 40 : 1 Ոսկի 40նոց

$$450 : + = 16 \times 5 \times 40 \times 2 : 47 \times 41 \times 40 \times 3$$

$$9 : + = 16 \times 2 \times 2 : 47 \times 41 \times 3$$

Պատասխան . 812 չէ քառասուննոց ոսկի .

Վա խնդրոյս մէջը երկու տեսակ թիւ կայ այսինքն՝
450 |ուի տ' օռ, և քառասուննոց ոսկիները, ասոնցմէ
մէկը ծանուցեալ է, իսկ միւսը անծանօթ։ Են թիւը որն
որ յայտնի գրուած է, ծանօթ լիւ կը կոչենք, իսկ անի
որ կը փնտուենք, անծանօթ լիւ։ Բնչպէս վերի խնդրոյն
մէջ 450 |ուի տ' օռը ծանօթ լիւ է։ իսկ + քառասուն-
նոց ոսկիներն ալ անծանօթ։ Արդ շղթայի կանոնը կը սոր-
վեցընէ աս երկու տեսակ թիւերուն մէջի բնկած համե-
մատութիւններէն, և նոյն իսկ ծանօթ թիւէն ալ աս ան-
ծանօթ թիւը գտնել։ Ուստի 450 |ուի տ' օռը առջի տե-
սակ և ծանօթ թիւն է։ իսկ քառասուննոց ոսկիներն ալ որ
+ զրով դրած ենք, երկրորդ տեսակ և անծանօթ թիւն է։
և համեմատութեան վերջի անդամն ալ նոյն տեսակ այ-
սինքն՝ ուկի է։ իսկ ասոնց մէջի բնկած համեմատութիւն-
ները որ մէնք հիշեն կը կոչենք՝ ասոնք են։

1ուի տ' օռ 1 : 23 ½ 1իվը

1իվը 5 ½ : 1 Թալեռ սիւնակիք
թալ . սիւն . 1 : 2 ½ Ֆիօրին արծաթ

Ֆիօր . արծ . 5 : 40 Պուռուշ

Պուռուշ 40 : 1 Ուկի 40նոց

Վա մէջի բնկած համեմատութիւններուն վերջակէ-
տէն առաջ դրուած անդամները՝ նույնընտաշ կանուա-
նենք . իսկ վերջէն դրուածները՝ հետեւոր։ Եւ որպէս
զի աս անծանօթ թիւը գտնենք, պէտք է որ բոլոր
թիւերն ալ աս կարգաւ շարենք։

Վախ աս տեսակ հաշիւններուն մէջ երկու տեսակ
համեմատութիւն կայ, մէյ մը գծէն վեր, և մէյ մընալ
գծին տակը։ Գծէն վեր եղած համեմատութեան առջի
անդամը ընելու է ծանօթ թիւը . իսկ երկրորդ անդամը՝
անծանօթը . Բնչպէս վերի օրինակին մէջ 450 |ուի տ'
օռ, և + քառասուննոց ոսկիները աս կերպով շարած ենք։
Եւոքը ասոնց առջեւը հաւասարութեան գիծ մը քաշե-
լով, միջին համեմատութիւններն ալ իրենց կարգաւը
պէտք է շարել։

Երկրորդ՝ ասոնք շարած ժամանակդ պէտք է նայիս

որ՝ միջին համեմատութեան առջի նախընթաց անդամք նոյն տեսակ ըլլայ խնդրոյն մէջի ծանօթ թիւնին հետ . այսպէս ալ ամեն մէկ հետեւորդ անդամներուն հետ . իսկ վերջի հետեւորդ անդամն ալ նմանապէս խնդրոյն մէջի անծանօթ անդամին հետ նոյն տեսակ պէտք է ըլլալ . ինչպէս վերի օրինակին միջին համեմատութեան առջի նախընթաց անդամը | ուի տ' ոռ ըսուած ստակն է : Աշ որովհետեւ աս նախընթաց անդամին հետեւորդը | իվրը է, անոր համար ասկից ետքը եկած, այսինքն՝ երկրորդ նախընթաց անդամն ալ նոյն տեսակ դրամով սկսած է . նոյնապէս ասոր ալ հետեւորդ անդամը սիւնակիբ թալեռ ըլլալով, երրորդ նախընթաց անդամն ալ թալեռ դրուած է, այսպէս իմացիբ ամմէն միջին համեմատութիւններուն անդամներուն կարգը : Իսկ վերջի հետեւորդ անդամը քառասունոց ուկին եղած է . որովհետեւ խնդրոյն մէջի անծանօթ թիւն ալ նոյն տեսակ ուկի դրուած էր :

Երրորդ՝ առջի տեսակ համեմատութիւնը աս կարգաւ շարելէդ վերջը, պէտք է ասոնց տակը զիծ մը քաշել, ու երկրորդ տեսակ համեմատութիւնը անոր տակը շարել :

Չորրորդ՝ աս երկրորդ տեսակ համեմատութեան առջի անդամ՝ ընելու է ծանօթ թիւը . իսկ երկրորդ անդամ՝ անծանօթը . ետքը ասոնց առջևը հաւասարութեան զիծ մը պէտք է քաշել, և բոլոր վերի միջին համեմատութիւններուն նախընթաց անդամները բազմապատկելով մէկզմէկու հետ՝ հաւասարութեան զծին առջևը դնելու է, որ կրայ երկրորդ միջին անդամ՝ երկրորդ տեսակ համեմատութեան : Վսոնց առջևը համեմատութեան նշանը դնելով միջին համեմատութիւններուն հետեւորդ անդամները մէկզմէկու հետ բազմապատկելով, զծին տակի համեմատութեան վերջին արտապին անդամ ընելու է . ինչպէս վերի բերած օրինակիս մէջ զծին տակի համեմատութեան առաջին արտապին անդամ ըրած ենք ծանօթ թիւը, այսինքն՝ 450 | ուի տ' ոռը . իսկ անոր

քովը համեմատութեան նշանով + անծանօթ անդամը զրած ենք : Ետքը ասոնց առջել հաւասարութեան գիծ մը քաշելով , և գծին վերի եղած միջին համեմատութեանց նախընթաց անդամները մէկզմէկու հետ բազմապատկելով այսպէս 16 X 5 , և այլն . երկրորդ միջին անդամ ըրինք աս երկրորդ տեսակ համեմատութեան . նոյնպէս հետևորդ անդամներն ալ այսինքն՝ 47 X 41 . և այլն . բազմապատկելով մէկզմէկու հետ վերջին արտաքին անդամ ըրինք :

Հինգերորդ՝ եթէ աս տեսակ խնդիրներու մէջն ալ կոտորակ կըհանդիպինէ միջին անդամներուն մէջ . ինչպէս որ մեր վերի բերած օրինակին մէջն ալ կրտեսնես , ան ատենը պէտք է որ ան անդամները տողին տակի երկրորդ տեսակ համեմատութեան մէջ շարելու ժամանակդ ամբողջ թիւի դարձնես : Եւ աս տեսակ հաշիւի մէջ եղած կոտորակներուն միայն յայտարարները փոխելով ամբողջ կընենք , այսինքն՝ եթէ աս կոտորակս նախընթաց անդամին մէջն է , տողին տակի համեմատութեան մէջ դնելու ժամանակդ միայն համարից զիր . իսկ յայտարարը հետևորդ անդամներուն մէջը խառնէ . իսկ եթէ հետևորդ անդամին մէջն է կոտորակը , ան ատեն ալ նոյնպէս տողին տակի համեմատութեան մէջ միայն համարից դիր . իսկ յայտարարը նախընթաց անդամներուն մէջը խառնէ . և այսպէս ան կոտորակները ամբողջ թիւ կրուան : Բայց եթէ խառն կոտորակ ըլլաննէ , ասոնք յառաջ քան ամբողջ թիւ ընելը պէտք է նախ՝ անյատուկ կոտորակի դարձնենք , ու ետքը ամբողջ ընենք . ինչպէս մեր վերի բերած օրինակին մէջ 5 է ի վեր խառն կոտորակ ըլլալով նախ՝ անյատուկ ըրինք՝ որ եղաւ $\frac{1}{3}$, և ասի նախընթաց անդամ ըլլալով՝ տողին տակի համեմատութեան մէջ միայն 16 համարից դրինք . իսկ 3 յայտարարը հետևորդ անդամներուն մէջը խառնեցինք , այսինքն՝ տողին տակի համեմատութեան վերջին արտաքին անդամին մէջ . որովհետեւ աս համեմատութեան վերջին արտաքին անդամը ուրիշ բան չէ , բայց եթէ

վերի միջին համեմատութիւններուն հետևորդ անդամները : Կոյնպէս հետևորդ անդամներուն մէջի 23 + 1 իմբը, և 2 ½ ֆիօրինը խառն կոտորակ ըլլալով, նախ՝ անյատուկ ըրբնիք՝ որոնցմէ մէկը եղան $\frac{47}{2}$, իսկ միւսը $\frac{2}{3}$. բայց առնկք հետևորդ անդամը ըլլալուն համար, տողին տակի համեմատութեան մէջ միայն 41 և 47 համարիչները դրինք . իսկ 2 և 20 յայտաբարները նախընթաց անդամին մէջը խառնեցինք այսինքն՝ գծին տակի համեմատութեան երկրորդ միջին անդամին մէջ . որովհետեւ, առ համեմատութեան երկրորդ միջին անդամն ալ վերի միջին համեմատութիւններուն նախընթաց անդամներն են : Այսպէս իմացիր ամմէն աս գործողութեան մէջի եղած կոտորակներուն վրա :

Ա եցերորդ՝ գծին տակի շարած համեմատութեան անդամները պէտք է պղտիկցնել ան կերպով՝ ինչպէս որ վերը սորվեցուցինք (Աշե 77) որպէս զի հաշիւր զիւրին ընենք, բայց ան պղտիկցած թիւերն ալ նոյն մեծ թիւերուն տակը պէտք է զնել . ինչպէս մենք ալ վերի օրինակին գծին տակի համեմատութիւնը պղտիկցնելով, առ պղտիկցածը նոյն համեմատութեան տակը անմիջապէս զրինք :

Եցմներորդ՝ առնկք պղտիկցնելէն վերջը, երկու արտաքին անդամները մէկզմէկու հետ բազմապատկելու է, ու միջինին վրա բաժնելու, որոնցմէ ելած քանորդը փնտուած թիւերնիս է :

Խնդիր բ. • Վանի՝ Գերմանացւոց ոսկի կընէ 9000 Տաճկի քսաննոց ոսկին :

Որովհետեւ 1 Տաճկի ոսկին 20 զուռուշ կընէ, 8 զուռուշը 1 արծաթ Ֆիօրին, և 4 ½ արծաթ Ֆիօրինը 1 ոսկի Գերմանացւոց . ուստի .

Տաճ. ոսկ. 9000 : Գ. Երման. ոսկի = Տաճ. ոսկի 1 : 20 Գ. ուս.

Գ. ուսուշ 8 : 1 Ֆիօր.
Ֆիօր. 4 ½ : 1 Ոսկի Գ. .

$$9000 : * = 8 \times 9 : 20 \times 2$$

$$1000 : * = 1 : 5 . \text{ուստի } * = 5000 .$$

Պատասխան . 5000 Գ. Երմանացւոց ոսկի .

Ահա ասիկ աս հաշիւս ալ վերի եղանակաւ գտանք :

Եթի՞ բնչպէս որ վերը աս տեսակ հաշիներուն համար ըստնք, նոյնպէս աս խնդրոյս մէջ ալ երկու տեսակ թիւ կար, մէկը ծանօթ, այսինքն՝ 9000 Տաճկի քսաննոց ուկիները . իսկ միւսը անծանօթ, որ է . Վերմանացւոց ուկին : Ասոր համար գծէն վեր եղած համեմատութեան առջի անդամը ըրինք աս ծանօթ 9000 ուկիները, որուն քովը համեմատութեան նշանով զրինք անծանօթ + ուկիները . ետքը ասոր առջևն ալ հասարութեան գիծ մը քաշելով, սկսանք միջին համեմատութիւնները շարել նոյն կարգաւ՝ բնչպէս որ վերը առջի օրինակին մէջ մեկնեցինք . միջին հետևորդ անդամներուն վերջի անդամն ալ նոյն տեսակ ուկին գնելով, բնչ տեսակ որ խնդրոյն մէջի անծանօթ + անդամը կրնը շանակէր : Աս կարգաւ շարելէն վերջը առջի տեսակ համեմատութիւնը, ասոր տակը գիծ մը քաշելով սկսանք երկրորդ տեսակ համեմատութիւնը շարել : Եւ աս համեմատութեան ալ առջի անդամը ըրինք ծանօթ 9000 թիւը, ու ասոր քովը անմիջապէս համեմատութեան նշանով + անծանօթ թիւը զրինք . ետքը գծէն վեր եղած միջին համեմատութիւններուն նախընթաց անդամները բազմապատկելով մէկզմէկու հետ այսպէս 9 X 8, երկրորդ տեսակ համեմատութեան՝ երկրորդ միջին անդամը ըրինք . նոյնպէս ալ գարձեւալ վերի միջին համեմատութիւններուն հետևորդ անդամները բազմապատկելով այսպէս 20 X 2, *) երկրորդ տեսակ համեմատութեան վերջին արտաքին անդամը ըրինք : Եւ աս անդամներս այսպէս շարելէն վերջը, ասոնքը ընդհանուր բաժանաբարի վեա

*.) Ա. 2 Ակա Բիջն համեմատութեան երրորդ նախընթաց անդամնեն առաջ էնք . համա զի աս անդամն իսպարութիւն ըլլուլուն համար, ամբողջ Ակ դաշնելու ձաւանակի ինչպէս որ իսկանը իսպարուց, աս 2 յայտաբար հայու հետեւորդ անդամներուն իրէին մէջ դրէն :

բաժնելով պղտիկցուցիչը, որն որ եղաւ 1000 : $\tau = 1 : 5$.
 վերջը երկու արտագին անգամները այսինքն՝ 1000ը և 5ը
 մէկզմէկու հետ բազմապատկելով, ու 1ի վրա բաժնելով
 քանորդը եղաւ 5000, և աս ելածը մեր վնասած + զրին
 նշանակութիւնն է :

Ես կերպով գտած ենք բոլոր վարի դրած խնդիր-
 ներն ալ :

Խնդիր գ. Աչկ խանդարը քանի՞ Վերմանացւոց
 դրաւթ կընէ :

Որովհեան 1 խանդարը 44 Օխոյ է, և 1 Օխան
 2 $\frac{1}{4}$ Գրութ, ^{*)} այսինքն՝ 2 Գրութ 8 Լօթ, վասն զի
 1 Գրութը 32 Լօթ կընէ. ռւստի.

Խանդ. 1 : τ Գրութ = Խանդ. 1 : 44 Օխոյ
 (Օխոյ 1 : 2 $\frac{1}{4}$ Գրութ)

$$\begin{array}{rcl} 1 : \tau & = & 4 : 44 \times 9 \\ 1 : \tau & = & 1 : 11 \times 9. \text{ուստի } \tau = 99 \end{array}$$

Պատուսխան . 99 Գրութ .

Խնդիր գ. Աերսէս Ա անեցին 30 չափ ցորեան
 (պուղասց) փոխ կառնու իր դրացիէն աս դաշամբ (խառ-
 լով) որ մէկ քանի ամիսէն վերջը դարձեալ իրեն վճարէ :
 Երրորդ որոշած ժամակնին կուգայ, Աերսէսը շատ դարի
 (արփայ) ունենալով կուղէ ցորենին տեղը դարի տալ
 իր պարտատիրոջը, և ան ալ սիրով յանձն կառնու : Դնենք
 թէ ան ժամանակը ցորենին չափը 5 դուռուշ էր, իսկ
 դարիին 2 դուռուշ 20 փարայ : Հիմա Աերսէսը 30 չափ
 ցորենին տեղ քանի՞ չափ դարի պիտի տայ, որպէս զի
 արդարութեամբ իր պարտքը վճարած ըլլայ : ^{**)}

^{*)} Աշէն ճշու ժնելու ըլլաննէ՝ 2 $\frac{1}{4}$ Գրութը ըստ
 ահենայնի 1 օխոյ չընէք, հաղու 396 դրամ . բայց հեն-
 հաշումն աշը առ դուքներունենալ չէ նոյնելով՝ հեն-
 օխոյի առ դուքնենու :

^{**)} Ճն. կութ առ իշտ առ դուքներունենալ ահեն-
 հաշումն աշը հայդ էրիւ առ դուքնեն իշտ իշտ, որոնց հետիւ

Չափ ցոր. 30 : + **Չափ դար. = Չափ ցոր. 1 : 5** ՚ 1 ուռուշ
՚ 1 ուռուշ 2 ՚ 1 Չափ դար.

$$\begin{array}{rcl} 30 : & = & 5 \times 1 : 5 \times 2 \\ 30 : & = & 1 : 2 \text{ ուս.} : = 60 \end{array}$$

Պատասխան . 60 չափ դարի .

Խնդիր ե . ՚ Նենք թէ մեծն Տիգրան Հայոց թագաւորը իր 1000 քաջ զինուորացը կուղէր մէջ մէկ զգեստ շնչել : Եթէ ամմէն մէկուն զգեստի համար 4 ՚ կանգուն չուխայ հարկաւոր ըլլար , և ան չուխային թնօփը 50 կանգուն ըլլալով 20 ռակի արժէքնէ . Տիգրան 1000 զինուորաց համար քանի՞ զուռուշ պէտք էր տալ :

Օճն. 1000 : + **զուռ. = Օճնու . 1 : 4 ՚ կանգուն**
կանգուն 50 : 1 թնօփ
թնօփ 1 : 20 Ռակի
Ռակի 1 : 20 ՚ ուռուշ

$$\begin{array}{rcl} 1000 : & = & 50 \times 8 : 35 \times 20 \times 20 \\ 1000 : & = & 1 : 35 \text{ ուստի} : = 35000 \end{array}$$

Պատասխան . 35000 զուռուշ :

Խնդիր զ . Արգիս վաճառականը 7 կենդինար , և 20 Շխայ շէքէր կրզնէ 3600 զուռուշով . Հիմա կուղէ իմանալ թէ աս շէքէրին արամը քանի՞ փարայով իրեն եկած է :

Ճանօն , իսկ Բառը անձանօն եք . Շոյց առ շրբար ինդրոյա թշը , ինչուն որ կըսէնանէն , երիշու ունասի ինչ- ան առելք իսյ . առելքն առ ունասի ինդրիներուն Բշու հարցման թշը լիները պէտք ե անելք որ Բշու դարցիւն երիշու ունասի ինչույ , Թշը Ճանօն , իսկ Բառը անձանօն . ինչուն առ շրբար ինդրոյա թշը առ Ճա- նօն լինը 30 շան ցորենն ե , իսկ անձանօնը ք շան ցորենն : Շառողին ինչույն ամեն վորէ դրան առ ունասի ինդրիներունս վըս :

Տրամբ 1 :	փար . =	Տրամբ 400 : 1	(Օխայ)
		Օխայ 100 : 1	կենդինար
		կենդ . 7 :	3600 Պռուռուշ
		Պռու . 1 : 40	փարայ

$$1 : * = 400 \times 100 \times 36 : 40 \times 3600 \times 5$$

$$1 : * = 10 : 5 \text{ ուստի } * = \frac{1}{5} = \frac{1}{2}$$

Պատասխան . $\frac{1}{2}$ փարայ, որ կէս փարայ ըսել է.

Աս օրինակիս թիւերը երբոր պղտիկցուցինքնէ, մնաց միայն $1 : * = 10 : 5$. ասոր երկու արտաքին անդամները ոյսինքն՝ 1 և 5ը մէկզմէկու հետ բազմապատկեցինք, արտազրեալը 5 ելաւ . բայց առ թիւս պղտիկ ըլլալովք քան միջին 10 անգամը, ասոր վրա չէր բաժնուէր, անոր համար կոտորակի ձևով այսպէս դրինք $\frac{1}{5}$. ետքը ասի ալ պղտիկցնելով, եթէ յայտաբարը և եթէ համարիչը 5ի վրա բաժնելով, մնաց միայն $\frac{1}{2}$, որ կէս փարայ կընըշանակէ :

Խնդիր է . Պահանջանաբն մէկը 9 տակառ գինի կրգնէ 7680 դռւռուշով : Պահենք թէ ամենն մէկ տակառը 32 Պաթման կառնու . հիմա կուզէ գիտնալ, թէ 1 օխան քանի՞ դռւռուշի իրեն եկած է:

Օխայ 1 : *	դռւռուշ =	(Օխայ 6 : 1	Պաթման
		Պաթման 32 : 1	Տակառ
		Տակառ 9 : 7680 Պռուռուշ	

$$1 : * = 6 \times 32 \times 9 : 7680$$

$$1 : * = 9 : 40 \cdot ուստի և . * = \frac{1}{40}$$

Պատասխան . $\frac{1}{40}$ դռւռուշ, որ է $\frac{1}{40}$ դռւռուշ 17 փարայ, 2 ստակ և $\frac{1}{40}$ ստակին .

Խնդիր ը . Արգար Ուռհայեցին 40 (Օխայ մարդարիտ (ինձի) Ատամագոլ կրգնէ 115200 դռւռուշով, և ուրիշ ապրանքով մէկ տեղ 11 հննա կրտանի ծախելու : Հան քանիք դժբաղդ երթալով ուզած գնովը չի կրնար ծախել : Հիմա կուզէ իմանալ, թէ Գրութը քանի՞ Պիտորինով պէտք է ծախել, որպէս զի դռնէ նոյն իրեն ստակը դարձեալ ձեռք ձգէ :

Խնդրէս վերը ըսմնք՝ 2 ½ Գրութը 1 Օխայ կրնէ,
և 8 զուռուշն ալ 1 արծաթ Գիհօրին, ուստի.

Գրու. 1 : + Գիհօր. արծ. = Գրու. 2 ½ : 1 Օխայ

$$\text{Օխայ } 40 : 115200 \cdot | \text{ ուռուշ} \\ | \text{ ուռ.} \cdot 8 : 1 \text{ Գիհօրին արծ.}$$

$$1 : * = 9 \times 40 \times 8 : 4 \times 115200$$

$$1 : * = 9 : 1440. \text{ ուստի } * = 160$$

Պատասխան. 160 Գիհօրին.

Խնդիր թ. 4. Ենթագանքարին մէկը 9 տակառ գինի
կրգնէ 7680 զուռուշով : Խնդիր թէ ամմէն տակառին
մէջը 32 Պաթման զինի կայ : Հիմա աս մարդս Օխան
քանի՞ զուռուշով պէտք է ծախել, որպէս զի ամմէն
մէկ 100ին վրա 20 ալ վաստակ (քեար) ունենայ :

$$\text{Օխայ } 1 : + \text{զուռ.} \cdot \text{վաս.} = (\text{Օխայ} \quad 6 : 1 \quad \text{Պաթման} \\ \text{Պաթման} \quad 32 : 1 \quad \text{Տակառ.} \\ \text{Տակառ.} \quad 9 : 7680 \cdot | \cdot \text{ծախը} \\ | \cdot \text{ծախը} 100 : 120 \cdot | \text{ աստակ.}$$

$$1 : * = 100 \times 9 \times 32 \times 6 : 120 \times 7680$$

$$1 : * = 3 : 16. \text{ ուս. } * = 5 \frac{1}{3}$$

Պատասխան. 5 ½ . որ է 5 զուռ. + 13 վարայ, և 1աստակ.

Խնդիր ժ. Տիրան Տիգրանակերտցի 400 կանգուն
չուխայ կրգնէ Ատամազոլ ու կրտսանի իր քաղաքը ծա-
խելու համար : Հոն բոլոր թէ չուխային զինը, և թէ
ձամբուն ծախը հաշիւ կրնէ, կրգանէ որ բոլոր ապ-
րանքը իրեն 3000 զուռուշին նստած է : Հիմա կուզէ
զիսնալ, թէ աս չուխային կանգունը քանի՞ զուռուշ
պէտք է ծախէ, որպէս զի 100ին 20 ալ վաստակ ու-
նենայ :

$$\text{Կանգ.} \cdot 1 : + \text{զուռ.} \cdot \text{վաստ.} = \text{Կանգ.} \cdot 400 : 3000 \cdot | \cdot \text{ծախը} \\ | \text{ ուռ.} \cdot \text{ծախը} 100 : 120 \cdot | \text{ աստակ.}$$

$$1 : * = 400 \times 100 : 3000 \times 120$$

$$1 : * = 1 : 9. \text{ ուստի } * = 9$$

Պատասխան. 9 զուռուշ.

Առ երկու օրինակիս մէջ 20 զուռ. վաստակը 120 դրինք, որովհետեւ տուրեապի մէջ 100 զուռուշի գնած բանը 120ով պէտք է ծախէ, որպէս զի 20 ալ վաստրկի:

Խնդիր ժա. Ա աշխատմ Ա մատունին իր Բարգէն բարեկամին Արքին (Ծրղիւրիմ) գացած ժամանակը 360 թաշկինակ կուտայ հոն ծախելու համար, խոստանալով անոր որ քանի զուռուշի բան ծախէնէ 100ին 10 իրեն տայ, այսինքն՝ եթէ 100 զուռուշի բան ծախելու ըլլանէ, 90ը ինքը առնու, և 10 իրեն տայ: Բարգէն բոլոր թաշկինակները հետը կառնու, և հոն կըծախէ հատը 30 փարայով: Հիմա Բարգէն քանի զուռուշ պարտական է 360 թաշկինակին տեղ, իր ստակը մէկ զի հանելով:

Թաշկի . 360 : Ք զուռ. վճար . = Թաշկի . 1 : 30 Փարայ
Փարայ 40 : 1 Պ ուռուշ
Պ ուռուշ 100 : 90 Պ վճար .

$$\begin{array}{rcl} 360 : \cdot = & 40 \times 100 : 30 \times 90 \\ 9 : \cdot = & 1 : 3 \times 9 : \text{ուստի } \cdot = 243 \end{array}$$

Պատասխան . 243 զուռուշ .

Խնդիր ժք. Ա աճառական մը Աակարգէն * Ա երսէս Բազրատունին վրա 500 զոյգ զանկապան (չօրապ) կըխրիւնէ աս թէութեամբ որ ինչ ստակ աս ծախածէն կուգանէ, ամմէն մէկ 100էն, 20ը ինքը առնու: * Ա երսէսը ասոնց ամմէնն ալ կըծախէ հատը 2 է զուռուշով: Հիմա 500 զանկապանի տեղ քանի զուռուշ * Ա երսէսը ան վաճառականին պէտք է որ խրկէ, իր ստակը մէջէն մէկ զի հանելով:

Օանկապ . 500 : \ Պ . վճար . = Օանկապ . 1 : 2 ½ Պ ուռ. .
Պ ուռուշ 100 : 80 Պ վճար .

$$\begin{array}{rcl} 500 : \cdot = & 100 \times 2 : 5 \times 80 \\ 5 : \cdot = & 1 : 5 \times 40 : \text{ուստի } \cdot = 1000 \\ \text{Պատասխան . } 1000 \text{ զուռուշ .} \end{array}$$

Խնդիր ժգ. Ա արդան Ա բիշեցի 6000 զուռուշ փոխ կառնու Ա տոմ Պ նթունիէն աս դաշամբ որ եթէ որոշած ժամանակէն առաջ իր պարտքը վճարել-

լու ըլլոյ, ամեն մէկ դուռուշին վրա Յ փարայ Ա տոմբը փար պիտի զարնէր, այսինքն՝ 40 փարայի տեղ 37 պիտի ուղեր։ Հիմա աս հաշիւով Ա արգանը 6000 դուռուշին տեղ քանի դուռուշ Ա տոմբն պարտական է։

Փարաք 6000 : + 1 : վճար. = Պարաք 1 : 1 : 40 փարայ
փարայ 40 : 37 Փ. վճար.
փարայ վճար. 40 : 1 1 դուռուշ

6000 : + = 40 × 40 : 40 × 37
150 : + = 1 : 37 ուստի և + = 5550

Պատասխան. 5550 դուռուշ։

Խնդիր ժդ. Խոսքով Ա բշակունին 1 խանդար զափ-
րան զրսէն բերել կուտայ 1760 դուռուշով, և տրամբ
8 փարայով կրսկսի ծախել։ Հիմա կուղէ իմանալ, թէ
տրամբ աս զնով (փահայով) ծախելու բլանէ, ամեն
1 դուռուշին վրա քանի փարայ կրկորսնցնէ, և կամ
կրվաստը կի։

Օախք 1 : 1 : + փար. շահկամ վե. = Օ. 1 : 1760 : 1 Խ.
խանդար 1 : 44 Օ.
Օխայ 1 : 400 Տ.
Տրամբ 1 : 8 Փ.

1 : + = 1760 : 44 × 400 × 8
1 : + = 1 : 80 ուստի և + = 80

Պատաս. 40 փարայ վաստակ, այսինքն 1 ամբողջ դուռ։

Այսպիսի խնդիրները իմանալու համար, թէ արգ-
եօք մէկը՝ ապրանք մը այսպէս քիչ քիչ ծախելով որ-
շափ վնաս և կամ վաստակ կունենակոր ամեն մէկ դու-
ռուշին վրա, պէտք է որ բոլոր հաշիւը հասարակ եղա-
նակաւ ընելէն վերջը՝ ան հաշուէն ինչ թիւ կելլենէ իր
ամբողջին հետ բաղդատէ։ և եթէ աս ելած թիւը ամ-
բողջէն շատ է, աս նոյն ամբողջը մէջէն հանելով, մնա-
ցածը զուտ վաստակը կընշանակէ. ինչպէս աս վերի խընդ-
րոյն մէջի հաշիւը ելաւ 80 փարայ, և որովհետեւ փա-
րային ամբողջը 1 դուռուշ է, եթէ 1 դուռուշը 80 փարա-
յէն կըհանենքնէ 40 փարայ ալ դուտ վաստակը կընայ.

և այսպէս կիմացուի, թէ ամմէն մէկ դուռուշին վրա՞ զուռուշ մընալ կրվաստրկի եղեր : Ի՞սց երբոր հաշունն մէջի ելած թիւը 1 ամբողջին հետ հաւասար ըլլանէ, ան ատեննը ոչ վաստակ կունենայ և ոչ վնաս . ինչպէս նոյն վերի խնդիրը եթէ այսպէս փոխելու ըլլանք :

Խնդիր ժե . Խոսրով Արշակունին 1 Խանդար զաֆրան զրսէն բերել կուտայ 1760 դուռուշով, և տրամը 4 փարայով կրսկախ ծախսել : Հիմա կուզէ իմաննալ, թէ 1 դուռուշին վրա քանի՞ փարայ վաստակ, և կամ վնաս կունենակոր :

**Օմեկ Դ : 1 : + փար. շահ կմ վն . = Օ. Դ . 1760 : 1 Խ .
Խանդար 1 : 44 Օ .
Օմայ 1 : 400 Տ .
Տրամ 1 : 4 Փ .**

$$1 : + = 1760 : 4 \times 400 \times 44$$

$$1 : + = 1 : 2 \times 5 \times 4 \text{ ուստի } և : + = 40$$

Պատասխան . ոչ վաստակ և ոչ վնաս .

Առ խնդրոյս մէջի հաշիւը 40 փարայ ելաւ . բայց ասի իր ամբողջին հետ հաւասար ըլլալով այսինքն՝ 1 դուռուշին հետ, ըսել է թէ Խոսրով աս զաֆրանին 1 տրամը 4 փարայով ծախսէնէ՝ ոչ կրվաստրկի, և ոչ կրկորսնցնէ :

Ի՞սց Երբոր խնդրոյն մէջի ելած հաշիւը իր ամբողջէն պակաս կելլէ, որչափ որ պակաս է, նոյնչափ ալ վնաս կրցցունէ . ինչպէս եթէ դնելու ըլլանք դարձեալ նոյն վերի խնդիրը աս եղանակաւ :

Խնդիր ժդ . Խոսրով Արշակունին 1 Խանդար զաֆրան զրսէն բերել կուտայ 1760 դուռուշով, և տրամը 2 փարայով կրսկախ ծախսել : Հիմա կուզէ իմաննալ, թէ արդեօք ամմէն 1 դուռուշին վրայ քանի՞ փարայ կրկորսնցնէ, և կամ կրվաստրկի :

‘Օմակը’	: 1 :	փար.	շահ կմ	վե.	= ‘Օմ’	: 1760 : 1	լո.
Խանդար					1 : 44	Օ.	
Օխայ					1 : 400	Տ.	
Տրամ					1 : 2	Փ.	

$$\begin{array}{ll} 1 : r = & 1760 : 44 \times 400 \times 2 \\ 1 : r = & 1 : 20 \cdot \text{ուստի } L : r = 20 \\ \text{Պատասխան. } & 20 \text{ փարայ վեաս.} \end{array}$$

Աս խնդրոյս մէջի հաշիւն ալ ելաւ 20 փարայ . և որովհետեւ 20 փարային ամբողջը 1 զուռուշն է , որ 40 փարայ կընէ . աս 20 փարան իր ամբողջ զուռուշն կէսը ըլլալով , ըսել է թէ Խոսրով զաֆրանին տրամը 2 փարայ ծախելով , ամմէն մէկ զուռուշն վրա 20 փարայ , այսինքն՝ կէս զուռուշ վեաս ունի :

ՅԵՒԼՈՒՄ. Օ.

‘Օմակը’ կանոնական կարողութիւն ան գրանիւրան վըտ , որոնք ոչ
Արեւել աւել էլուրածածուննեն :

Դարձաւոր Երեցաւ մէզի հօս տեղս քանի մը Խւրոպայի դրամներու տեղեկութիւն աւելցնելը , որոնք որ աւելի Ատամագօլի մէջ կըդործածուին : Եւ ասի աւելի բացայացտ իմացնելու համար , բոլոր աս ստակներուն արժէքը արծաթմ Գիֆօրինի վրա կըդարձնենք . ինչու որ հիմակուան ժամանակա Ատամագօլի վաճառականութիւնը աւելի լի եննայի , թարեւստի , և Ա Եննատիկի հետ ըլլալով , աս քաղաքներս բոլոր նոյն Գիֆօրին ստակը կըդործածին : Եւ թէպէտ առջի ժամանակներ Գիֆօրինը միայն անուն ունէր , և իրօք չի կար , սակայն հիմա ստակ ալ կըդարպուի , և աս Գիֆօրինը բոլոր Կերմանիոյ Ծեմցեստանի) տէրութիւններուն դաշնադրութեամբ ամմէն տեղ նոյն արժէքը ունի , և ասոր համար Պահանջման Գիֆօրին կըկոչուի , որն որ 60 · Բռույթէո , և կամ 3 · Ձվանձիկէո այսինքն՝ 3 · Բռույթնոց կարժէ , որովհետեւ 1 · Ձվանձիկէոը 20 · Բռույթէո կընէ : Աս Ձվանձիկէոը Պեմցէի , կամ

Աւտորիոյ կայսեր իշխանութեան տակը եղող Խոտանցիք Ա է Ա ու գլուխուն կըսեն :

Դարձեալ Ստամպօլ, Խղմիր, և այլն . Գրանսայի հետ ալ առուտուր ունենալով, անոր ստակին ալ ծանօթութիւն ունին : Եւ գլխաւոր առուտուրը Գրանսայի Գրանդ բառած ստակով կըլլայ : Ա'կէ Գրանդը, որ հոն նաև Ա է կըս կըսուի, կըրարժնուի հարիւր ստակի վրա որ կըսուին Շենլեռի, այսինքն՝ հարիւրորդք : Արկու հարիւր վախտուն Գրանդը՝ կընէ հարիւր Գիօրին, կամ որ նոյն է 260 Շենթէզիմի, կամ հարիւրորդք՝ կընեն մէկ Գիօրին . և կամ ըսենք 2 Գրանդ և 60 Շենթէզիմի կընեն մէկ Գիօրին :

Հոս տեղս գրած ստակներնուա գիները Գիօրինի վրա կըդարձնենք, որուն համեմատութեամբ կիմացուի, նաև քանի Գրանդ կընեն : Պ ուռուշի վրա չենք կընար դնել, որովհետեւ Պ ուռուշը միշտ փոփոխելու վրա է . իսկ Գիօրինին գինը ամմէն ժամանակ նոյն կըմնայ . և տեղեկանալով ամմէն ժամանակ մէկ Գիօրինը քանի դուռուշ կընէ՝ անկէ կիմացուի, թէ աս գրած ստակներնիս ալ քանի դուռուշ պիտի ընէ : Օսրօրինակ թէ որ մէկ Գիօրինը 8 դուռուշ կընէ, մէկ Անձառ ոսկին որ 4 է Գիօրինէ, պիտի ընէ 36 Պ ուռուշ . նոյնպէս եթէ 1 Գիօրինը 8 Պ ուռուշ կընէ, Գրանդը պիտի ընէ 123 ուշ փարայ . և այլն :

ԱՍԽԻ ԱՏԵԼԻՔ.

Գիրոր.	Վարույթ.
4	30
9	30
4	36
32	—
9	15

ԵՐԿՐՈՒԹ ԱՏԵԼԻՔ.

2	—
1	30
2	12
2	3
2	—



Յօդ. ա.	Բնակության համարակալիքան գլուխ :	88
Յօդ. բ.	Ալպարքավազի համարակալիքան գլուխ :	94
Յօդ. գ.	Ալանան խաղաքականի համարակալիքան :	97
ԳԼ. ի.	Ալանան շահնշահութեանի պատը, ոչ և (Գոյշը) :	103
ԳԼ. ի.	Ալանան շնիւրականիքան :	111
ԳԼ. թ.	Ալանան շնորհայի (պահածիլ) :	119
ԵՐԵՄԵԼ ԱԽԱՌՈՒՅԻՆ	ԵՐԵՄԵԼ ԱԽԱՌՈՒՅԻՆ ԵՐԵՄԵԼ Պահածիլ Դըմինիքան գլուխ, ոչոնք ոչ ԵՐԵՄԵԼ —Ելլէ իւստոքածածին :	132

57

10

